


704



2010

2010 V. Tikhonov and N. S. S.

2010

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

Դ Ա Ս Ա Դ Ի Ր Ք

ԱՆԴՎՄԱՋՆՈՒԹԵԱՆ, ԲՆԱԽՕՍՈՒԹԵԱՆ
ԵՒ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

Ա Ճ Խ Ա Տ Ա Ս Ի Ր Ե Ց

ՏՕՐԹ. ՅՈՎԱԿԻՓ ՏԵՐ ՍՏԵՓԱՆԵՍՅԱՆ

Ուսուցիչ Մարդակազմութեան և Առողջապահութեան



331

611
S-S2

LIBRAIRIE PAPETERIE
W. J. OUZOOUNIAN
18, PLACE DES CARMES, P. R. 391
BETROULI - TADJIK

ՏՊԱԿՄԱՆ - ՀՐԱՄԱՎՈՐԻ
ՅԵԿԱՐԳՐԱՀԵՏԵԱՆ
ԱՎԱՐԱ ՃԱՏՏԵԱՆ ՐԵՇԵՏ ԵՎ ԽԱՆ

Խրամագուլ, 1936

611
S-52

ՄԱՐԴԿԱՅԻՆ

ՄԱՐՄԻՆԸ


Դ Ա Ս Ա Գ Ի Ր Ք

ԱՆԴԱՄԱՁՆՆՈՒԹԵԱՆ, ԲՆԱԽՈՍՈՒԹԵԱՆ
ԵՒ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

Ա Շ Կ Ա Տ Ա Ս Ի Ր Ե Ց

ՏՕՔԹ. ՅՈՎԱԿԻՓ ՏԵՐ ՍՏԵՓԱՆԵՍՆ

Ուսուցիչ Մարդակազմութեան և Առողջապահութեան



LIBRAIRIE PAPETERIE
V. H. OUZOUMAN
PLACE DES CANONS B. P. 491
Beyrouth - Liban

(8007) ՏՊԱԶՐԻՔ - ՀՐԱՏՎՐԿԱԲՔ
ՅԿԿՈՐ ԿՐՐԵՀԿԵՑ
ԿԵՎԱՐԿ ՃԱՏՏԵՄԻ ՐԵՇԱՏ ԵՎԱԿՆ

Խորամապուլ, 1936

ԱՐԱԶԱԲԱՆ

Այս հատորին պատրաստութեանը մէջ՝ խնամք տարուած է ներկայացնել միայն այնպիսի իրողութիւններ, որոնք կրնան ունենալ գործնական օգտակարութիւն մը: Աշխատութիւն տրուած է գլուխները շարել բնական եւ տրամաբանական եղանակով մը, որպէս զի աշակերտը զգայ շարունակ թէ իր սորված նիւթը ամբողջութիւն մը կը կազմէ, թէեւ մասերու բաժնուած է դիրութեան համար:

Գիտական խրթին բացատրութիւններէ զգուշացած ենք խորհելով թէ՝ բառը ինքնին լուսաբանութիւն մը չէ նիւթին: Աշխատած ենք յաւէտ՝ կարելի եղածին չափ յստակ բառերու բացատրութիւններ գործածել մարմինին զանազան մասերու նկարագրութեանը համար, միշտ հեռի մնալու համար յատուկ անուններու գործածութենքն:

Տարիներով այս գիտութիւնը աւանդած ըլլալով մէկէ աւելի վարժարաններու մէջ, թո՛ղ ներուի ինծի՛ քանի մը թելադրութիւններ ընել այս գիրքը գործածել բարեհանող ուսուցիչներուն:

Ամէն դասի, սեւ տախտակը եւ կաւիճը դասսատուին համար անհուն ծառայութիւն մը կրնան մատուցանել: Միայն բերանացի բացատրութիւնը բաւական համարելու չէ. պատին վրայ զծուած ամենապարզ պատկեր մը յանախ կէս ժամի ճոռոմաբանութենքն աւելի օգտակար կ'ըլլայ աշակերտին, եւ կարծեմ նաեւ դիւրին՝ վարժապետին:

Նոյն իսկ եթէ դասարանին մէջ պատէն կախուած ըլլան մարդակազմական պատկերներ՝ (որոնք հարկաւ խիստ օգտակար են) տակաւին շատ օգտակար կ'ըլլայ աշակերտներուն, երբ ուսուցիչը իր ծեռովով զծէ պատին վրայ իր նկարագրած այսինչ կամ այնինց գործարանին պատկերը:

Այս գիտութեան աւանդումը շատ դիւրին կ'ըլլայ եթէ ուսուցիչը հոգ տանի դասարան բերել ոչխարի կամ կովի զանազան մասերը, բացատրելու համար օրուան դասը: Նոյն իսկ աշակերտները իրե՛նք սիրայօժար կ'օգնեն դասատուին, երբ զորօրինակ՝ իրենցմէ խնդրուի յաջորդ դասին բե-

ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ

Անգարա ձատէկի բէտիա Եթ. խան
ԽՍԹ ԱՄ ՊՈՒ.Լ.

ՀԱՄԵՍ.Ն



(73)
(4.4)

15695-58

րել ոչխարի սիրտ մը, լեարդ մը կամ թոք մը: Այս շօշափելի օրինակներովը աւանդուած դասը մնայուն տպաւորութիւն մը կը թողու աշակերտին վրայ. քանզի իր մէջ նախկ'արթննայ հետաքրքրութիւնը:

Կարելի եղածին չափ աշխատելու է որ մարմինին զանազան գործարաններուն վրայ խօսուած ատենը՝ աշակերտը կարենայ ըսածը ցուցնել ի՞ր մարմինին վրայ: Մարդակազմութեան ուսումը՝ ասանկով շատ շահեկան կրնայ ընծայուիլ Ամէն տարի, իմ դասարանիս մէջ՝ ես պատեհութիւն կ'ունենամ հարցնելու աշակերտներէս իւրաքանչիւրին թէ քանի՞ ակռայ ունի ինք բերանին մէջ: Ու այս հարցումը կ'ընեմ ակռաներուն թիւին, կազմութեան եւ պաշտօնին վերաբերող ամէն ծանօթութիւն տալէ վերջ: Ու այդ հարցումիս ուղիղ պատասխան մը ստանալ հաւատացէք որ բացառութիւն է միայն: Եւ վստահ եմ թէ՝ այդ նոյն աշակերտները՝ զուրի պէս գիտեն իրենց Աշխարհագրութիւնը եւ առանց վարանելու կրնան պատասխաննել թէ՝ ի՞նչ է Քամչաթքայի բնակիչներու թիւը:

Շատ անսովոր բան մը չէ հանդիպիլ աշակերտներու, որոնք մարդուն կազմութեանը վրայ արդարեւ շատ բան գիտեն, բայց չեն կրնար իրենց մարմինին վրայ ցուցնել թէ՝ ո՞ւր կը գտնուի լեարդը: Տո՞ւր քանակը իրենց ծեռքը, եւ անմիջապէս քարտէսին վրայ կը ցուցնեն թէ՝ ո՞ւր է Քամչաթքան:

Աշակերտներուն միտքին վրայ նախ եւ առաջ տպաւորելու է ա'յս ճշմարտութիւնը թէ՝ այս գիտութիւնը իրենց անձին, իրենց մարմինին հետ գործ ունի: Ու զանոնք միշտ այս տպաւորութեան ներքեւ պահելու համար, շարունակ մէջտեղ բերելու է իրենց մարմինը: Այս կերպով իրենց սորված անդամազննութիւնը եւ բնախօսութիւնը պիտի կրնան ծառայեցնել իրենց մարմինին առողջապահութեանը, ի՞նչ որ է վերջապէս այս գիրքին ծգութմը:

Տօք. Ծովա. Տ. Ստեփանեան

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

Գ. Լ. Ո. Խ. Ա.

Մարդկային մարմինին ընդհանուր կազմութիւնը

Մեքենան եկ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ.—Շոգեշարժ մեքենայի մը առջեւ կայնելով անոր կատարած գործը դիտած ատեննին՝ երեք տարբեր տեսակէտերէ կրնանք նկատել և ուսումնասիրել զայն: Նախ կրնանք անոր վրայ նայիլ իրբեւ հաւաքածոյ մը երկաթի ու արոյրի շատ մը կտորներու, եւ կրնանք ուսումնասիրեանոր զանազան մասերը եւ կապակցութիւնները: Երլ կրորդ, դիտելով թէ՝ անիկա ի՞նչպէս ջուրը կը վերածէ շոգիի, և թէ՝ ի՞նչպէս կը շարժին զանազան անիւնը ու լծակները՝ կրնանք հասկնալ անոր տարբեր մասերուն օգտակարութիւնը: Երրորդ, կրնանք ուսումնասիրել մեքենան, զայն աղէկ բանեցնելու ամէնէն յաջող մեթոսները ճշգելու համար:

Մարդկային մարմինն ալ մեքենայ մըն է: Բայց շատ աւելի բաղադրեալ է քան ո՛եւ է մեքենայ, և կարող է կատարել բազմատեսակ գործեր: Մարդկային մարմինը ո՛չ թէ միայն կրնայ տեղէ տեղ շարժիլ, այլ նաեւ կրնայ աճիլ ու կրնայ նորոգել ինքինքը. ու մարմինին մէջ գտնուած միտքը կրնայ զգալ ու խորհիլ: Ասով մէկտեղ, մեքենային նման սակայն՝ մարդկային մարմինին ուսումն ալ կրնայ կատարուիլ երեք տարբեր կերպերով. կրնանք ուսանիլ իր կազմութիւնը, իր գործելակերպը, եւ իր պահպանութեան յատուկ պայմանները:

ԱՆԴԱՄԱԶՆԱՌԻԹԻԻՆ ը կը խօսի մարդկային մարմինին զանազան մասերուն ձեւին, կազմութեանը և յարաբերութիւններուն վրայ:

ԲՆԱԽՈՍՌՈՒԹԻԻՆ ը կը բացատրէ այդ զանազան մասերուն յատուկ պաշտօնները եւ գործողութիւնները:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ կը սորվեցնէ կեանքի այն պարմանները կամ կանոնները, որոնք կը նպաստեն մարմինին առողջութեանը:

ԽՈՐՇԵՐ. — Երբ կայուն ջուրէ մը կաթիլ մը առնելով՝ զօրաւոր մանրագէտով մը քննենք, պիտի տեսնենք որ անոր մէջ կամ բիւրաւոր ապրող կենդանիներ, պըզտիկ կէտերու նման։ Ասոնք արդարեւ շատ աննման են մեզի ծանօթ սովորական կենդանիներու. եւ սակայն կ'ապրին, և ուզած ատեննին՝ կը շարժին։ Ոտք ու ձեռք չունին, բայց տակաւին կը շարժին. բերան չունին, սակայն և այնպէս կ'ուտեն կենդանական աշխարհի ամենապարզ արարածներն են ասոնք, և կը կոչուին խոր կամ բջիջ։ Խորշերէ կազմուած են բոլոր կենդանիներու՝ ինչպէս նաեւ բոյսերու մասերը։

Եթէ ջուրին տեղ կաթիլ մը արիւն դսենք մանրագէտին տակ, պիտի տեսնենք որ հո՞ն ալ լեցուն են նմանօրինակ ապրող կլոր կէտեր։

Ուղեղին, լիարդին, մսաններուն եւ ոսկորներուն, մէկ խօսքով՝ մարմինին ո՛ եւ է մէկ մասին մանրագիտական քննութիւնը երեւան պիտի բերէ խորշեր, որոնք շատ մը յատկութիւններով կը նմանին ջուրին կամ արիւնին մէջ տեսնուածներուն։

Մարդկային մարմինը շատ պատշաճօրէն կրնայ նմանցուիլ ժողովուրդի մը, որ կը բաղկանայ անհատներէ։ Խորշերը կը նմանին անհատներուն։ Ժողովուրդի մը մէջ կը գտնուին արհեստաւորներ, գիտնականներ, վաճառականներ, ուսուցիչներ, եւայլն։ Ամէնքն ալ մարդ են. սակայն տարբեր է իւրաքանչիւրին պաշտօնը։ Նոյնը ճշմարիտ է խորշերուն համար, որոնցմէ ոմանք կը ձեւացնեն մարմինին հաստատուն մասերը. ուրիշները կը պատրաստեն մարմինին բազմատեսակ պէտքերուն համար գործածուելիք զանազան հեղուկները։ Ու այս բազմաթիւ ու բազմատեսակ խորշերը կը գործեն կատարեալ համերաշխութեամբ, ո՛բչափ ատեն որ մարմինը ունի առողջ վիճակ մը։ Աշխատութեան բարձրացնելու համար կը կազմուած կամ կը կարծիք կամ կը գործէ անբնական եւ անկանոն եղանակով՝ այն ատեն մարդ նեղութիւն կը քաշէ, ու կ'ըսենք թէ վատառողջ կամ հիւանդ վիճակ մը ունի։

Քը հիանալիօրէն կը տեսնուի մարմինին մէջ, ի՞նչպէս՝ ամէն քաղաքակիրթ ժողովուրդի մէջ։

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ. — Ծառը ունի տերեւներ, կեղեւ, արմատ, ճիւղեր, եւայլն, որոնց իւրաքանչիւրը ունի մասնաւոր յատկութիւններ եւ պաշտօններ։ Այսպէս ալ կենդանին ունի որոշ մասեր, ինչպէս բերան, ստամոքս, գլուխ, ձեռքեր ու ոտքեր, որոնց իւրաքանչիւրը կը կատարէ մասնաւոր պաշտօն մը։ Դործարան կը կոչուի՝ բոյսին կամ կենդանին այն մասը, որ իրեն յատուկ պաշտօն մը ունի։ Ու այս պատճառով, գործարանաւոր կը յորջորջուին բոլոր բոյսերն ու կենդանիները։

ՀԻՒՍՈՒԿԾՔ. — Ամէն մէկ գործարան՝ շինուած է պարզ, նոյնտեսակ մասերէ, որոնց կ'ըսուի հիւսուածք։ Ամբողջ մարմինը կազմուած է այս հիւսուածքներէն, որոնք իրարու միանալով կը շինեն անոր տարբեր տարբեր գործարանները, ինչպէս որ քարը, փաւը, աղիւ սը եւայլն իրարու քով բերելով կը կազմեն տունի մը զանազան մասերը։ Մեր մարմինին մէջ ունինք ոսկրային, մսանային, ուղեղային, ճարպային եւ ուրիշ զանազան տեսակ հիւսուածքներ։

ՏԱՐԲԵՐ. — Քիմիագէտներու ծանօթ ութմունի չափ տարբերէն միայն տամնավեցը գտնուած են առողջ մարդուն մարմինին մէջ։ Ասոնք են բնածուլս, ջրածին, թթուածին, ծծումբ, լուսածին, երկաթ, կալիոն, եւայլն։


ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆՆ եի ՀիւսունԴՈՒԹԻՒՆ. — Երբ մարմինին բոլոր գործարանները եւ խորշերը կը գործեն կանոնաւորութեամբ եւ համերաշխութեամբ, այն ատեն մարդ առողջ վիճակ մը ունի կ'ըսուի։ Երբ սակայն ո՛ եւ է պատճառով գործարան մը կը դադրի գործելէ, կամ կը գործէ անբնական եւ անկանոն եղանակով՝ այն ատեն մարդ նեղութիւն կը քաշէ, ու կ'ըսենք թէ վատառողջ կամ հիւանդ վիճակ մը ունի։

ԳԼՈՒԽ. Բ.

ԿԱՄԱԽԻ

ԶԱՓԱՀԱՍ ՄԱՐԴՈՒՆ ամբողջ կմախքը կը բաղկանայ 200 անջատ ոսկորներէ, որոնք դիւրութեան համար կրնան բաժնուիլ այսպէս.—

Ողնայարի սիւն	26
Գանկ	8
Երես	14
Կողեր, լանջոսկը եւ լեզուի տակի ոսկոր	26
Վերի անդամներ	64
Վարի անդամներ	62
	200



1. Մարդկային կմախիր

- 1, 1 Ողնայարի սիւն. 2, գանկ 3, վարի ծնօտ. 4, լանջոսկը. 5, կողերը. 6, 6, կողերուն աճառները՝ որոնք կը միանան լանջոսկին. 7, անդակ. 8, բազիսկը. 9. ուսի յօդուածը. 10, 11. նախաբազուկի երկու ոսկորները. 12, արմուկի յօդուածը. 13, դաստակի ութը մանրիկ ոսկորները. 14, ափի հինգ ոսկորները. որոնց ծայրերէն կը շարունակուին մատի ոսկորները. 15. կոնքի ոսկորը. 16, կոնքի երկու ոսկորներուն մէջտեղի սեպածեն ոսկորը. 17, զիսափի յօդուածը. 18, զստոսկը, ազդրոսկը կամ բարձոսկը. 19, ծունկի կափարիչը. 20, ծունկի յօդուածը. 21, 22, սրունքի երկու ոսկորները. 23, կոճղի եօթը ոսկորները, որոնց փակած են մատներուն ոսկորները. 24. ոտքին մատները. 25, անբակին՝ լանջոսկին հետ յօդուած շինուած տեղը. 26, 8րդ, 9րդ եւ 10րդ կողերուն աճառը, որով այդ կողերը կը միանան լանջոսկին. 30, բազուկի շնչերակը. 31, զիսափի յօդուածին կապերը 32, 33, վարի անդամին զացող շնչերակը. 34, 35, ծունկի յօդուածին կապերը. 36, կոճղին ոսկորներուն կապերը:

Այս հաշիւմին մէջ չեն ականջի երեք պղտիկ ոսկորներն, ինչպէս նաև ակուաները:

ՈՂՆԱՅԱՐԸ մարմինին ետեւի կողմը գտնուած ոսկորեայ սիւնն է, որ հափահաս մարդուն մէջ երկու ոտք երկայնութիւն ունի: Կազմուած է քսանեւչորս կտոր ոսկորներէ, որոնց կ'ըսուի ողն: Ողներուն իրարու վրայ եկած մասերուն մէջտեղը կայ թանձր աճառային խաւ մը, այնպէս որ ողնայարի սիւնին երկայնութեան մէկ կարեւոր մասը վերագրելի է աճառային այս խաւերուն:

Ողներուն մէջտեղը գտնուած այս առածգական աճառներուն շնորհիւ ողնայարը ապահով կ'ըլլայ ծանը ցնցումներէ, որոնք հարկաւ մնասակար պիտի ըլլային թէ՛ ողնայարին մէջ պահուած փափուկ ծուծին եւ թէ՛ գանկին մէջ գտնուած զգայուն ուղեղին:

Աճառները գարձեալ՝ դիւրութիւն կուտան ողներուն՝ շարժիլ իրարու վրայ:

Ողնայարի սիւնը հաստատուած է կոնքի երկու լայն ոսկորներուն մէջտեղը գտնուած թանձր ու սեպածեւ ոսկորին վրայ: Այս ոսկորին ծայրը փակած է բարակ ու փոքրիկ ոսկոր մը որ «պոչիկ» կը կոչուի:

Ողնայարը՝ ուղղածիդ սիւն մը չէ. այլ ունի չորս կորութիւններ, ինչպէս կը տեսնուի պատկեր 2 էն: Ողնայարին կորութիւններուն այս թիւը մի՛ այն մարդուն կմախքին յատուկ է, ի՞նչ որ պէտք մըն է իրեն՝ մարմինին ուղիղ դիրքին համար: Ողնայարին այս կորութիւնները գարձեալ՝ մեծապէս կը մեղմեն ու կը չափաւորեն քալած կամ ցատկած ատեննիս՝ ողնայարին եկող ցնցումները, որոնք անպատճառ ցաւ տալու աստիճան




2. Մարդկային
ողնայարը


պիտի ազդէին ողնածուծին և մանաւանդ ուղեղին. առ կորութիւնները որոշապէս կը տկարացնեն այդ ցընցումները:

ՈՂՆԵՐԸ՝ անկանոն ձեւով, հաստ ոսկորներ են. մէջտեղը ունին կորածեւ բացուածք մը. այնպէս որ երբ ողները իրարու վրայ շարուին, վերէն վար՝ ողնայարի սիւնին ամբողջ երկայնքին կը ձեւանայ խողովակ մը, որուն մէջ կը գտնուի ողնածուծը: Պատկեր 3ին եւ պատկեր 4ին մէջ՝ 1ը կը ներկայացնէ ողներուն թանձր մասերը. պատկեր 3ին մէջ 2ը եւ պատկեր 4ին մէջ՝ 7ը կը ներկայացնեն բացուածքները կամ ծակերը:

Ողները՝ դուրսի կողմէն ունին ցցուածքներ, որոնց կը փակչին մսաններ, եւ որոնք միանգամայն յօդ-



3. Աղն մը



4. Աղն մը

ուածներ կը կազմեն դրացի ողներու եւ կողերու հետ: 3 և 4 պատկերներուն մէջ, 2, 3, 4, 5, 8 կը ցուցնեն այս տեսակ ցցուածքներ:


ԳԱՆԿԻԾ՝ ոսկրային, ձուածեւ տուփ մըն է, որ կը կազմուի ութը տափակ եւ կոր ու բարակ ոսկորներէ. այս ոսկորները իրարու կը միանան սանտրի ակռաներուն նման ցցուածքներով (պատ. 5, 1, 1, 2, 3, 3), որոնք իրարու մէջ մանելով՝ խիստ ամուր կը բռնեն ոսկորները: Գանկը՝ տափի կողմէն ունի շատ մը փոքրիկ ծակեր, որոնց մէջէ կ'անցնին ջիղեր ու արեան խողովակներ. ունի նաեւ խոշոր բացուածք մը նմանապէս տափի կողմէն, ուսկից կ'անցնի ողնածուծը՝ ուղեղին փակելու համար:

ԵՐԵՄԸ ունիտամնեւչորս անկանոն ձեւով, մեծ ու պղտիկ ոսկորներ, որոնք կը ձեւացնեն աչքերուն, քիթին և բերանին խոռոչները, ինչպէս նաեւ՝ այտերուն ու ծնոտին նցուածքները:

Գլուխի քսաններկու ոսկորները գրեթէ բնա՛ւ չեն շարժիր. կղակին ոսկորը ըլլալով միակ բացառութիւնը, որ ի՞նչպէս յայտնի է շարունակ կը շարժենք իօսած կամ ճաշած տտեննիս:

ԿՈՂՆԵՐԸ՝ տամներկու դոյդ, երկայն, բարակ ու կորածեւ ոսկորներ են. հաստատուած են ողնայարի սիւնին երկու քովերը, ու գէպի առաջ երկնցած տտեննին՝ բոլորակ ձեւ մը առնելով կը շինեն վանդակը: Վերէն վար համբելով, առաջին եօթը կողերը կը կոչուին հասատուի կողեր. ուրովիետեւ ասոնք կուրծքին առջեւի կողմէն առանձին կը միանան լանջոսկըրին, իրենց յատուկ աճառային մասերով. յաջորդ երեք կողերը, այսինքն՝ 8րդ, 9րդ, և 10րդ կողերը՝ երեքը լո՛կ մէկ աճառով կը միանան լանջոսկըրին: Խոկ վերջի երկուքը, այսինքն՝ 11րդ և 12րդ կողերը լանջոսկըրին չեն համնիք երբեք. ուստի եւ կը կոչուին շարժական կողեր: Պատ. 6ին մէջ 6ը կը ցուցնէ առաջին կողը. 10ը կը ցուցնէ 7րդ կողը, 11ը կը ցուցնէ երբորդ կողին աճառը. 12ը կը ցուցնէ շարժական երկու կողերը:


ԼԱՆՉՈՍԿԻՐԸ՝ կուրծքին առջեւի կողմը դրուած տափակ ու երկայն ոսկոր մըն է, որուն վերի ծայրը կը բնանք դիւրաւ զգալ վիզին առջեւի կողմէն, և վարի ծայրն ալ՝ պորտէն քանի մը մատ վեր: Լանջոսկըր կը շինէ վանդակին առջեւի պատը: Պատ. 6 կը ցուցնէ վանդակը կազմող ոսկորները. 1, 2, 3, նշանակուած ոսկորն է լանջոսկըր կամ կը ծոսկըր:




5 Գանկի ոսկորներ
եւ անոնց յօդուածները

ԱԵԶՈՒԻԻ ՏԱԿԻ ՈՍԿՈՐԾ՝ բարակ, աղեղաձեւ ոսկոր
մըն է, որ դրուած է կզակի
ոսկորին ետեւը՝ լեզուին ար-
մատը, և զոր սակայն դժուար
է մատերով զգալ:

ՎԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ունին
վաթսուն և հորս ոսկոր: — Ուսի
քիակ, որ տափակ ու անկանոն
ձեւով ոսկոր մըն է, դրուած
է վանդակին ետեւի ու վերի
կողմը. այս ոսկորը՝ մարմի-
նին մէջ զգալու համար՝ թեւը
շարժելու է ետ եւ առաջ: Ան-
րակ, որ վանդակին առջեւ ու
վերի մասին վրայ գտնուած՝
երկայն և բարակ ոսկոր մըն
է: Այս ոսկորը՝ դիւրաւ կարելի է զգալ վիզին երկու
քովերը, կուրծքին վերի մասին վրայ: Անրակը մէկ
ծայրէն վակած է ուսի թիակին եւ միւս ծայրէն ալ
լանջոսկրին. որով իրարմէ բաց կը պահէ երկու




6. Վատսակը



7. Վատսակի ոսկորները

ուսերը: Զորքոտանիները անրակ չունին. իսկ հա-
ւերուն երկու անրակները առջեւի կողմէն իրարու




8. Վատսերուն եւ Ափի ոսկորները

վակած են և մէկ ոսկոր մը կը ձեւացնեն. ասիկա է
«հաւաքաշ» կոչուած ոսկորը: Բազկոսկրը՝ վերի անդամ-
ներուն ամէնէն հաստ եւ երկայն ոսկորն է: Նախաբա-
զուկի երկու երկայն ոսկորները՝ քով քովի դրուած են, և
կրնանք զգալ զանոնք մէկ թեւերնիս շարժելով միւսին
ափին մէջ: Դաստակը ունի ութը մանր ոսկորներ, որոնք
երկու շարքի վրայ շարուած են: Իրենց թիւին ու շար-
ուածքին չնորհիւ՝ դաստակի ոսկորները կը թեթեցնեն
ձեռքերէն դէպի ի վեր գացող ցնցումները: Պատ. 7ին
մէջ U եւ R գիրերը կը ցուցնեն նախաբազուկի ոսկոր-
ներուն վարի ծայրերը. իսկ S, L, C, P, U, M, T, T,
զրերը կը ցուցնեն դաստակի ութը ոսկորները: Ափը
ունի հինգ երկայն ու բարակ ոսկորներ, որոնք շատ
դիւրին է զգալ ձեռքին մէջ: Պատ 7ին 1 նշանակ-
ուած ոսկորները, ինչպէս նաեւ պատ. 8ին 10 նշանակ-
ուածները կը ցուցնեն ափին հինգ ոսկորները: Մատերը
ունին տասնըեւչորս բարակ, կլոր ոսկորներ. իւրաքան-
չիւր մատին մէջ կայ երեք ոսկոր. իսկ բթամատին մէջ
կայ միայն երկու: Պատ. 8ին մէջ, 11, 12, 13, 14, 15,
կը ցուցնեն մատերու ոսկորները:

ՎԱՐԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՒԻՆ ոսկորները վաթսոււներկու
հատ են, որոնք արդարեւ շատ կը նմանին վերի ան-
դամներու ոսկորներուն թէ՛ թիւով եւ թէ՛ ձեւով. մի-
այն թէ իրեւ կանոն, վարի անդամներուն ոսկորները
աւելի խօշոր են: Կոնքը (Պատ. 9) շինուած է երկու խո-
շոր ու լայն ոսկորներէ, որոնց մէջտեղը կայ սեպաձեւ
թանձը ոսկոր մը կոնակի կողմէն. այս թանձը ոսկորին
վրայ կը նստի ողնայարի սիւնը: Կոնքին չորս ոսկոր-
ները կը ցուցնեն Պատ. 9ին 1, 1, 2, 3, թուանշանները,
3ը պզտիկը ոսկոր մըն է, որ ողնայարին վերջաւորու-
թիւնն է, և կը կոչուի պօչիկի ոսկոր: Ազդի կամ զիսի ոսկո-
րը կը համապատասխանէ վերի անդամներուն բազկոս-
կրին, և մարմինին ամէնէն հաստ ու երկայն ոսկորն է:
Մրաւերի զոյդ մը ոսկորներն կը համապատասխանին նա-
խաբազուկի զոյդին: Մաւնկի կափարիչը՝ փոքրիկ ոսկոր
մըն է, որ ծունկի յօդուածին ճիշդ դէմը կուգայ երբ

շիտակ կայնելու ըլլանք։ Այս ոսկորին համապատասխանող ոսկոր չի կայ վերի անդամներուն մէջ։ Կոնյը ունի եօթը ոսկոր, դաստակի ութը ոսկորներուն դէմ։ Կոճղին ոսկորները սակայն շատ աւելի խոշոր են քան դաստակի ոսկորները։ Պատ. 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, կը ցուցնեն կոճղին ոսկորները։ Կոճղին ոսկորներն ալ դաստակի ոսկորներուն նման՝ իրենցմէ դէպի վեր ելլող ցնցումները կը թեթեւցնեն, չնորհիւ իրենց թիւին։ Ներքանին ինչպէս նաեւ մատերու ոսկորներուն թիւն ու ձեւը նոյնն են ձեռքի ոսկորներուն հետ։ Տե՛ս Պատ. 10 ու բաղդատէ՛ զայն 7 և 8 պատկերներու հետ։



9. Կոնյը

Ոսկորներու դիրքը եւ ձեւերը սորվելու լաւագոյն կեր-

պն է Պատ. 1ը աչքի առջեւ ունենալ, եւ համրել մարդկային կմախքին բոլոր ոսկորները թէ՛ պատկերին եւ թէ՛ քու մարմինիդ վրայ։

ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ ՊԱՇՏՈՆԼ. — 1. Մարմինին տալ՝ իրեն յատուկ ձեւը։ 2. Պահպանել մարմինին փափուկ եւ զգայուն մասերը, օրինակ՝ գանկը որ կը պաշտպանէ ուղեղը։ 3. Տեղ հայթայթել մսաններուն փակելու հա-



10. Կոնյի եւ մատերու ոսկորները

մար։ Ոսկորները՝ լծակի գեր կը կատարեն մարմինին մէջ, եւ շարժելու համար՝ պէտք ունին մսաններուն։

Գլուխի գ.

Ոսկորներուն կազմութիւնը եւ առողջապահութիւնը


ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱԶՄՈՒԹԵԱՆԼ վրայ ընդհանուր գաղափար մը կազմելու համար՝ կ'ընտրենք երկայն ոսկոր մը, ինչպէս զիստի ոսկորը (Պատ. 11)։ Թարմ եղած ատենը՝ ոսկորը սերտիւ շրջապատուած է պինդ թաղանթով մը, որուն մէջ կան արեան բազմաթիւ խողովակներ։ Դուրսի կողմէն՝ ոսկորը իր մնունքը կը ստանայ այս թաղանթին մէջ գտնուած խողովակներէ, և կը փոփ երբ ո՛ եւ է կերպով վնասուի այս թաղանթը։

Կը դիտենք թէ այս ոսկորին (Պատ. 11) երկու ծայրերը հաստ են ու անկանոն, մինչդեռ միջին մասը երկայն ու զլանաձեւ է։ Ծայրերուն թանձրութիւնը անհրաժեշտ է յօդուածի կազմութեան համար. դարձեալ, ծայրերը թանձր են՝ որպէսզի տեղ հայթայթուի հոն փակող մսաններուն։

ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄՈՒԹԻԻՆԼ դիւրին է տեսնել՝ երկայնքին ճեղքերով երկայն ոսկոր մը՝ ինչպէս սրունքի հաստ ոսկորը (Պատ. 12)։ Հոս կը տեսնենք որ ոսկորին զլանաձեւ մասին ներսը՝ վերէն վար պարապ է։ Թարմ ոսկորին մէջ՝ այս պարապութիւնը կը գրաւէ ոսկրածուծը, որուն մէջի արեան խողովակները՝ կը մնուցանեն ոսկորը։ Ոսկրածուծին գացող ու անկէ վերագարձող արեան խողովակներուն համար ծակեր կան ոսկորին վրայ, ի՞նչ որ դիւրին է տեսնել ո՛ եւ է չոր ոսկորի վրայ։ Պատկեր 12ը աչքի առջեւ ունենալով՝ կը սորվինք նաեւ թէ՛ ոսկորին զլուխներուն կամ ծայրերուն ներքին երեւոյթը տարբեր է զլանաձեւ մասէն։ Անոնք՝ սպանամման երեւոյթ մը ունին. այդ ըստնգանման մասին ծակերուն մէջ կը գտնուին արեան

խողովակները, որոնք կը մնուցանեն ոսկորին այդ մասերը:

ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ ՄԷՋԸ ՊԱՐԱԳ է.—Ոսկորներուն ներսը պարապէց, որպէսզի անոնք պէտք եղածէն աւելի ծանր չըլլան, նոյն ատեն ալ մըսաններուն հայթայթելով բաւական տեղ՝ փակելու համար: Ճարտարապետներուն ծանօթ իրողութիւն մըն է թէ՛ միեւնոն քանակութեամբ մետաղէ շինուածպարապէ խողովակ մը եւ մէջը լեցուն ձող մը՝ հաւասար տոկունութիւն չունին, այլ՝ պարապէ խողովակը շատ աւելի ուժով կ'ըլլայ: Ցորենին եւ խոտերուն ցօղուններուն օրինակն ալ նոյնը կը հաստատէ:



11. Զիսի ոսկորը 12. Խրունիքի նաև ոսկորը
անպատճառ նոյն ձեւը եւ կազմութիւնը չունին: Երկայն ոսկորները՝ ամէնքն ալ զիստի ոսկորին կազմութիւնը ունին. մինչ հաստ ու տափակ ոսկոր ները՝ երկայն ոսկորներուն յատուկ՝ ներքին պարապութիւնը չունին: Անոնց ներսի կողմը աւելի կը նմանի երկայն ոսկորներու սպնդային մասերուն: Ամէն ոսկոր սակայն՝ անպատճառ թաղանթով մը շրջապատուած է դուրսէն, ի՞նչ որ անհրաժեշտ է իր կեսնքին համար:

ՈՍԿՈՐՆԵՐՈՒԻՆ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆՆԸ.—Ոսկորը շինուած է կենդանային եւ հանքային նիւթերէ, որոնք այնքան սերտիւ միացած են իրարու որ ոսկորի մը ամենափոքը մէկ կտորին մէջ իսկ՝ երկուքն ալ գոյու-

թիւն ունին: Հանքային մասը՝ ոսկորին կուտայ կարծրութիւն եւ պնդութիւն, եւ կը ներկայացնէ չոր ոսկորի մը ծանրութեան իբր երկու երրորդը:

Ոսկորի մը հանքային ու կենդանային նիւթերէ կազմուած ըլլալը ապացուցանելու համար՝ ս'ա երկու փորձերը կրնանք կատարել: Կ'առնենք բարակ, երկայն ոսկոր մը, ինչպէս ոչխարին կողի ոսկորը, ու զայն քանի մը օր կը թողունք զօրաւոր թթուի մը մէջ (*). այդ ժամանակամիջոցէն վերջ ոսկորը դուրս հանելով՝ պիտի տեսնենք որ մեզի ծանօթ այն կարծր մարմինը՝ խմորի նման դիւրաւ ծոռղ բան մը դարձեր է, թէեւ երբէք չէ՝ կորսնցուցած իր նախկին ձեւը: Այս փորձին մէջ թթուն լուծեց ոսկորին հանքային մասը ու թողուց միայն կենդանային մասը:

Դուրսէալ, կ'առնենք հաստ, գլանաձեւ ոսկորի կը տոր մը եւ քառորդ ժամի մը չափ կարմիր կրակին մէջ կը թողունք, յետոյ կրակէն դուրս քաշելով՝ կը քըննենք զայն. պիտի տեսնենք որ կաւիճի նման ճերմակ ու դիւրաբեկ բան մը դարձեր է՝ այն կարծր ոսկորը, թէեւ իր նախկին ձեւը պահած է այս փորձին մէջ ալ: Կրակը այրեց ոսկորին կենդանային մասը եւ թողուց միայն հանքային նիւթերը, ուստի և ձիշդ կաւիճի կը տորը մը նման մեր մատներովը կրնանք փշրել կրակէ հանուած այս ոսկորը:


Մանուկներու եւ պատանիներու ոսկորներն՝ համեմատաբար շատ աւելի կենդանային մաս ունին իրենց մէջը՝ քան չափահաս մարդերու եւ մանաւանդ ճերերու ոսկորները: Ընդհակառակին, ճերերուն ոսկորները՝ համեմատաբար շատ աւելի հանքային նիւթեր կը պարունակեն քան պղտիկներուն ոսկորները: Ուստի պղղտիկ տղաքներուն ոսկորները դժուարաւ կը կոտրին.

(*) Յիսուն տրամ ջուրի մէջ՝ խառնէ տասը տրամ բլորածնային թթու (acide chlorhydrique, բուլ բուլ), ու այս բաղադրութեան մէջ ծզէ՝ երկու երեք օր:



մինչ ծերեռունը՝ շա'տ դիւրութեամբ։ Տղաքներու ոսկորներ դիւրաթեք են, իսկ ծերեռունը՝ դիւրաբեկ։

ՈՍԿՈՐՆԵՐՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ. — Սորվեցանք արդէն թէ՝ մանկութեան շրջանին մէջ, ոսկորները համեմատաբար շա'տ կենդանալին նիւթ կը պարունակեն. ուստի եւ պզտիկ տղաքներուն տալու է ա'յնպիսի ուտելիքներ, որոնց մէջ աւատօրէն գտնուին հանքային տարրեր. ու հանքային տարրերը առատօրէն կը գտնուին կաթին մէջ, որ մանկութեան բնական ինչպէս նաեւ յարմարագոյն սնունդն է, ամէն պարագալի տակ։



13. Ուղիղ դիրք




14. Սխալ դիրք

Տղաքներու ոսկորները շատ դիւրութեամբ կը ծռին ու կը փոխեն իրենց բնական ձեւը, քանի որ ոսկորներուն պնդութիւն տուող հանքային տարրը քիչ է անոնց մէջ։ Ուստի ծնողքներ աճապարելու չեն՝ ժամանակէն առաջ ոտքի հանել իրենց փոքրիկները։ Հակառակ պարագալին, մանուկին սրունքի ոսկորները կը ծռին ու կը կորանան՝ չի կրնալով դիմանալ իրենց վրայ ճնշող մար-

մինին բեռին։ Շատ մը ծուռ սրունքներու համար ծնողքներ պատասխանատու են։

Դպրոցներու մէջ եւս՝ մասնաւոր խնամք տանելու է տղաքներուն դործածած նստարամներուն և զրասեղաններուն, որպէս զի նստարամներուն բարձրութիւնը կամ զրասեղաններուն անյարմարութիւնը պատճառ չըլլայ ոսկորներուն մնայուն տգեղութեան։ Երբ տղաքներուն համար գործածուին խիստ բարձր նստարամներ, բնական է որ անոնց զիստի ոսկորները կը կրեն սրունքին ամբողջ ծանրութիւնը, որով եւ կը ծռին զիստի ոսկորներն, ինչ որ կը ցուցնէ Պատ. 14։ Մինչ Պատ. 13ին մէջ կը տեսնենք որ տղուն ոտքերը մինչեւ գետին հասնելով՝ անպէտ ճնշումի չեն ենթարկուիր զիստի ոսկորները։ Ոտքերուն կախուած վիճակը՝ կը ծռէ նմանապէս ողնայարի սիւնը, ինչ որ դիւրակարելի է զիստել 13րդ եւ 14րդ պատկերներուն բաղդաստութիւն։

Դպրոցներու եւ վաճառատուններու մէջ դործածուած բարձր զրասեղաններն պատճառ կ'ըլլան տղաքներու մարմնական տձեւութեան։ Գրասեղանին վրայ գիր զրելու համար՝ աշակերտը կամ դեռատի գրագիրը կը ստիպուի շարունակ վե՛ր բռնել իր մէկ թեւը եւ ուսը, և ասով՝ ծուռ, արգեղ գիրը մը կը ստանայ բարեձեւ ողնայարի սիւնը, ինչպէս կը տեսնուի Պատ. 15ին մէջ։ Դիտուած է յաճախ որ գնանին վրայ ծալլուած նստելով՝ կտր կտրել ոտիպուող մանչեղ ու տղջիկներ՝ վերջի վերջոյ կ'ունենան մնայուն կուզութիւն մը։



15. Նձեւ կմախճ մը

ՈՍԿՈՐԻ ԲԵԿՈՒԽՄ.—Երբ ո՛ եւ է պատճառով ոսկոր մը կոտրի՝ յաճախ կոտրած ոսկորին երկու ծայրերը կը խախտին իրենց բնական դիրքէն, որովհետեւ աշնոնց վրայ փակած մսաններուն կծկումը կը փոխէ իրենց դիրքը։ Ասոր համար է որ կոտրած ոսկորի մը դարձմանումին համար ամէնէն կարեւոր բանը կը նկատուի նախ եւ առաջ դէմ դէմի բերել կոտրած ոսկորին ծայրերը, ու յետոյ ջանալ այդ դիրքին մէջ պահել զանոնք, մինչեւ որ աղէկ մը իրար փակին։ Այս նպատակին համար՝ կը գործածուին տախտակներ, որոնք ոսկորին խախտած կտորները կը պահեն առաջուան բնական դիրքին մէջ։ Կոտրած ոսկոր մը, իբրեւ կանոն, կ'աղէկնայ մէկ ամիսէն։

ԳԼՈՒԽ Դ.

Յօդուածներ



16. Յօդուած մը


17. Ծունկի յօդուածը շրջապատուած են աճառով. այս աճառը՝

մաշելէ կը պաշտպանէ ոսկորներուն ծայրերը, և շրջապատած եւ ուրիշ պատճառներէ առաջ եկող ցնցումները կը չեղոքացնէ։ Աճառին վրայ տարածուած է բարակ

թաղանթ մը, որուն ներքին մասէն շարունակ լպրծուն հեղուկ մը կը շինուի ու կը թափի յօդուածին մէջ։ Այս հեղուկը՝ իր լպրծուն յատկութեամբը կը դիւրացնէ յօդուած կազմող ոսկորներուն գլուխներուն շարժումը, ինչպէս իւղը կը դիւրացնէ մեքենային յօդուածներուն շարժումը և կը պակսեցնէ շփումը։ Յօդուածին ոսկորները՝ իրարու քով պահող հիւսուածքներն են կապերը, որոնք մէկ ոսկորին ծայրէն միւս ոսկորին ծայրը կ'երթան։ Դարձեալ, յօդուածին ոսկորները իրարու կապելու կը նպաստեն՝ անոր բոլորտիքին անցնող բոլոր մըսանները և ուրիշ հիւսուածքները, ինչպէս ջիղեր, արեան խողովակներ, եւայլն։ Պատ. 16 աղէկ կը բացատէ յօդուածին զանազան մասերը. 1, 1 կը ներկայա-



18. Ծունկի յօդուածը
(Ծխնական)




19. Զիսի յօդուածը
(Գեաբածակային)

ցնեն երկու ոսկորներուն ծայրերը. 2, 2 կը ցուցնեն ոսկորներուն ծայրերը պատող աճառները. 3, 3, 3, 3, կը բացատրեն դիրքը՝ տոպրակի ձեւով թաղանթին, որ կը պատէ աճառները։

ՑԱՆՈԹ.— Ոսկորներուն վրայ խօսուած ատեն՝ շա'տ աղէկ կ'ըլլայ աշակերտներուն ցուցնել ոչխարի կամ ուրիշ ո՛ եւ է կենդանիի թարմ եւ կամ չոր ոսկորները։ Կարելի է նաեւ մարդկային ոսկորներ ձեռք անցունել ու անսցմով բացատրել խօսուածներն։

ՅՈՒՈՒԱԾՆԵՐՈՒԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ.—Յօդուած կազմող ոսկորներուն ձեւը յաճախ կ'որոշէ անոր շարժուամին չափը եւ ուղղութիւնը։ Մեր մարմինին մէջ՝ յօդուածներու չորս որոշ տեսակներ կան։ 1. Ծխնական, որ միայն մէկ ուղղութեամբ կրնայ շարժիլ. օրինակ, արմուկի, ծռնկի և մատներու յօդուածները։ Քննէ՛ Պատ. 16 և 18։ 2. Գնաբաժակային, որ ամէն երեւակայելի



20. Զիսի յօդուած




21. Ուսի յօդուած

ուղղութեամբ շարժում կրնայ կատարել. օրինակ, ուսի և զիսի յօդուածները։ Քննէ Պատ. 19, 20 և 21։ 3. Սահող, որուն մէջ ոսկորները իրարու վրայ միայն կը շարժին սահելով, և հետեւապէս՝ շատ աննշան կերպով. օրինակ, գաստակի և կոճղի ոսկորներուն իրարու հետ ձեւացուցած յօդուածները։ Քննէ՛ Պատ. 7, 10, եւ 22։ 4. Ուսանձային, որուն մէջ ոսկորներէն մէկը կը դառնայ միւսին վրայ, ինչպէս անիւը՝ առանցքին վրայ։ Օրինակ, առաջին եւ երկրորդ ողներուն, և նախաբազուկի երկու ոսկորներուն կազմած յօդուածները։

ՅՈՒՈՒԱԾԻ ՄԸ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐԸ հասկնալու համար բաւական է ուշադրութեամբ քննել այս գլուխին մէջ՝ դրուած պատկերները։ Պատ. 16 արդէն կը բացատրէ աճառներուն եւ զանոնք պատող թաղանթին

դիրքը։ Պատ. 17 կը ցուցնէ ծունկի յօդուածին ներքին մասը, երկու ոսկորներուն ծայրերովը (1, 5) եւ ծունկի կափարիչովը (3)։ Պատ. 18 կը բացատրէ ծունկի յօդուածին ծխնական լլլալը. 2, կը ցուցնէ ոսկորները իրարու կապող զօրաւոր կապ մը։ Պատ. 19 կը բացատրէ գնտաբաժակային յօդուածի մը կազմութիւնը. ոսկորներէն մէկը (2) ունի բաժակաձեւ խոռոչ մը, որուն մէջ կը մտնէ միւս ոսկորին գնդաձեւ գլուխը (4), որ իր



2. Ուսի յօդուած

դրացի ոսկորին կապուած է զօրաւոր կապով մը (3)։ Պատ. 20 և 21, երկու գնտաբաժակային յօդուածներու դուրսի երեւոյթը կը բացատրէն։

Այս պատկերներուն հետ մեկտեղ սակայն շատ օգտակար կ'ըլլալ քննել ոչխարի մը տարբեր յօդուածները։ Ա՛ռ ոչխարի թեւ մը կամ զիստ մը. զգուշութեամբ վրայէն հանէ միսերը և բաց յօդուածը, մէկիկ մէկիկ քննելով ներքին մասերը։ Դիտէ՛ յօդուածը շըջապատող թաղանթը, զոր ծակելուով՝ լարձուն հիւթ մը կը վազէ ներսէն. դիտէ՛ դարձեալ պինդ կապերը, որոնք ոսկորները իրարու կը բռնեն. և վերջապէս քննէ՛ ոսկորներուն ողորկ և փայլուն աճառային գլուխները։ Ուրիշ յօդուածներ եւս կտրտելով գաղափար մը կ'առնուի յօդուածներու տարբեր տեսակներու վրայ։

ՅՈՒՈՒԱԾՆԵՐՈՒԻՆ ԱԲՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆՆԻ. — Երբ յօդուածի մը ոսկորները իրենց տեղէն խախտին, սու-

Վորաբար կը վնասուին նաեւ իրենց կապերը. ասոր համար է որ խախտած ոսկոր մը տեղը դրուելէ վերջ՝ բաւական ժամանակ տկար կ'ըլլայ այդ յօդուածք։ Նոյն իսկ կրնայ ըլլալ որ յօդուածի մը ոսկորը երբեք տեղէն խախտած չըլլայ, բայց տակաւին, երբոր յօդուածի մը կապերը կը պրկուին կամ կը փրթին՝ մասնաւոր խնամք պէտք է, գէշ հետեւանքէ ազատելու համար։

Գ Լ Ո Ւ Ե.

Մասներ

ՄՍԱՆՆԵՐՈՒԻՆ ՊԱՇՏՈՆԲ. — Մարդուն մարմինին մէջ կան հինգ հարիւրէ աւելի մսաններ, որոնց գլխաւոր պաշտօնն է շարժում առաջ բերել։ Իրենց այս գլխաւոր և ընդհանուր պաշտօնէն զատ սակայն, մսանները՝ ձեւաւորութիւն և կլորութիւն կուտան մարմինին. բերանին և փորին նման խոռոչներու պատերը կը ձեւացնեն. և վերջապէս ինչպէս արդէն սորվեցանք, չափով մը կը ծառայեն յօդուածի մը ոսկորը իրար բռնելու։

ՄՍԱՆՆԵՐՈՒԻ ԶԵԽԵՐԸ. — Մարմինին մէջ գտնուած մսանները՝ ամէնքն ալ նոյն ձեւը չունին անպատճառ. ոմանք իլիկածեւ են, այսինքն՝ ունին միջին հաստ մաս մը երկու բարակ ծայրեր. Պատ. 25, 1։ Ոմանք՝ հողմահարածեւ են, այսինքն՝ ունին նեղ ծայր մը՝ մէկ կողմէն և լայն բացուած մաս մը՝ միւս կողմէն. Պատ. 25, 2։ մինչդեռ ուրիշներ՝ փետրածեւ են. Պատ. 25, 3։ Ասոնց մէ զատ՝ մարմինին մէջ կան նաեւ քանի մը օղակածեւ մսաններ, ինչպէս՝ բերանին ու աչքին բոլորտիքը գտնուած մսանները։


ՄՍԱՆԻ ՄԸ ՄԱՍԵՐԸ. — Մսան մը՝ իր ամէնէն սու վորական եւ պարզ ձեւին մէջ՝ ունի երեք որոշ մասեր. — Միջին կակուղ ու կարմիր մաս մը, որ երթալով կը

բարակնայ երկու ծայրերէն, եւ կը փոխուի գոյնով ու ձեւով. մսանին այս ծայրերուն կ'ըսուի ձգանէ Պատ. 25, 1, t, t։ Մսանին գործող, այսինքն երկնցող ու կրծկուղ մասը՝ միջին մասն է. իսկ ձգանները պաշտօն ունին մսանը փակցնել ոսկորներուն։

Զգանքները՝ կարծր ու ճերմակ՝ լարի ձեւ հիւսուածքներ են, ու չեն կծկուիր ու երկնար։ Ուղեղէն կամ ողնածուծէն մսանի մը գացող ջիղերը կը մտնեն միջին մասին մէջ. այդ ջիղերէն գացող հրամանին վրայ կը կծկուի կամ կը թուլնայ մսանը։

Եթէ մսան մը երկու ծայրերէն չի բարակնար անկարելի պիտի ըլլար ոսկորներուն վրայ բաւական տեղ գտնել՝ մսաններու յարումին համար. և գարձեալ, եթէ մսանները առանց ձգանքի վերածուելու՝ անցնէին յօդուածներու վրայէն, իրենց հաստութիւնը արգելք պիտի

տի ըլլար յօդուածներուն դիւրաշարժութեան։ ՄՍԱՆՆԵՐԸ ի ՆՉՊԵՍ կը ԳՈՐԾԵՆ. — Ըսուեցաւ արդէն թէ՝ մսանի մը միջին մասն է որ կը գործէ. այսինքն՝ միջին կարմիր մասը կը կծկուի և այդ միջոցին կը փոխէ իր ձեւը, կ'ըլլայ աւելի կարծ ու աւելի




24. Մարմինին մսանները
(Առ չեւէն դիտուած)


հաստ. այդ ատեն իրարու կը մօտենան իր ծայրերը և հետեւապէս իրարու կը մօտենան նաեւ ձգանքները և անոնց փակած ոսկորները. այսպէս՝ կը շարժին մարմինին ոսկորները: Պատ. 26, կը ցուցնէ բազուկի երկու մսանները, որոնք դէմ դէմի կը գտնուին, Յ և Ե: Երբ Յ մսանը կը կծկուի ափին մէջ դրուած գնտակը, Յ, վեր կը բարձրանայ՝ նախաբազուկին դէպի բազուկին վրայ ծռելովը. իսկ բազկոսկը ետեւի կողմի մսանին Ե ին կծկումովը՝ Նորէն վար կ'իջնայ նախաբազուկը:

Երբ մարմինին ո՛ եւ է մէկ մսանը գործէ՝ կը կրէ հետեւեալ փոփոխութիւնները. — 1. կը ստանայ աւելի արիւն եւ հետեւապէս կ'ըլլայ կարմիր ու կարծր եւ թանձր: 2. կ'ըլլայ աւելի տաք, քանզի կը սպառէ աւելի թթուածին, ու կ'արտադրէ աւելի ածխային թթու: Շատ գործող եւ քիչ գործող մսաններու տարբերութիւնները որոշ որոշ կը տեսնուին հաւին միսին օրինակովը. հաւին թեւին մսանները ճերմակ կ'ըլլան, քանզի՞հաւը քիչ մը գործածէ իր թեւերը. մինչդու հաւին սրունքի մսանները՝ կարմիր ու կարծր կ'ըլլան՝ շատ գործելուն: Հակառակը ճշմարիտ է ա՛յն թուշուններուն համար, որոնք աւելի՝ իրենց թեւերը կը գործածեն:

ՄՄԱՆՆԵՐՈՒԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ. — Եթէ խաշած միսի կտոր մը առնենք՝ կը դիտենք որ անիկա կազմուած




25. Մսաններու տարբեր ձեւեր



26. Բազուկի մսաններուն կծկումը

է մուանային թելերու խուրձերէ, զորա զիւրաւ կարելի է բաժնել իրարմէ: Եթէ այս եղանակով ձեռք անցուած մսանային ամենանուրը թել մը առնելով մանրադէտին տակ դնենք՝ սիստի զարմանանք դիտելով որ մեր այդ մէկ համարուած թելը կազմուած է բազմութիւ մանրաթելերէ, որոնք անչմարելի են մեզի, առանց մանրադէտի օգնութեան:

Մսանները՝ իրենց բազագրութեան մէջ ունին բնա-



Ա. Վեսասկար դիրք


Բ Շիտակ դիրք

սպիտակային նիւթեր, որոնք կը խտանուին և կը լուծուին ջուրին մէջ միսը խաչելու ատեն: Միսի ջուրին մնագական յատկութիւնը՝ մսանին քնասպիտակային նիւթերէն է: Մսաններուն մէջ կան նաեւ փոքր քանակութեամբ զանազան աղեր:

ՄՄԱՆՆԵՐՈՒԻՆ ԱՌՈՂՋԱԳԱՀՈՒԹԻՒՆԸ. — Մսանի մը աղէկ գործելը կախում ունի մարմինին առողջ վիճակին ընդհանրապէս: Ուստի աղէկ սնունդ և մաքուր օդ՝ հարկաւոր են զօրեղ մսանային դրութեան մը համար: Մսանները երբեք ենթարկուելու չեն շարունա-

կական ճնշումի, քանզի այդ պարագային կը խանգարուի իրենց գացող արեան հոսանքը և ատով թերի կերպով՝ կը սնանին մսանները:

ՄԱՐԶԱՆՔ.—Կանոնաւոր և բանաւոր մարզանքը՝ կարեւոր պայման մըն է մսաններու ընդհանուր առողջութեանը համար: Բնութեան ընդհանուր օրէնքն է որ չի գործող գործարանը կը սմքի, կը տկարանայ, մինչեւ որ վերջ ի վերջոյ բոլորովին անդործածելի կը դառ-



Ա. Ռւդիդ դիրք

28.

Բ. Սխալ դիրք

նայ: Ասիկա կատարելապէս ճիշդ էնաեւ մսաններու համար: Կանոնաւոր, ամենօրեայ մարզանք կատարելու է ամէն մարդ, և մանաւանդ՝ ամէն տղայ: անիկա բացարձակապէս անհրաժեշտ է մասնաւորաբար՝ մտային աշխատանք ունեցողներուն, քանի որ ճանչցուած է

«Առողջ միտք՝ առողջ մարմինին մէջ» խօսքին իմաստութիւնը:

Մասնաւոր ուշադրութիւն ընծայելու է որ տղաքներ մանաւանդ՝ ուղիղ դիրքի մէջ բռնեն իրենց մարմինը. այսինքն՝ ջանալու է իւրաքանչիւր մսանի տալ իրեն յատուկ բաժինը՝ մարմինը ուղիղ բռնելու գործին մէջ: Պատ. 27, Ա. և Բ կը ցուցնեն երկու դիրքերով տըղաքներ, որոնցմէ Ա. ին՝ վսասակար դիրք մը ստանալուն պատասխանատուութիւնը կ'իյնայ աթոռին, որ կոնակ չունի. թէեւ աւելի շիտակ ըլլայ ըսել թէ այդ պատասխանատուութիւնը կ'իյնայ վարժապետին վրայ, որ տղան ստանկ անպատշաճ աթոռի մը վրայ նստեցուցեր է: Աթոռին ետեւի մասը (Բ) պատեհութիւն կուտայ միւս տղուն: կը թնդիլ անոր, և գործածել նաեւ կոնակի կողմի մսանները:

Պատ. 28 կը բացատրէ ծուռ դիրքով կայնողին և ուղիղ դիրքով կեցողին տարբերութիւնը: Սխալ դիրքով (Բ) կեցուած ատեն՝ մարմինին առջեւի կողմի մսանները շարունակ կը կծկուին, և ատիկա վերջապէս իրենց ունակութիւն մը ըլլալով, մարդը կ'ըլլայ կորաքամակ:

Մարզանքի միջոցին միշտ ջանալու է պահել ուղիղ դիրք (Պատ. 28, Ա.):

ՄԱՐԶԱՆՔԻ ՊԱՀԸ.—Քանի որ մարզանքի պահին՝ մսանները կը կատարեն բացառիկ աշխատութիւն մը՝ բնական է ենթագրել թէ անոնք կը պահանջեն նաեւ բացառիկ արիւն: Ասոր համար է որ աղէկ չէ՝ անօթի փորով և կամ լեցուն ստամոքսով մարզանք կատարել: Առաջին պարագային մարմինին մէջ դեռ չի կայ պահանջուած առատութիւնը մնունդի, և երկրորդ պարագային ալ՝ մարմինին մէջ գանուած արեան կարեւոր մէկ մասը ստիպուած կ'ըլլայ մարսողական գործարաններուն երթալ, մարսելու համար նոր կերուած կերակուրը:

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Կերակուրներ

ՇՈԳԵԳՈՐԾԻՆ ԵՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ .—
Մարդուն մարմինը՝ շատ կերպերով կրնայ նմանցուիլ
շոգեշարժ մեքենայի մը: Յայտ-
նի է թէ՛ շոգեզործին իր պաշտօ-
նը կատարելու և շարժում առաջ
բերելու համար՝ պէտք ունի վա-
ռելանիւթի՛ փայտի կամ ածուխի:
Մեր մարմինն ալ, իր բաղմատե-
սակ պաշտօնները կատարելու և
իր զանազան մասերը շարժումի
կամ կեանքի մէջ պահելու հա-
մար՝ կը կարօտի կերակուրի:
Ինչպէս որ շոգեզործին համար
վառելանիւթը անհրաժեշտ է,
նոյնպէս ալ՝ մարմինին համար
կերակուրը անհրաժեշտ է, պէտք
եղած ուժը ու ջերմութիւնը
արտադրելու համար:



29. Մարմինին մաս ները
(Քովեէն դիտուած)

գլխաւոր պաշտօնն է տաքցնել մարմինը, տալ անոր
ջերմութեան որոշ աստիճան մը (37 սանդիկրատ), որ-
պէս զի իր մէջ գտնուած մսանները և ուրիշ գործարան

ները կարենան գործել: Ու այս արդիւնքը ձեռք բերելու
համար, մեր մարմինին մէջ մտցուած կերակուրները
կ'այրին, ճիշդ այնքան իրապէս, ի՞նչպէս կ'այրին կաթ-
սային տակ նետուած փայտը ու ածուխը: Ուստի մեր կե-
րած կերակուրներուն գլխաւոր երկու պաշտօններն են՝
տաքցնել մարմինը և ուժ արտադրել՝ պահանջուած
գործը կատարելու համար:

Մարդկային մարմինը սակայն ունի նոյն ատեն աշ-
քի զարնող առաւելութիւն մը: Երբեք տեսնուած չէ՛ որ
շոգեզործի մը՝ ինքնիրմէ հետզհետէ մեծնայ, աճի ու
իր նախնական վիճակին քսան անդամ աւելի ծանր ըլլայ: Մանուկը սակայն՝ ծնած ատենը հազիւ երեք քիլօ կը
կշռէ. մինչդեռ չափահաս մարդը վաթսուն քիլօ կուգայ: Կերակուրը ուրեմն անհրաժեշտ պէտք մըն է դարձեալ
մարդուն մարմինին ոսկորին, մսաններուն, ուղեղին և
ուրիշ հիւսուածքներու ածումին համար:

Եւ վերջապէս, շոգեզործին երբ աւրուի չի՛ կը նար
ինքզինքը նորոգել. մինչդեռ մարդկային մարմինը ինք-
նիրմէ կը լեցնէ մաշած մասերուն տեղերը, կը նորոգէ
զսասուած հիւսուածքները, կերակուրէն ստացած պա-
շտագը:

ՄԱՐՄԻՆԵՆ ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ԱՆՊԵՏ ՆԻՒԹԵՐ .—
Մարդ մը՝ օրուան միջոցին իր մարմինին մէջ կը մտցնէ
**բաւական կերակուր, ինչպէս՝ միս, հաց, բանջարե-
ղիններ և ջուր. և սակայն իր մարմինին ծանրութիւնը**
զգալապէս չաւելնար: Ասկէ կը հետեւի ինքնին թէ՛
մարդուն մարմինը՝ քսանըօրս ժամուան միջոցին նոյն-
քան բան գուրս կը հանէ իրմէ՝ ինչքան կը ստանայ:
Քանզի, նոյն իսկ մանկութեան շրջանին՝ երբ մարմինը
**յարատեւ ածումի մէջ է՝ մարմինին շահած ծանրութիւ-
նը երբեք հաւասար չէ՛ կլլուած կերակուրներուն քա-
նակին:**

Մարմինին գուրս հանուած նիւթերը կը կոչուին
անպէտ մասեր. և ասոնք գլխաւորաբար ա'յնպիսին նիւ-
թեր են որ չեն կը արար այրիլ: Մեր կերած կերակուրին

գլխաւոր մասը կ'այրի, ինչպէս ասկէ առաջ սորվեցանք, ջերմութիւն և շարժում առաջ բերելու համաւ: Այրելէն վերջ՝ կերակուրը այլեւս օգտակարութիւն մը չունի մեզի, այլ յաւէտ վսասակար է իր ներկայութիւնը մարմինին մէջ. որովհետեւ հո՞ն մնալով՝ կրնայ արգելք ըլլալ գործող գործարաններուն, ինչպէս մեքենային մուխը և մոխիրը կը մարեն կրակը եթէ մինչեւ վերջը մնայ հնոցին մէջ, ու դուրս չի հանուին: Մարմինին այս անպէտ մասերուն գլխաւորներն են ածխային բրու ըսուած կազը, զուր և տեսակ մը անոււադր:

ԸՆԴՈՒՆՈՂ ԵՒ ԱՐՏԱՔՍՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ.— Մարմինին այն գործարանները, որոնց պաշտօնն է դուրսէն նոր նիւթ առնել մարմինին գործածութեանը համար՝ կը կոչուին ընդունող գործարաններ: Ասոնք են բերանը, ոսկորը, ստամոքսը և աղիքները՝ մէկ կողմէն. խոչափողը և թոքերը՝ միւս կողմէն: Առաջին խումբին կ'ըսենք մարտողական գործարաններ, որոնք կ'ընդունին ուտելիք և ըմպելիք. երկրորդ խումբին կ'ըսենք շընչառութեան գործարաններ, որոնք կ'ընդունին կամ կը ծծեն թթուածին:

Մարմինին անպէտ մասերը դուրս հանելու պաշտօն ունեցող գործարանները կը կոչուին զատիչ կամ արտաքսող գործարաններ, որոնցմէ ամէնէն կարեւորներն են՝ թոքերը, երիկամները և մորթը. թոքերը՝ դուրս կուտան ածխային թթու կոչուած կազը, ինչպէս նաեւ ջուր. երիկամները՝ դուրս կուտան տեսակ՝ մը անուշադր և ջուր. և մորթը՝ դուրս կուտայ ջուր և քիչ մըն ալ անուշադրային նիւթ:

ԿԵՐԱԿՈՒՐԻՆԵՐՈՒԻՆ ԲԱՐԱԴՐՈՒԹԻՒՆԸ.— կերակուր կուտենք՝ մեր մարմինին պահանջը գործացներու համար. ուրեմն մեր կերած բաները իրենց մէջ պարունակելու են ա՛յն բոլոր տարրերը, որոնք կը գտնուին մեր կազմութեան մէջ: Մեր կերած բազմատեսակ ու

լացնել սա՛ ցանկով.— 1. Նեայ, 2. Շաբար, 3. Բնասպիտակ, 4. ձարալ, 5. Աղեր, 6. Անմարսելի նիւթիր:

Նեայ կը գտնուի բոլոր բուսային կերակուրներու մէջ. ինչպէս՝ բըինձ, եգիպտացորեն, հաց, լուբիա, սիսու, բաթաթէս:

Շաբար կը պարունակեն թուզ, կեռաս, գեղձ, տանձ, հաց և կաթ:

Բնասպիտակ կը գտնուի, միսին, հաւկիթին, հացին և կաթին մէջ:

Ձարալ կամ իւղ կայ՝ կաղինին, ընկոյզին, ձիթապըտողին, հաւկիթի գեղնուցին, . միսին, եգիպտացորենին եւ կաթին մէջ:

Աղերը գոյութիւն ունին մեր բոլոր կերածներուն մէջ ընդհանրապէս, քիչ կամ շատ քանակութեամբ. սեղանի սովորական աղի յաւելումով՝ կը գոհացնենք մարմինին պէտքը:

Անմարսելի նիւթերը, ինչպէս դիւրին է հետեւցնել, իրենք իրապէս սնունդ կամ կերակուր չե՞ն կրնար նկատուիլ. և սակայն մարտողական խողովակին կազմութիւնը և կերակուրներուն բաղադրութիւնը՝ կերակուրներուն համար անհրաժեշտ կ'ընեն անոնց ներկայութիւնը: Անմարսելի նիւթեր կը պարունակեն իրենց մէջ բոլոր բուսային և կենդանական կերակուրները, որ ըսել է՝ մեր բոլոր կերակուրները առհասարակ:

ԿԵՐԱԿՈՒՐԻ ՏԱՐԲԵՐՈՒՆ ՕԳՈՒԾԸ.— Հաւանական է որ մարդկային ցեղին նախնական սընունդը ամբողջովին կը բաղկանար պտուղներէ, ցորենի հատիկներէ, կաթէ և քանի մը բանջարեղիններէ: Պատմութիւնն ալ կ'ըսէ մեղի թէ՝ իին աղգերու ճաշացուցակը՝ այս պարզ տեսակէն էր. ու կերակուրի այդ պարզ տեսակը կը գործածուի այսօր՝ երկրագունտիս բնակչութեան երկու երրորդին կողմէ: Կրնանք ըսել իրաւամբ թէ՝ մեր ճաշացուցակին մէջ՝ աւելի մեծ տեղ մը տրուելու է բանջարեղիններու:

Առանց շատ մանրամասնութիւններու մտնելու՝ հոս կրնանք հասկնալ թէ՝ կերակուրներու զանազան տարրերն ինչ նպատակի կը ծառայեն մարմինին մէջ։ Նայ, նույն և նարդ կը շինեն մարմինին ճարպային հիւսուածքը, և ճարպի ձեւին տակ՝ մարմինին գրեթէ բոլոր հիւսուածքներուն մէջ կը մտնեն։ Ասոնք կենսական ծառայութիւն մը կը մատուցանեն մարմինին, արտադրելով ջերմութիւն և ուժ։ Բնասպիտակի տարբեր տեսակները կը սնուցանեն գլխաւորաբար՝ ուղեղը, ջիղերը, մսանները, գեղձերը և մարմինին միւս շատ գործող հիւսուածքները։ Աղեր՝ գլխաւորաբար կը գործածուին՝ ոսկորները անուցանելու համար։ Ասոնք պէտք են նաեւ ուղեղին և ջիղերուն, ինչպէս նաեւ ուղիշ հիւսուածքներու համար։ Անմարսելի նիւթեր՝ կերակուրին կուտան՝ պէտք եղած ծաւալը։

Գ Լ Ո Ւ Խ Է.


Մարսողական գործարանները

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ կը կոչուի այն գործողութիւնը, որով կը լուծուի կերակուրը, և մարմինին մէջ ծծուելու կը յարմարցուի։ Եւ այս արդիւնքը ձեռք ձգելու ծառայող բոլոր գործարաններուն կ'ըսենք՝ մարսողական գործարաններ։ Մարսողական գործարանները կը նաև բաժնուիլ երկու ընդհանուր խումբի. նախ՝ ունինք մարսողական գործարաններ, որոնց մէջէն ուղղակի կ'անցնի կերակուրը. ասոնք են բերանը, փողը, որկորը, ստամբը, նախաղին, փոքր աղինը և մեծ աղինը։ Իսկ երկրորդ խումբին պատկանող գործարաններուն մէջէն չանցնիր երբեք կերակուրը, թէև անոնք ընդհանրապէս կը պատրաստեն մարսողութեան գործին համար խիստ կարեւոր հեղուկներ. ասոնք են, ակռաները, լեզուն, լոր-

ձունի գեղձերը, լեարդը և պանկրաքը։ Առաջին խումբին պատկանող մարսողական գործարանները կրնանք նկատել քսանկընդէն մինչեւ երեսուն ոտք երկայնութիւն ունեցող խողովակ մը, որ իր ընթացքին մէջ տեղ նեղ խողովակի ձեւ ունի, եւ տեղ տեղ ալ լայն տոպշքակի երեւոյթը։ Աղիքը երկայն բարակ խողովակ մընէ, մինչ ստամոքսը՝ լայն տոպքակի ձեւով գործարան մը. և սակայն այս խողովակին ամէն մասերը՝ շարունակութիւն մը կը կազմեն։


ԲԵՐԱՆԸ մարսողական խողովակին սկզբնաւորութիւնն է. կը պարունակէ ակռաները, լեզուն. եւ մասնաւոր խողովակներով հոն կը թափի լորձունքի գեղձերէն պատրաստուած հեղուկը՝ լորձունքը։ Բներանին ձեղունը՝ որուն ֆիմք կ'ըսուի երկու մասէ կը բաղկանայ. առջեւի մասը անշարժ է, ոսկրային ըլլալուն. իսկ ետեւի մասը՝ գլխաւորաբար մասնային ըլլալով՝ շարժական է. ինչ որ դիւրին է հաստատել բերանը բանալով և երկայն շունչ մը առնելով, և կամ նոյն իսկ մատով զգալով այդ երկու տարբեր մասերը։ Կակուղ կամ շարժական քիմքին ետեւէն ու մէջ տեղէն կախուած է «պզտիկ լեզուն», որ պարզապէս շարունակութիւնն է քիմքին; և որուն ուռուլէն և երկննալէն առաջ կուգայ ձայնի փոփոխութիւնը։

ԱԿՌԱՆԵՐԸ ամենքն ալ իւրարու կը նմանին, ընդհանուր 0. 30 Բ.
կազմութեամբ։ Ակռան ունի երազութեամբ մը՝ որ կու որոշ մասեր, պսակ մը. և արմաս՝ որ մինչէն գուրզ տեսնուած մասն է. և արմաս՝ որ ծնօտի սկզբին մէջ հաստատուած մասն է։
Ակռային ներսի կողմը կան, աղեան խողովակներ և ջիղեր, որոնք կը սնուցանեն զայն և զգայնութիւն կու-



տան անոր: Արեան խողովակները և ջիղերը՝ ակռային մէջ կը մտնեն արմատին տակը բացուղ ծակէ մը (Պատ. 30, Բ. 5, 4): Ակռային մեծագոյն մասը շինուած է ոսկորի նմանող հիւսուածքէ, զոր դիւրութեան համար կրնանք անուանել ատամնային հիւսուածք: Ակռային՝ լինդէն դուրս ելած մասը, այսինքն պսակը. ծածկուած է խիստ կարծր եւ ողորկ նիւթով մը, որ կը կոչուի կիտուած, և դիւրաւ կը սկրթուի ու կը ճեղքուի, կարծր նիւթերու ճնշումովը:

ԺԱՄԱՆԱԿԱՌՈՐ ԱԿՌԱՆԵՐ. — Ակռաները՝ իրեւ



31. Ակռաներու տեսակներ

կանոն՝ երկու անգամ կը բուսնին: Այս ակռաները, որոնք կ'երեւին առաջին մանկութեան շրջանին՝ կը կոչուին ժամանակաւոր կամ կարի ակռաներ: Ասոնք սովորաբար կը բուսնին եօթերորդ ամսուն եւ երկու տարուան մէջտեղերը: Ժամանակաւոր ակռաները քսան հատ են. տամանական իւրաքանչիւր ծնոտի վրայ: Իւրաքանչիւր ծնոտի առջեւի կողմը կան չորս հատու կամ կտրող ակռաներ (Պատ. 31, 1, 2). ասոնց քովը՝ մէյմէկ ժանիք (Պատ. 31, 3). ասոնց քովը՝ դէպի ետեւ՝ կան երկու քական փոքր աղօրիքներ (Պատ. 31, 4, 5):

ՏԵԽԱԿԱՆ ԱԿՌԱՆԵՐ.—Վեցերորդ կամ եօթերորդ տարիին՝ ժամանակաւոր ակռաները կը սկսին տեղի տալ տեւական ակռաներուն, որոնց լման թիւն է երեսուներկու, իւրաքանչիւր ծնոտի վրայ տասնըսկեցական: Ժամանակաւոր քսան ակռաներուն տեղ՝ կ'երեւին նորքեր՝ աւելի մեծ ու զօրաւոր, և իւրաքանչիւր ծնոտի վրայ կ'աւելնան վեց մեծ աղօրիք. ասոնց՝ ամէնէն ետին գտնուածին կ'ըստի նաեւ իմաստորեան ակռայ, որովհետեւ ասիկա կը բուսնի քսան կամ քսանըմէկ տարեկան եղած ատեննիա: Իբրեւ կանոն, տղայ մը տասներկու տարեկան եղած ատեն՝ թափած կ'ըլլայ ամբողջ ժամանակաւոր ակռաները:

ԱԿՌԱՆԵՐՈՒՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Ակռաները՝ ամէնքն ալ պաշտօն ունին մանրելու մեր կերած կերակուրները. սակայն անոնք ամէնքն ալ չունին նոյն ձեւը, ուսկից դիւրին է հետեւցնել թէ՝ անոնց ամենուն կատարած գործը ճիշդ նոյնը չէ: Պատ. 31ին վրայ ուշադրութեամբ նայելով՝ կարելի է յստակ գաղափար մը ուտելիքները. իբրեւ պսակը ունի սեպի նման սուր, կարող ծայրը մը: Հատու ակռան՝ միայն մէկ երկայն կարող ծայրը մը: Հատու ակռան միայն մէկ երկայն պրմատ մը ունի: Ժանիքները՝ հատուներէն քիչ մը աւելաց մեծ ու երկայն են. իբրեւ պսակը թանձը ու կոնալի մեծ է: Շուներու և կատուներու ժանիքները շատ երեսուներու կատառածուներու են, և կը գործածուին իւկայն, սրածայր ու կարթածեւ են, և կը գործածուին իւրենց որսը բոներու համար: Փոքր աղօրիքները՝ ժանիքներէն կարճ են. իբրեւ պսակները տափակ ու ընդարձակ են: Մեծ աղօրիքները՝ ա'լ աւելի ընդարձակ պսակներ ունին: Խորտուբորտ երեսով, որպէս զի կարենան աղէկ կատարել կերակուրը ճզմելու և աղալու իբրեւ գործը:

Հատու ակռաները՝ շատ զօրաւոր ու մեծ են կը ծող կենդանիներու մէջ. օրինակ՝ մուկը, նապաստակը: Ժանիքը՝ մասնաւորապէս խոշոր ու երկայն է դիշատիչ

կամ մսակեր կենդանիներու մէջ. օրինակ՝ շունը, կատուն, առիւծը: իսկ բոլոր բուսակեր կենդանիներուն աղօրթիները խոշոր կ'ըլլան, և ունին ընդարձակ պսակ մը բազմաթիւ ցցուածքներով՝ աղէկ ծամելու համար իրենց խոտը կամ գարին:

ԱԿՐԱՆԵՐՈՒԻՆ ԱՌՈՂԶԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.—Մեծ կարեւորութիւն արուելու է ակռաներու մաքրութեան, քանզի այն ատեն միայն կարելի է փտած ակռաներէ, ու անոնց հետեւանքը եղող ակռայի ցաւերէ ազատի: Յիշելու ենք թէ՝ ակռաները լո՛կ զարդի համար դըրուած չեն բերանին մէջ. անոնք կարեւոր պաշտօն մը ունին մարսողութեան գործին մէջ, թէեւ իրաւ է որ ակռաները՝ դէմքին ձեւաւորութիւնը պահելու և ձայներ արտաքերելու գործին մէջ ալ կարեւոր դեր մը ունին:

Առտու իրիկուն՝ ակռաները մաքրուելու են ակռայի յատուկ խոզանակով մը և կամ մատը անցուած լաթի կտորով մը: Ճաշերէ վերջ՝ բերանը ջուրով ցօղուել եւ ակռաները օճառով շփել՝ շա՛տ դիւրին գործ մըն է եւ գանց առնելու չէ: Աղտոտ ակռաները մաքրելու համար ազդու կերպ մըն է գործածել կաւիճի փոշի և կամ ածովսի շատ բարակ փոշի:

ԱԿՐԱՆԵՐՈՒՆ մէջտեղերը մնացած կերակուրի կտորուանքները կը թթուին և յետոյ կը փտեցնեն ակռաները. ուստի մասնաւոր խնամք տանելու է վերցնել կերակուրի այդ մնացորդները: Ասոր համար սակայն երբեք կարծր նիւթեր, ինչպէս գնդասեղ կամ զմելի գործածելու չէ, այլ ունենալու է փայտէ կամ ոսկորէ եւ կամ փետուրէ քչփորիկներ: Քաղաքավարութիւնը կը պահանջէ հարկաւ որ ակռաներու այս մաքրութիւնը չի կատարուի հրապարակաւ:

ԼԵԶՈՒԻՆ՝ խիստ դիւրաշարժ մսանային գործարան մըն է. ամբողջովին շըջապատուած է խժային թաղանթով մը: Լեզուն՝ ճաշակումի գլխաւոր գործարանն է. վրան գտնուած թաղանթը՝ իր մէջ ունի բազմաթիւ պը-

տուկներ, որոնք բերանը մտած նիւթերուն համը կը զգան: Թթու բան մը բերանը առնուելով՝ կարելի է լեզուին ետեւի մասին վրայ տեսնել այդ պտուկներուն դիրքը՝ իրենց ցցուած վիճակին մէջ: Լեզուին արմատը փակած է կիսաբոլորաձեւ ոսկորի մը, որ կը գտնուի վարի ծնօտին անմիջապէս ետեւը:

Լեզուին վիճակը յաճախ կը նկատուի յայտարար նշան մը՝ մարսողական խողովակին ներքին վիճակին, և մա՞նաւանդ ստամոքսին վիճակին: Լեզուին վրայ երեցած ճերմակ խաւը կ'ենթադրէ ստամոքսային խանգարուած վիճակ մը:

ԼՈՐՁՈՒԻՆՔԻ ԳԵՂՁԵՐԸ.—Լորձունքը կը պատրաստուի բերանին մօտերը դրուած երեք գոյգ գործարաններէ, որոնց կ'ըսենք գեղձ: Ասոնք կը դտնուին ականջին տակը (Պատ. 32, 1,), վարի ծնօտին անկիւնը (Պատ. 32, 3) և լեզուին տակը (Պատ. 32, 5): Այս գեղձերը՝ իրենց պատրաստուած լորձունքը բերանին մէջ կը թափին մասնաւոր խողովակներով (Պատ. 32, 2, 4): Միջին հաշիւով, քըսանեւչորս ժամուան մէջ կը պատրաստուի երբ մէկ քիլօ լորձունք:


ՓՈՂԸ.— Մարսողական խողովակին այս մասը տոպրակի կամ

քսակի կը նմանի. յայն յատակը փակած է գանկի ներքեւի մասին, և նեղ բերանն ալ կը բացուի որկորին մէջ (Պատ. 33, 4, 4, 4): Փողը՝ ամբողջովին մսաններէ կազմուած է. բերանին անմիջապէս ետին, փողին առջեւի կողմը երկու քովերը դրուած են նշագեղձերը, որոնք երբեմն չափազանց ուռելով և մեծնալով թէ ցաւ



32. Լորձունքի գեղձերը

և թէ՛ խօսելու դժուարութիւն կը պատճառեն։ Փողին մէջ կը բացուին եօթը անցքեր։ առջեւի կողմէն՝ բերանը և ոնգունքի երկու ծակերը։ վարէն՝ խոչափողը եւ որկորը։ և երկու քովերէն՝ ականջը գացող խողովակները։ Ուստի եւ երբոր փողը բորբոքի, քիչ կամ շատ անկէ կ'աղդուին՝ այդ անցքերուն հետ կապակցութիւն ունեցող գործարանները։ Այսպէս, զորօրինակ, փողոցաւ ունեցող մէկը՝ կ'ունենայ նաեւ ականջի նեղութիւն։ որովհետեւ ականջ եւ փող՝ իրարու հետ յաբաբերութիւն ունին եւսրաեան խողովակ կոչուած ճամբով մը։



33. Փողը եւ որկորը

նային հիւսուածքէ շինուած խողովակ մը ըլլալով, ինքն իր վրայ սմբած վիճակ մը կը ստանայ, մէջէն կերակուր չանցած պահուն։

ՍՏԱՄՊՈՒՅԾԸ մարսողական խողովակին որոշապէս լայնցած մասն է, տանձի կը նմանի ձեւով, եւ կը զբանուի փորին վերի մասին մէջ։ Զափաւարապէս լեցուն ստամոքսին երկայնութիւնն է տամներկու մատնաչափ։ ամէնէն լայն մասը՝ չորս մատնաչափ է։ Զափահաս մարդու մը ստամոքսը կընայ հանգստութեամբ պարունակել մէկ քիլո հեղուկ։ Պատ. 34 ին մէջ լայն ստամոքսի ձեւով մասը կը ցուցնէ ստամոքսին ներսի երե-

ոյթը։ 1, որկորին՝ ստամոքսին միացած տեղն է. 9. ստամոքսին՝ նախաղիին միացած կէտը։

Ստամոքսին ինչ-

պէս նաեւ ամբողջ

մարսողական խողո-

վակին պատերը

առհասարակ՝ կազ-

մուած են երեք որոշ

խաւերէ կամ թա-

զանթներէ։ ներքին

կամ խմային, միջին

կամ մասնային եւ ար-

տաքին կամ շինկային

(Պատ. 34, а, б, ս,)

ներքին թաղանթին

մէջ կան բազմաթիւ

մանր գեղձեր, որոնք շարունակ ստամոքսահիւթ կոչ-

ուած հեղուկ մը կ'ալտապրեն, ճիշդ ինչպէս՝ մորթին

քրտինքի գեղձերը կ'արտապրեն քրտինքը։ Սանային

խաւը պաշտօն ունի կծկուելով փոփոխել ստամոքսին

ձեւը եւ մեծութիւնը, ու այսպէսով աղէկ մը շաղուել

ստամոքսին պարունակութիւնը, եւ ետքը զրկել զայն

գրավառաել ստամոքսը դուրսէն։ եւ պաշտպանել զայն

գրավառաել ստամոքսը ցփումէն, իր լպրծուն մակերե-

սովը։

Ստամոքսէն դէպի ի նախաղի տանող անցքը (Պատ.

34, 9) ունի թանձը՝ մասնային օղակ մը, որ կծկուե-

լով՝ զարմանալի կերպով մը՝ թող չի տար կերպակուր-

ներուն անցնիլ հոնկէ, առանց նախապէս կը ելու պէտք


եղած ստամոքսային փոփոխութիւնը։

ՆԱԽԱՂԻՆ պարզապէս փոքր աղիքին սկզբնաւո-

րութիւնն է, ուր սակայն կը թափին երկու կարեւոր

մարսողական հեղուկները. ասոր համար է որ մասնաւոր

յիշատակութիւնը կ'ըլլայ փոքր աղիքին այս խասներ-



34. Ստամոքսը եւ նախաղին


կու մատնաչափ երկայն մասին։ Պատ. 34, 9 էն 15 երկարող մասը կը ներկայացունէ նաևաղին դիրքը ու ձեւը։ Պատ. 34, 12, կը ցուցնէ առ խողովակը, որուն միջոցով նախաղին կը թափին լեարդին։ պատրաստած մաղձը եւ պանկրատին արտադրած հիւթը։

ՓՈՔՐ Ա.ՂԻՔԸ իբր քսան ոտք է երկանութիւն եւ երկուքն մէկուկէս մատնաչափ լարնութիւն ունեցող խողովակ մըն է, որ նախաղին սկսելով՝ փորին մէջ շատ մը գալարումներէ վերջ՝ կը բացուի մեծ աղիքին մէջ։ Պատ. 35, 1, 2, 3, կը ներկայացնեն փոքր աղիքին դիրքը՝ իր գալարումներով. 1, կը ցուցնէ փոքր աղիքին սկզբնաւորութիւնը, և 3, կը ցուցնէ փոքր աղիքին՝ մեծ աղիքին կցուած տեղը։

Փոքր աղիքն ալ՝ մարսողական խողովակին միւս մասերուն պէս՝ ունի երեք պատեր, արտաքին կամ տինկային, միջին կամ մասնային, և ներքին կամ խժային։ Ներքին պատին մէջ կան անթիւ գեղձեր, որոնցմէ շարունակ կը ծորի աղիքի հիւթ կոչուած մարսողական հեղուկը։ Այս խժային թաղանթը՝ ողորկ մակերես մը չունի, այլ ծալք ծալք է որպէս զի նոյն միջոցին մէջ շատ աւելի ընդարձակութիւն ունենայ, և ասով՝ թէ՛ կերակուրը պէտք եղած դանդաղութեամբ անցնի աղիքին մէջէն, և թէ՛, նոյն ատեն՝ աղիքի հիւթի պատրաստութիւնը եւ մարսուած կերակուրին ծծումը աւելի կատարեալ ըլ-

35. Փոքր եւ մեծ աղիքները

մարսուած կերակուրին ծծումը աւելի կատարեալ ըլ-




լայ։ Փոքր աղիքին ներքին թաղանթին մէջ կան բազմաթիւ արեան խողովակներ եւ կարներակ կոչուած ուրիշ մասնաւոր խողովակներ, որոնք մարսուած կերակուրը ծծելով՝ կը մտցնեն արեան շըջանին մէջ։

Մասնային պատին պաշտօնն է շարժել աղիքին պարունակութիւնը և քշել զայն դէպի մեծ աղիքը։

Պատ. 36, 1, կը ներկայացնէ փոքր աղիքի կտոր մը, որուն պատերուն մէջ կը տեսնուի կաթներակ կոչուած նուրբ խողովակները, որոնք 2, 3, 4, գունտերուն մէջ կը ժողվեն աղիքին ծծուած, մարսուած կերակուրը, որ կը կոչուի մամաց. այդ տեղերէն ալ դարձեալ մամացը կ'երթայ դէպի 5, 6, նշանակուած խողովակը, որ կը կոչուի մամացի անցք. և վերջապէս՝ մամացի անցքին պարունակութիւնը կը թափի վանդակին մէջ զանուած խոշոր երակի մը մէջ (Պատ. 36, 8)։ Այս ամբողջ գործողութեան, որով աղիքին մէջ մարսուած կերակուրը արեան կը խառնուի կը սուի ծծում։

ՄԵԾ Ա.ՂԻՔԸ կը ներկայացնէ մարսողական խողովակին վերջաւորութիւնը. փոքր աղիքին աւելի լայն և իբր հինգ ոտք երկայն է (Պատ. 35, 5, 6, 7, 8, 9, 10). Փոքր աղիքին և մեծ աղիքին իրար միացած տեղը՝ «կուրաղի» կոչուած մաս մը կայ (Պատ. 35, 4), որ սովորական մատիսի մը լայնքը և չորս մատնաչափ երկայնութիւն ունի։ Մեծ աղիքը



36. Կարներակներ եւ մամացի անցք

կը սկսի փորին աջ կողմի եւ վարի մասէն, եւ դէպ ի վեր կ'ելլէ ու կը համնի մինչեւ լեարդը. անկէ դիմաց ծռելով՝ կ'անցնի ստամոքսին տակէն ու կ'երթայ փորին ձախ կողմը՝ մինչեւ փայծաղը, ուսկից գարձեալ վար կը ծռի և կոնքի խոռոչին մէջէն սամցնելով՝ մարմինին վարի մասէն կը հաղորդակցի արտաքին աշխարհի հետ (Պատ. 35, 10):

ԼԵԱՐԴԻԾ. — Ըստեցաւ արդէն թէ՝ մարտողական խողովակէն զատ՝ կան նաեւ ուրիշ գործարաններ, որոնց մէջէն չանցնիր կերակուրը, սակայն անոնք՝ նոյն ատեն մարտողական գործարաններ կը կոչուին, մարտողութեան մէջ իրենց ունեցած կարեւոր գերին համար: Այս կարգի գործարան մըն է լեարդը, որ մարմինին ամէնէն մեծ գեղձնէ: կը կշռէ մէկ քիլօյէն աւելի, գրուած է փորին վերի մասին մէջ, գլխաւորաբար մարմինին աջակողմը, ստոծանին անմիջապէս տակը (Պատ. 37, 10, 10): Լեարդին անմիջապէս տակը կայ տուլրակ մը, որ կը պահէ լեարդին պատրաստած մարտողական հիւթը, որ կը կոչուի մաղամարդ կամ լեղի (Պատ. 37, 11): Այս տուլրակէն կ'ելլայ մասնաւոր խողովակ մը, որ մաղամարդ կը տանի կը թափէ նախաղին մէջ (Պատ. 37, 12):


ԼԵԱՐԴԻՆ ՊԱՇՏՈՆԸ. — Սորվեցանք արդէն թէ՝ լեարդը մարմինին մէջ գտնուած գեղձերուն ամէնէն մեծն է: լեարդին պաշտօնը հասկնալով՝ կրնանք հասկնալ անոր ա՛յդքան մեծութեան պատճառը: լեարդը կը կատարէ երկու կարեւոր պաշտօններ. առաջին՝ կ'արտադրէ մաղձ, որ տեսանք թէ նախաղին թափելով. կերակուրին մարտողութեանը կը ծառայէ: լեարդը՝ երկրորդ՝ կ'ամրարէ, կը պահէ կերակուրներէն ծծուած աւելորդ նշան եւ շաքարը, եւ ետքը մարմինին պէտքին համեմատ՝ քիչ քիչ անոր կուտայ զանոնք: լեարդին այս երկու ամենակարեւոր պաշտօններուն վրայ կը նանք աւելցնել նաեւ երրորդ մը. աղիքներէն դէպ ի սիրտ վերադառն արիւնը կ'անցնի լեարդին մէջէն, եւ երբ

այս արիւնը աղիքներէն ծծած ըլլայ նաեւ թունաւոր տարրեր, լեարդը վա՛ր կը դնէ ասոնք, եւ այսպէսով՝ ընդհանուր թունաւորումէ մը ազատած կ'ըլլայ մարմինը: Ասոր համար է որ ոգելից ըմպելիքի ծայրայեղ գործածութենէն զգալապէս վասառող գործարանը՝ լեարդն է:

ՊԱՆԿՐԱՏԸ. երկայն գործարան մըն է. կը գրտնուի փորին մէջ, ստոծանիին տակը, ստամոքսին ներքեւի կողմը: Մէկ ծայրէն՝ կպած է նախաղիին և միւս ծայրէն՝ կ'երկարի մինչեւ փայծաղը: Մէջէն կ'անցնի խողովակ մը, որ պանկրատին պատրաստած հեղուկը նախաղիին կը տանի: Պանկրատը՝ մարտողական կարեւոր գեղձ մըն է. և իր արտադրած մարտողական հեղուկը շատ կը նմանի լորձունքին:

ՓԱՅԾԱՂԸ. փորին ձախ կողմը, վերջին կողերուն անմիջապէս տակը գրուած գործարան մըն է, որուն պաշտօնը որոշապէս յայտնի չէ: դիտուած ըլլալով սակայն որ փայծաղէն ելլող արիւնը պանկրատին երթալէ վերջ կը խառնուի արեան ընդհանուր շրջանին. գիտունները քննած են փայծաղին գացող եւ անկէ վերադարձող արեան բաղադրութիւնը եւ եղրակացուցած են թէ՝ փայծաղը՝ պանկրատին գործը գիւրացնող գործարան մը ըլլալու է. եւ այս տեսակէտէ նկատած են զայն իբրեւ մարտողական գործարան մը: Նոյն ատեն սակայն, ուրիշներ ալ՝ արեան գործարան մը կը նկատեն փայծաղը:

ԾԱՆՈԹ. — Դիւրին է ծեռք ծգել ոչխարի մը մարտողական գործարանները եւ զանոնք մէկիկ մէկիկ քննել՝ լաւազոյն կերպն է այս զլուխին տակ ըստածները հասկնալու համար: Ոչխարին բերանին ակրանները ուշագրութեան առնելու է. միտք պահելով թէ՝ անիկա խոտակեր կենդանի մըն է: Որկորին մսանային երկայն խողովակ մը ըլլալը՝ շատ դիւրին է տեսնել: Ստամոքսին մնծութիւնը հարկաւ կը բացատրուի դարձեալ՝ ոչխա-



37. Մարսողական
գործարանները

1. Վերի ծնօտ. 2, վարի ծնօտ. 3, լեզու. 4, քիմք. 5, որկոր. 6, խըռ-
չափող որ մարսողական գործարան
մը չէ՝ անշուշտ. 7, ականջի տակի՝
լորձունքի գեղձը. 8, լեզուի տակի՝
լորձունքի գեղձը. 9, ծնօտի անկիւ-
նի՝ լորձունքի գեղձը. 10, 10, լիարդ.
11. մաղձի տոպրակը. 12, մաղձի
տոպրակին խողովակը. 13, 13, նա-
խաղի. 14, պանկրատ. 15, 15, 15,
փոքր աղիք, որուն ծեւը այսպէս
դրուած է՝ իր դիրքը բացատրելու
համար. 16, մեծ աղիքին եւ փոքր
աղիքին՝ իրար միացած տեղը. 17,
18, 19, 20 մեծ աղիք. 21, փայծաղ
որ ստամոքսին փակած է: 22, կը
ցուցնէ ողնայարին վերի մասը, մար-
սողական գործարաններուն յարաք-
րական դիրքը աղէկ հասկնալու հա-
մար:

Ին բուսակեր կենդանի մը ըլլալովք: Աչքէ ու ծեռքէ անցունելու է՝ ա-
ղիքները, դիտելով մասնաւորաբար՝ աննոց արտաքին ու ներքին երեւյ-
թը: Ստամոքսին՝ ի՞նչպէս նաեւ աղիքներուն խժային, մսանային ու շիճ-
կային երեք խաւերը կամ պատերը կարելի է որոշել աչքով եւ մատերով:

ԳԼՈՒԽԸ.

Մարսողական հեղուկները
եւ

Մարսողութիւն

ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԸ. — Մարսողական գոր-
ծարաններուն վրայ խօսուած ատեն՝ սորվեցանք թէ՝
կան հինգ մարսողական հեղուկներ՝ լորձունք, սամոնի
հիւր, պանկրատի հիւր. մաղձ և աղիքի հիւր: Սորվեցանք
նաեւ թէ՝ մեր կերած զանազան կերակուրներուն մէջ
հինգ տեսակ տարրեր կան մարսուելու՝ նեայ, ռախար,
բնասպիտակ, նարզ և աղեր: Այս գլուխին մէջ պիտի սոր-
վինք թէ՝ մարսողական այս հեղուկներուն իւրաքան-
չիւրին ներգործութիւնը ինչ է՝ այդ տարրերուն վրայ:

Ստամոքսային մարսողութեան մասին ձեռք ձգուած
տեղեկութեան մեծագոյն և ձշտագոյն մանրամանու-
թիւնները կը պարտինք հետեւեալ պարագային: Ամե-
րիկեան բանակին 1822 ի վերաբոյժներէն՝ Տոքթ. Պօմըն-
թի խնամքին տակ կ'ինայ Քանատացի երիտասարդ մը,
որ հրացանի գնտակով՝ կուշտէն զարնուած ըլլալով՝
ստամոքսին վրայ խոշոր ծալ մը բացուած էր: Զինքը
դարմանող գիտուն բժիշկը՝ առիթէն օգտուելով, զանա-
զան կերակուրներ կը կերցնէ այս մարդուն և աչքը
ծակին դնելով ուշագրութեամբ կը քննէ ու կ'արձա-
նագրէ ստամոքսին մէջ անցած դարձածը. ու իր այդ
զննութեան արդիւնքը մեծ լոյս մը կը սփոէ ստամոք-
սային մարսողութեան կնճռուած խնդիրին վրայ:

ԼՈՐՁՈՒԿԻՆՔԻՆ ՊԱՇՏՈՆԸ. — Երբ չոր հացի պատառ
մը բերաննիս առնենք ու ծամենք՝ կը զգանք անուշու-
թիւն: Ասիկա՝ առաջ կուգայ լորձունքին աղդեցութե-

նէն. լորձունքը՝ իրեն յատուկ բաղադրութեամբը կ'ազ-
դէ հացին մէջ գտնուած նշային վրայ, և զայն կը փո-
խէ շաքարի: Չեփած կամ չի խաշած նշային հատիկնե-
րը՝ մաշկի մը մէջ ծրարուած են. ուստի՝ լորձունքին
այս ագրեցութիւնը տեսնելու համար՝ նշայն եփուած
ըլլալու է:

Այս կարեւոր պաշտօնէն զատ, լորձունքը ունի նաև
ուրիշ օգուտներ: Կը թթջէ ու կը կակղցնէ բերանը
դրուած չոր բաները, ու իր լարծուն յատկութեամբը՝
կերակուրները դիւրաւ կլլելու կ'օգնէ: Լորձունքը՝
դարձեալ՝ իր բաղադրութեան չնորհիւ, կլլուելով ստա-
մոքսին մէջ մտած ատենը կը գրուէ ստամոքսը, որ իր
կարգին կը պատրաստուի բերանէն իրեն գալիք կերա-
կուրը ընդունելու և մարսելու:

Ստամոքս երթալէն վերջ՝ պահ մը տակաւին լոր-
ձունքը կը շարունակէ իր գործը, ու կը ներգործէ հո՞ն
գտնուող կերակուրին նշային վրայ:

ՍՏԱՄՈՔՍԱՀԻԹԻՆ ՊԱՇՏՈՆԸ.— Ստամոքսին
պատրաստած մասնաւոր հիւթը կամ հեղուկը՝ կը ներ-
գործէ կերակուրին բնասպիտակային մասին վրայ, եւ
զայն կը վերածէ՝ դիւրութեամբ արեան մէջ ծծուելու
վիճակի մը: Իր անփոփոխ վիճակին մէջ՝ բնասպիտա-
կին շա՛տ դժուարութեամբ միայն կերելի պիտի ըլլար
ծծուիլ մարսողական խողովակէն, ի՞նչ որ հարկաւ պի-
տի պակսեցնէր մեր կերած կերակուրներուն մննդական
արժէքը:

Ստամոքսահիւթը նաեւ կը հալեցնէ կերակուրին
գանազան տարրերը իրար կապող նիւթերը, եւ ասան-
կով՝ կերակուրը կը գրուի մարսուելու աւելի յարմար
վիճակի մը մէջ:

ՄԱՂՁԻՆ ՊԱՇՏՈՆԸ.— Լորձունքը եւ ստամոքսահիւ-
թին նման՝ մաղձն ալ կերակուրին մէկ տարրին վրայ
միայն կ'ազգէ գլխաւորաբար: Ճարպի կամ իւղի հա-
տիկները և կաթիկները կը մանրէ, կը պղտիկցնէ, եւ

արեան մէջ ծծուելու յարմար վիճակի մը մէջ կը դնէ
զանոնք:

Մաղձը, դարձեալ իր բաղադրութեանը չնորհիւ՝
կերակուրին անցքը կը դիւրացնէ մարսողական խողո-
վակին մէջէն:

Դիտուած է որ երբ ոեւ է պատճառով՝ մաղձը
չի թափիր նախաղիին մէջ, ենթական պժգանք մը կը
զգայ ճարպի ու ճարպային ուտելիքներու մասին. եւ
դարձեալ, դիտուած է որ երբ մաղձը սովորական քա-
նակութեամբը չարտադրուիր ենթական փորի պնդու-
թիւն կ'ունենայ. քանզի, մարսողական խողովակին մէ-
ջի զանազան լարծուն բնութիւն մը տուող այս հեղուկը՝
բաւական չի գար այդ նպատակին:

ՊԱՆԿՐՈՍԻ.— Հիհթը. — Ասիկա կը մարսէ վերը յիշ-
ուած կերակուրի երեք տարրերը միանդամայն, այսին-
քն՝ նշան, բնասպիտակը և ճարպը: Ուստի, երբոր այս
տարրերը՝ պէտք եղած փոփոխութիւնը չի կրած՝ աղիքին
համարին, պանկրատին հիւթը կը յարձակի անոնց վրայ,
եւ կը լրացնէ այդ թերի մնացած գործողութիւնը:

Աղիքի հիհթը կը մարսէ շաքարը. և կերակուրի
այս փոփոխութիւնը տեղի կունենայ փոքր աղիքին
մէջ միայն: Աղիքի հիւթը, պղտիկ չափով մը: Կ'ազդէ
նաեւ նշային, բնասպիտակին և իւղերուն վրայ:

Կերակուրին մէջ գտնուած աղերուն վրայ կ'ազդէն
բոլոր մարսողական հեղուկները առհասարակ:

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ.— Տեսանք թէ ի՞նչ կերպով կե-
րակուրին վրայ կ'ազդէն մարսողական զանազան հե-
ղուկները: Այս ամբողջ գործողութեան նպատակն է
հալեցնել ու քիմիապէս կերպարանափոխել մեր կերած
կերպակուրները, և վերածել զանոնք՝ այնպիսի ձեւի մը
ու վիճակի մը, որ կարելի ըլլան ծծուիլ կաթներակ-
ներէ ու արեան խողովակներէ, և յետոյ տարուիլ մար-
մինին զանազան մասերուն: Այս գործողութիւնը կը
կոչուի մարսողութիւն:

ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ երեխոՅթները.—կերակուրը՝ բերանը մտցուելէ վերջ, նախ կը ծամուի, կը մանրուի, կը թրջուի բերան ին մէջ, ու իր մէջը գտնուած նշային մէկ մասը կը փոխուի շաքարի: Լեզուին և կակուղ քիմքին միջոցով՝ բերանին մէջ գտնուած կերակուրը յետոյ դունդի մը ձեւը կ'առնէ, և կը դրկուի փողին, որուն մսանները խսոյն կծկուելով՝ կը դրկեն զայն որկոր ին. ասոր մսաննեցն ալ նմանապէս կը կծկուին, և կերակուրի այդ գունտը կ'երթայ ուսամոխ:

Ուսամոխն մէջ՝ կերակուրը աւելի կը թրջուի հո՞ն պատրաստուած ստամոքսահիւթովը, և միջին հաշիւով՝ երեքէն չորս ժամ շարունակ կը շաղուի և կը թրուի, ստամոքսին մսանային պատին յարատեւ ու յաջորդական կծկումներովը: Ստամոքսէն դէպի նախաղի բացուող ճամբան՝ կարծը օղակով մը շրջապատուած է, ու այս օղակը՝ թող չի տար կերակուրին անցնիլ հոնիէ, մինչեւ որ անիկա չի ներկայանայ պահանջուած լոյժու փոխուած վիճակովը: Բացառիկ պարագաներու տակ հարկաւ, ասոր հակառակն ալ կը պատահի երբեմն, եւ ստամոքսէն դուրս կ'ելլեն կերակուրներ, առանց ստամոքսային բաւականաչափ փոփոխութիւն մը կրած ըլլալու:

Այսպէս փոխուած վիճակի մը մէջ՝ ստամոքսէն դուրս ելլող կերակուրին կ'ըսուի խախաց. ու այդ գործողութեան ալ ըսուած է՝ խախացում:

Խախաղի ին մէջ՝ խախացին վրայ կը թափին մաղձը և պանկրատի հիւթը. որով՝ կերակուրի զանգուածը հիմա կը դառնայ աւելի լոյժ ու կերպարանափոխուած բան մը:

Փոքր աղիքին մէջ՝ կերակուրը կը ստանայ իր լման կերպարանափոխութիւնը. քանզի, նախորդ մարսողական հեղուկներէն զատ հո՞ս կերակուրը կը ներգործուի նաեւ աղիքի հիւթէն, որ անդադար կը ծորի աղիքին խժային կամ ներքին թաղանթին մէջ գտնուած բիւրա-

ւոր գեղձերէն: Փոքր աղիքին մէջ՝ կերակուրին այդ վիճակին կ'ըսենք մամաց:

Փոքր աղիքին միջին պատին մսանները անդադար կծկուելով՝ դէպի մեծ աղիքը կը քշեն կերակուրը:

Մեծ աղիքին մէջ մտած ատեն՝ կերակուրի զանգուածը այլեւս կորսնցուցած է իր շատ հեղուկ վիճակը. և ի՞նչքան ատեն որ կը մնայ հոս, երթալով կը պակսի իր մէջի հեղուկ մասը, մինչեւ որ մսաններուն կծկումովը ատենը մէյ մը վերջապէս կ'արտաքսուի մարմինէն:

ԾԾՈՒԻՄ. — Տեսանք թէ մարսողական զանազան հեղուկներու պաշտօնն է՝ այնպիսի վիճակի մը վերածել մեր կերած կերակուրները, որ կարելի ըլլայ կաթներակներու և արեան բարակ խողովակներուն մէջ առնել զանոնք: Այս գործողութեան կ'ըսուի ծծում:

Մարսողական խողովակին ամբողջ երկայնքին՝ տեղի կ'ունենայ ծծումը, աւելի կամ պակս չափով մը, ինչպէս պիտի սորվինք հիմա: Ըմբռնէ՛ Պատ. 41 ը:

Մարսողական խողովակը՝ ամբողջ երկայնքին շրջապատուած է արեան խողովակներով և կաթներակներով, որոնք կը ծծեն այդ նպատակին համար պատրաստուած կերակուրը (Պատ. 36):

Բերան էն, փաղ էն և ուկոր էն կատարուած ծծումը շա՞տ աննշան է արգարեւ, քանզի արդէն ծամելու եւ կլելու գործողութիւնը շատ կարճ կը տեւէ:

Ուսամոխ էն կատարուած ծծումը՝ աւելի կարեւոր է սակայն: Կերակուրը բաւական ատեն կը մնայ հոս. և ընասպիտակն ալ ծծուելու յարմար վիճակ մը ստացած է ստամոքսահիւթին ազգեցութեանը տակ:

Ծծումի ամէնէն կարեւոր մասը կը կատարուի՝ փոքր աղիքին մէջ: Ստամոքսը՝ յաւէտ մարսողութեան գործարան մըն է. փոքր աղիքը՝ ծծումի: Փոքր աղիքին շուրջը, պատերուն մէջ լեցուն են արեան խողովակներ ու կաթներակներ:

Մեծ աղիքին մէջ կատարուած ծծումն ալ աննշան է. արդէն կերակուրը հոս հասած ատենը՝ կը բաղկանայ

գլխաւորաբար անմարսելի նիւթերէ, որոնց վրայ չեն
կըցած ազգել մարսողական հեղուկները:

ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ ԱՌՈՂՉԱՊԱՀՈՒԹԻՒՆ. — կե-
րակուրին քանակին, որակին, և զայն ուտելու կերպին՝
մասնաւոր ուշադրութիւն ընծայելու է:

Ճաշերու պահերը որոշ և կարելի եղածին չափ՝ ան-
փոփոխ ըլլալու են: Օրական երեք ժումը՝ հաւանակա-
նաբար ամէնէն բանաւորն է. թէեւ կան երկիրներ, ուր
օրական երկու ճաշ բաւական կը նկատեն մարդիկ: Ա-
մէն պարագայի մէջ, սա՛ շատ որոշ է թէ ժումէ դուրս
շարունակ բան մը ուտելու սովորութիւնը դատապար-
տելի է: Ստամոքսն ալ՝ ուրիշ գործարաններու մասն-
ներու նման՝ հանդիսատի պէտք ունի: Նոյն իսկ շատ փո-
քքը մանուկներու համար, աղէկ է ունենալ կերակրելու
որո՛շ պահեր:

Արագաբար ուտելով պատեհութիւն չենք տար կերա-
կուրին՝ աղէկ մը ծամուիլ բերանին մէջ, և միանգա-
մայն կրել լորձունքին ազգեցութիւնը: Յայտնի է
թէ՝ երբ բերանէն դէպի ստամոքս գացող կերակուրը
արդէն իսկ չէ կրած փափագուած փոփխութիւնը, ան-
պատճառ պիտի նեղէ ստամոքսը, աւելորդ գործ մը
տալով անոր:

Նաև ուտելով՝ շա՛տ սնունդ առած չենք ըլլար երբեք:
Խնդիր է թէ մեր կերած կերակուրին ո՛րքանը կ'իւրա-
ցընենք, այսինքն՝ ո՛րքանը կը մտնէ մեր արիւնին մէջ:
Երբ շատ կ'ուտենք՝ մարսողական գործարանները՝ ի-
րենց գործին չե՞ն կրնար համնիլ. ու մեր բերանէն վար
գացած կերակուրը չի մարսուիր, այլ կը թթուի. որուն
հետեւանքը կ'ըլլայ մարմնական ընդհանուր թուլու-
թիւն մը:

Կերակուրները՝ զանազան եղանակներով կ'եփուին,
որպէս զի թէ՝ մեր քիմքին ախորժելի երեւին, և թէ՝
մանաւանդ որպէս զի՝ մարսողական գործողութեան ա-
ւելի յարմար վիճակի մը մէջ գրուին ատով: Առողջ մար-
դու մը մարսողական գործարանները՝ յաւելուածական

օգնութեան պէտք չունին՝ իրենց պաշտօնը կատարելու
համար: Բայց, սովորաբար կը գործածենք համեմներ,
աղեր, թթուներ և թացաններ, որպէս զի ասոնք գրգռեն
մեր ախորժակը, կամ ուրիշ խօսքով քիչ մը խթանեն
մեր մարսողական գործարանները և մասնաւորաբար
ստամոքսը: Բացարձակապէս տկար մարսողական գոր-
ծարանի մը համար՝ այս խթանումը օգուտէն աւելի՝
փաս կը պատճառէ սակայն: Տկար, նիհար ձի մը կրնաս
խթանելով շարժել քանի մը քայլ, սակայն հետեւանքը
շատ աւելի գէշ կ'ըլլայ, ատոր յոգնութենէն երբ մէյ մը
գետինը իյնայ, այլ ևս չի կրնար շարժիլ բնա՛ւ: Առողջ
ու կայտառ ձին՝ բնա՛ւ խթանի պէտք չունենար: Ճա-
շերէ առաջ՝ ոգելից ըմպելիք, զոր օրինակ՝ օղի գործա-
ծելը յանձնաբարելի սովորութիւն մը չէ երբէք: Բը-
նութիւնը՝ ինքնիրմէ ամէն կարգադրութիւն ըրած է՝
«ախորժակը բանալու» համար, և աղէկ է չխառնու-
ել անոր գործին:

ԳԼՈՒԽ Թ.


ԱՐԻՆ ԻՆ ԱՐԵ

ԱՐԻԻՆԻՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ.—Կարգ մը շատ փոքրիկ կենդանիներ՝ շատ պարզ կազմութիւն մը ունենալով, արիւնի պէտք չունին. անոնց մարմինին իւրաքանչիւր մասը՝ իրեն համար պէտք եղած սնունդը կը ստանայ ուղղակի. և գուրս կուտայ իրեն անպէտ մասերը ջուրին և օղին, ուր կենդանին կ'ապրի: Ասիկա սակայն անկարելի է մեծ եւ աւելի բաղադրեալ կազմութիւն ունեցող կենդանիներուն համար, որոնք շատ մը գործարաներ ունին, և այս գործարաններէն ոմանք ալ՝ մարմինին մակերեսէն շատ հեռու կը գտնուին: Ուստի, պէտք եղած արիւնը կամ մնունդը՝ անոնց մարմինին այդ զանազան կողմերը տանելու կաբգագրութիւններ կան:

Սնունդի բաշխումին եւ անպէտ մասերու արտաքսումին համար՝ ունինք արիւնը, որ կը հոսի ամէն գործարանի մէջէն. գլխուն գաղաթէն մինչեւ ոտքին մատը: Միրտը՝ մարմինին ամէն կողմը կը զըկէ արիւնը. արիւնը՝ իր ճամբուն վրայ՝ մարսողական խողովակէն կը հաւաքէ մննդարար հիւթերը, և թթուածինը՝ թոքերէն անցած միջոցին: Այսպէս, արիւնը՝ իր արագ շրջանը կատարած միջոցին, ո՛չ միայն մննդարար նիւթերը կը տանի մարմինին զանազան մասերուն, այլ նաեւ անպէտ մասերը կ'առնէ կը տանի զատիչ գործարաններուն:

ԳԵՂՋԻ մը կամ զատիչ գործարանի մը կազմութիւնը հասկնալու համար՝ դիտենք Պատ. 38 և 39: Պատ. 38 կը ներկայացնէ անկանոն երեւոյթով մարմին մը, որուն

մէկ ծայրէն (օ) խողովակ մը դուրս կ'ելլէ. կը դիւնենք որ այդ խողովակին սկզբնաւորութիւնը (օ) բուն իսկ գեղձին մարմինին մէջ է. ու անոր զանազան կողմերէն, բազմաթիւ ներքին խորշերէն արտադրուած մասնաւոր հիւթը՝ այդ խողովակին (օ) միջոցով կը տարուի պէտք տեսաւուած տեղը:



38. Գեղձ մը



39. Զատիչ գործարան մը


Պատ. 39 կը ներկայացնէ շատ աւելի պարզ զատիչ գործարան մը, պարկի ձեւով բան մը, որ իրեն գացող արեան խողովակէն կը զատէ՝ մարմինին համար անպէտ և կամ նոյն իսկ զատակար եղող նիւթերը, ու զանոնք գուրս կը թափէ պարկին բերանէն:

ԱՐԻԻՆԸ կը ճամբորդէ մարմինին ամէն կողմը: Շատ քիչ տեղեր կան մեր մարմինին մէջ կամ վրայ, ուր արիւնը չերթար ուղղակի. օրինակ՝ մորթին արտաքին մասը, եղունքը, մազը, ակուաներուն կարծը մասը, և կոճիկներէն կամ աճաներէն շատերը: Այս անարիւն հիւսուածքներն ալ սակայն՝ կը սնանին հեղուկով մը, որ արեան խողովակներու մէջէն գուրս ելած է:

Պարզ աշքով դիտուած ատեն՝ արիւնը մեզի կ'երեւայ կարմիր հեղուկ մը. բայց երբ մանրադէտին տակ քննենք կաթիլ մը արիւն, պիտի տեսնենք որ անիկա կը բաղկանայ երկու որոշ մասերէ, որուն կէ և գնտիկներէ: Գնտիկները՝ արիւնին կուտան իրենց կարմրութիւնը, ձի՛շ ինչպէս որ շիշ մը ջուրի մէջ լողացող կարմրուկ ձուկերը իրենց գոյնը կուտան շիշին ջուրին:

Եթու կը անգոյն հեղուկ մըն է. մէջը կը ծփան կարմիր գնտիկները: Այս գնտիկները ա՛նքան մանր եւ բազմաթիւ են որ պիտիկ կաթիլ մը արիւնին մէջ 5,000,000 է աւելի համրուած են:

Թարմ արիւնին ծաւալին կէսը գնտիկներէ ու միւտ կէմն ալ շիճուկէ կը բաղկանար: Մարդուն արիւնին կարմիր գնտիկները՝ բոլորաձեւ պղտիկ սկաւառակներ են. և զօրաւոր մանրադէտի մը տակ քննուած ատեն՝ ո՞չ թէ կարմիր այլ գունաւոր կ'երեւին. երբ սակայն իրարու վրայ դիզուած ըլլան՝ այն ատեն կարմիր կ'երեւին բացարձակապէս: կարմիր գնտիկներէն զատ՝ արիւնին մէջ կան նաեւ ճերմակ գնտիկներ, որոնք իրենց անկանոն և քիչ մը խոշոր ձեւովը՝ կրնան դատուիլ միւսներէն:



40. Արիւնին գնտիկները

անկանոն և միւսներէն զգալապէս մեծ գնտիկ մը, որ վերը նկարագրուած ճերմակ գնտիկներէն մէկն է:

ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒԻ ԱՐԻՒՆԻԾ.— Մտնաւորներուն մեծագոյն մասին արիւնը կարմիր գնտիկները կը նմանին մարդուն արիւնին գնտիկներուն՝ իրենց կլոր, երկորնթարդ և բաց-գեղին յատկութիւններովը: Թշուշուններուն, սողուններուն եւ ձուկերուն արեան կարմիր գնտիկները սակայն անկարելի է շփոթել՝ մարդուն արեան գնտիկներուն հետ. անոնք ձուաձեւ են եւ ունին կեղրոնային կորիզ մը, որ բնաւ չի տեսնուիր մեր կարմիր գնտիկներուն մէջ:

ԱՐԻՒՆԻՆ ՀԵՂՈՒԿ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՇԻՃՈՒԿԻՐ շատ տարբեր է պարզ ջուրէն: Եթէ քիչ մը ջուր առնելով եռացնենք ամանի մը մէջ ու արդպէս շարունակենք մինչեւ վերջը, պիտի տեսնենք որ շոգի կ'ելլայ ջուրէն և ամէնէն վերջը բան մը չի մնար ամանին տակը. բայց եթէ շիճուկը եռացնել փորձենք՝ նոյնը չի պատճիր. եռալու աստիճանին համար առաջ շիճուկը կը վերածուի կարծր զանգուածի մը, ճիշդ նման խաշած հաւկիթի մը ճերմկուցին: Եւ արդարեւ, արիւնին շիճուկը ունի հաւկիթի ճերմկուցին բաղադրութիւնը: Արիւնին շիճուկը կը պարունակէ նաեւ բաւական քանակութեամբ ճարպային նիւթեր, քիչ մը շաքար, քիչ մը սովորական աղ, և փոքրիկ չափով ալ ուրիշ զանազան բաներ, գլխաւորաբար տարբեր հիւսուածքներու անպէտ արտադրութիւնները: Տակաւին սակայն, կարեւոր է յիշել թէ շիճուկի ինը տասներորդը զուտ ջուր է:

ԱՐԻՒՆԻՆ ՊԱՇՏՕՆԸ. — Բեռնակիրի կամ յանձնակատարի գեր կը կատարէ արիւնը. ամէն մէկ գործարանի կը տանի անոր պիտանի բաները, և հոնկէ կը հեռացնէ անպէտ նիւթերը: Այսպէս, մարմինին իւրաքանչիւր մասը՝ կը ստանայ լաւ անունդ, և կը մնայ առողջ և բնական վիճակի մը մէջ, հոգ չէ թէ ան ինչքան հետի ըլլական վիճակի մը մէջ, հոգ չէ թէ ան ինչքան հետի ըլլական վիճակի մը մէջ, հոգ չէ թէ ան ինչքան հետի ըլլական վիճակի մը մէջ, հոգ չէ թէ ան ինչքան հետի ըլլական վիճակի մը մէջ:

ԱՐԻՒՆԻՆ ՔԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ. — Մարդուն մէջ կը գտնուի իր մարմինին ընդհանուր ծանրութեան մէկ գանգուի իր մարմինին ընդհանուր ծափ արիւն: Ուրիշ խօսքով, յիսուն տասներկուերորդին չափ արիւն: Ուրիշ խօսքով, յիսուն տասներկուերորդին չափ արիւն: Մարմինի քիլօ ծանրութիւն ունեցող չափահաս մարդու մը մարմինի քիլօ ծանրութիւն մէջ կայ իրը հինգ քիլօ արիւն. և տասներկու քիլօ ծանրութիւն մէջ կամ մարսողական խողովակէն, որոնց մարմինին նոր տարրեր կը մտնեն մեր մարմինին մէջ:

ԱԼԻՒՇԸ. — Մարմինին ամէն կողմը՝ արիւնը կը գտնուի գոց խողովակներու մէջ, և հետեւապէս ուղղակի հաղորդակցութիւն և շփում չունենար մարմինը կազմող խորշերուն հետ. այս մասին բացառութիւն են՝ արիւնին մէջ շերուն հետ.

լողացող գնտիկները և արեան խողովակներուն ներքին պատերը: Արեան մազակերպ խողովակներուն պատերը չափազանց բարակ են. այս բարակ պատերէն դուրս կը հոսի կամ կը մղուի արիւնը, և կը սնուցանէ մարմինին զանազան հիւսուածքները: Դուրս մղուած կամ հոսած հեղուկը կը կոչուի աւիշ: Արիւնը՝ կը շինէ աւիշ, և աւիշը կ'օգնէ արիւնին, սնուցանելու համար մարմինին բոլոր հիւսուածքները:

ՀՈՍՈՒԻՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ. — Արեան մազակերպ խողովակներուն մէջէն դուրս հոսած հեղուկը կամ աւիշը խորշերուն և հիւսուածքներուն կուտայ իրենց պէտք եղածը. և փոխարէնը անոնցմէ կ'առնէ ի՞նչ որ անօդուտ է իրենց: Այնպէս որ թէեւ աւիշը նախապէս կը նմանի արիւնին շիճուկին, բայց յետոյ բոլորովին տարբեր բազգրութիւն մը կը ստանայ:

Մազակերպերը՝ արեան միւս խողովակներուն պէս՝ գոյ անօթներ են. միայն թէ ասոնց պատերը խի՛ստ բարակ են, եւ ուստի իրենց պատերէն դիւրաւ դուրս կ'ելլէ արիւնին հեղուկ մասը, և նոյն ատեն ալ՝ ներս կը մտնէ դուրսը գտնուած աւիշը: Բնագիտութեան մէջ ծանօթ երեւոյթ մըն է ասիկա, որ կը կոչուի ներնոսում և արտահոսում այս կրկնակ երեւոյթը կը պատահի երբ երկու տարբեր հեղուկներ՝ իրարմէ բաժնուած ըլլան կենդանական թաղանթով մը:

Պատ. 41 կը բացատրէ այս երեւոյթը: Կենդանական փամփուշտ մը (*): կ'առնենք եւ մէջը կը լցնենք շաքարի ջուր կամ ո՛ եւ է օշարակ: Փամփուշտին բաց ծայրին կը հաստատենք խողովակ մը: Ամբողջ փամփուշտը հիմա կը խոթենք գաւաթ մը ջուրի մէջ: քանի մը վայրիեանէն պիտի նշմարենք որ փամփուշտին կապուած խողովակին մէջի օշարակը վե՛ր կ'ելլէ: Փամփուշտին մէջէն դուրս կ'ելլէ նաև օշարակէն մաս մը, ու կը

(*) Ոխարին միզային փամփուշտը կամ մաղմի տոպրակը՝ շա'տ արմար է այս փորձին համար:

խառնուի ջուրին: Այս երեւոյթը կը կոչուի հոսում. և ասիկա է որ կը պատահի մազակերպերուն մէջէն:


ԱԼԻՇԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ. — Արեան խողովակներէն զատ՝ մարմինին ամէն մասերուն մէջ կայ նաև խողովակներու ուրիշ խումբ մը, որ կը կոչուի աւիշի խողովակներու դրութիւն (Պատ. 42): Այս խողովակները կը ժողվեն աւիշին այն մասը, զոր արեան մազակերպերը չեն կրցած առնել իրենց մէջ: Աւիշի խողովակները այսպէս՝ կ'օգնեն արեան խողովակներուն, և կը ժողվեն անոնցմէ աւելցած աւիշը:

Եթէ ծծումի այս գործողութիւնը տեղի կ'ունենայ փոքր աղիքներուն պատերէն, այն տաեն այդ պաշտօն կատարող աւիշի խողովակները կուտանք կաթեւալի անունը, քանզի դիտուած է ըստն կուտանք կաթեւալի անունը, կաթի գոյն որ այդ խողովակներուն պարունակութիւնը կաթնեւունի: Իրապէս սակայն աւիշի խողովակները և կաթնեւունի նո՛յն բաներն են. անունի տարբերութիւնը առակները նո՛յն բաներն են. անունի տարբերութիւնը առաջ եկած է տեղի տարբերութիւնէն միայն:

Պատ. 36 կը ցուցնէ փոքր աղիքի կտորի մը շուրջ կաթներակները, որոնք յիտոյ իրարու միագանուած կաթներակները, որոնք յիտոյ իրարու մասականով իրենց պարունակութիւնը կը թափեն մասացի տանցքը:

Աւիշի բոլոր խողովակները՝ իրենց պարունակութիւնը կը տանին կը թափեն սիրտին մօտերը գտնուուղ խոշոր երակներու մէջ:

ԱԼԻՇԻ ՇՐՋԱՆԸ. — Գիտենք թէ արիւնը՝ իր շըջանէնէ սիրտին հրող ազդեցութեամբ: Աւիշը սակայնը կ'ընէ սիրտին հրող ազդեցութեամբ: Աւիշը սակայն շարժելու համար չունի այդ տեսակ կենդանական կայն շարժելու համար չունի այդ տեսակ կենդանական




41. Հասում

Ջրհան—գործարան մը: Աւիշը կը շարժի աւիշի խողովակներուն մէջ, որովհետեւ ա՛յն երակները, ուր կը բացուին աւիշի խողովակները՝ նուազ ճնշում ունին իրենց մէջ. և գիտցուած իրողութիւն մըն է թէ՛ հեղուկները կը շարժին դէպի ի նուազ ճնշում եղած տեղերը: Այս սկզբունքով է արդէն որ բերաննիս առած խողովակնի մը մէջ ջուր կը քաշենք:

Աւիշը շարժող երկրորդ պատճառ մըն ալ՝ աւիշի գեղձերուն կծկումն է: Պատ. 42ը ուշագրութեամբ քննելով պիտի տեսնուի որ աւիշի խողովակներուն ճամբուն վրայ՝ տեղ տեղ և մասնաւորաբար յօդուածներու փոս տեղերը՝ կան ուռոյցներ: Ասոնք կը կծկուին և իրենց մէջ գտնուած աւիշը կը քշեն դէպի սիրտ:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ. - Երբ ձեռքի մատերնուս վրայ վէրք մը ունենանք, և այդ վէրքը թարախ ունենայ կամ անմաքուր պահուած ըլլայ անութիւն տակ ցաւ կը զգանք: Ու այս ցաւին պատճառը փնտռած ատեն՝ պիտի տեսնենք որ անութիւն խոռոչին մէջ՝ մատերնուս կը հանդիպին ցաւ պատճառող խոյեր, որոնք զգացած չէնք ասկէ առաջ: Ճշմարտութիւնը սա՛ է թէ՛ ատոնք հոն էին առաջ ալ. սակայն հիմա բորբոքած, ու մեծ ցած են վիրաւոր մատէն եկած աղտոտ տւիշին աղղեցութեանը ներքեւ. և այդ պատճառով կը զգանք հիմա անոնց գոյութիւնը:




42. Աւիշի Անօրներ եւ Գեղձեր մարմինին զանազան մասերուն մէջ:

Գ լ ն ի խ ժ.

Արեան շրջանի գործարանները

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՆ ԵՆ ՍԻՐՏԸ ԵՎ



43. Արեան շրջան Սիրտը, շնչերական մազակեր եր և երակները պերէն կը ժողվեն արիւնը և կը տանին արիւնը: Երակները՝ կը ժողվեն մազակերպերուն մէջ դանուած արիւնը և զայն կը վերադարձնեն դէպի սիրտը: Պատ. 43. 11, 12, 13, 14, 4, 5, շնչերակներ են, որոնք արիւնը կը տանին դէպի մազակերպ խողովակները՝ 14, 14, 6, 6: Մինչ՝ 15, 16, 7, 8, երակներ են, որոնք մազակեր-


պերէն կը ժողվեն արիւնը և կը տանին դէպի սիրտը:

Սիրտը (Պատ. 43, մէջտեղի տերեւի ձեւով մասը) շարունակ դուրս կը հրէ իր մէջը դանուած արիւնը, և զայն կը պատցնէ արեան խողովակներուն մէջ: Սիրտը կը նմանառ նմանցնել ջրհան գործիքի մը, և արեան

խողովակները՝ ջրաբաշխական խողովակներուն, որոնց միջոցով ջուրը կը դրկուի ուղուած տեղերը:

Արեան խողովակները՝ իրենց ամբողջ ընթացքին մէջ՝ երբեք բացուածքներ չունին. ուստի եւ արեան խողովակներէն գուրս ելող ինչպէս նաեւ ներս մտնող ամէն բան պէտք է որ այդ գործողութիւնը կատարէ ծծումով, այսինքն խողովակին պատին մէջէն ծորելով: Ու այս գործողութիւնը կը կատարուի միայն մազակերպերուն մէջ: Անանկ որ՝ թէեւ մազակերպերը արդարեան շրջանին ամէնէն պզտիկ խողովակներն են, սակայն իրապէս այս տեսակէտէն ամէնէն կարեւորն են:

ՍԻՐՑԻՆ ԴԻՐՔԸ. — Սիրտը գրուած է վանդակին մէջ, ստոծանիին ճիշդ վրան, և լանջոսկրին վարի մա-



44. Սիրտին դիրքը եւկու բուեռուն մէջտեղը

սին ետին և աւելի դէպի ձախ կողմը: կոնաձեւ կամ սին ետին և աւելի դէպի ձախ մասին գործարան մըն է. խառնածի ձեւով զուտ մսանային գործարան մըն է. խառնածի կամ լայն ծայրը՝ վեր գարձած է, և քիչ մը լան-

յոսակրին հակած. մինչդեռ իր նեղ ծայրը կամ գագաթը վար դարձած է լանջասկրին ձախ եղերքը, ուր կարելի է զգալ սրտին բաբախումը՝ հինգերորդ եւ վեցերորդ կողերուն մէջտեղը: Սիրտը ամբողջովին առնուած է բարակ թաղանթի մը մէջ, որ տոպարակի մը նման կը շրջապատէ զայն, ու իր մէջը գտնուած հեղուկին չնորհիւ, կը չեղոքացնէ սրտին շարունակական շարժումէն առաջ եկած շփումը:

Սիրտը՝ երկու քովերէն սեղմուած է թոքերով. ասիկա դիւրին կը հասկցուի ակնարկ մը ձգելով Պատ. 44ին վրայ:

ՍՐԾԻՆ ԽՈՌՈՉՆԵՐԸ.—Սիրտը բացած ատեննիս՝ կը տեսնանք որ ուղղահայեաց, մսանային միջնորմով մը

երկու կէսի բաժնուած էներսի միջոցը: Այս աջ ու ձախ բաժնուածներն ալ դարձեալ անշատար կերպով երկուքի բաժնուած են կէս մէջքէն՝ հորիզոնապէս, դռնակներու միջոցով: Որով, սիրտը կը բաղկանայ չորս խոռոչներէ: Վերի խոռոչներուն կ'ըսենք բրակ, իսկ վարիններուն խորովի: Աջ կողմի բլթակը՝ կը հաղորդակցի աջ խորովին, և ձախ կողմի բլթակն ալ ձախ խորսին հետ: Ասկէ կը տեսնուի թէ սիրտին աջ ու ձախ երկու կէսերը՝ իրարու հետ ուղղակի յարաբերութիւն չունին:

45. Սիրտին խոռոչները և մեծ խողովակները

ՍԻՐԾԻՆ ԴՐԱՆԱԿՆԵՐԸ.—Պատ. 45ը աչքի առջեւ ունենալով՝ կրնանք աւելի դիւրաւ գաղափար մը կազմել սիրտին դռնակներուն նկատմամբ: Սիրտին աջ կողմի բլթակին (Պատ. 45, 3) և աջ խորովին (Պատ. 45, 5) մէջտեղը երեք դռնակներ կան. ասոնք կը բացուին՝ երբ արիւնը բլթակէն դէպի ի խորովի կը ճամբորդէ. բայց դոցուելով կ'արգիլեն արիւնին երթալ ետ դէպի ի բրլթակ: Զախ կողմը, բլթակին (Պատ. 45, 12) և խոր-

թակ: Զախ կողմը, բլթակին (Պատ. 45, 12) և խորովին (45, 14) մէջտեղը երկու դռնակները կան որոնք ևս ճիշդ աջ կողմի դռնակներուն նման կը գործեն. կը բացուին՝ երբ արիւնը բլթակէն դէպի ի խորովի կ'երթայ, իսկ ամուր մը կը դոցուին վերջը, որպէս զի խորովին արիւնը այլ եւս չի կարենայ ետ երթալ դէպի բլթակ:

Բլթակներուն եւ խորովիներուն մէջտեղը գտնուած այս դռնակներէն զատ՝ կան նաեւ վեց դռնակներ, որոնք չնչերակներուն սիրտին փակած մասին մէջ կը գտնուին: Ասոնք կը կոչուին կիսաբոլորածեւ դռնակներ, և երեքական հատ են թոքային չնչերակին (Պատ. 45, 9) և բնաշնչերակին (Պատ. 45, 17) բերանը: Այս կիսալուսնի ձեւով դռնակները կը բացուին՝ երբ արիւնը խորովին դէպի չնչերակները կ'երթայ. կը դոցուին երբ արիւնը խորովիներէն դէպի ի չնչերակները կ'անցնի:

ՍԻՐԾԻՆ ՓԱԿԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ. Սիրտին փակած՝ խոշոր խողովակները երկու տեսակ են, չնչերակներ և երակներ: Շնչերակները փակած են խորովիներուն (Պատ. 45, 9, 17). իսկ երակները փակած են բլթակներուն (Պատ. 45, 1, 2, 11, 11): Շնչերակները խորովիներէն ելլելով արիւնը կը տանին մարմինին զանազան կողմերէն ժողվելով արիւնը կը տանին դէպի սիրտ: Զախ մերէն ժողվելով արիւնը կը տանին դէպի սիրտ: Զախ կողմովին ելլող խոչըր չնչերակը (Պատ. 45, 17) մարմինին բոլոր մասերուն կը բաշխէ արիւնը. իսկ աջ խորմինին բոլոր մասերուն կը բաշխէ արիւնը. իսկ աջ խորովին ելլող չնչերակը (Պատ. 45, 9) երկու կողմի թոքերուն կը տանի արիւնը: Մարմինին զանազան կողմերէն ժողվուած արիւնը երկու խոշոր երակներու (Պատ. 45, 11, 11) միջոցով կը տարուի աջ բլթակին. իսկ թոքերէն ժողվուած արիւնն ալ դարձեալ՝ երկու խոչըր երակներու (Պատ. 45, 11, 11) միջոցով կը թափի ձախ բլթակը:

Թէ՛ չնչերակները և թէ՛ երակները իրենց պատերուն մէջ ունին մսանային հիւսուածքի օղակներ, որոնց մէջ ունին մսանային հիւսուածքի օղակները, որոնց մէջ գտնուած արիւնը բոնց յարատեւ կծկումով՝ իրենց մէջ գտնուած արիւնը

կը քշուի շարունակ։ Մազակերպերը՝ ա՛յնքան բարակ են որ այս մսանային մասը չունին։

Շնչերակները կը տարբերին երակներէն իրենց պատերուն առածգական յատկութիւնովք։ Երբ շնչերակ մը կտրի, չի սմքիր. մինչդեռ, երբ երակի մը աղիւնը պարպուի. իսկոյն կը սմքի եւ կը գոցուի։

ՄԱԶԱԿԵՐՊԵՐԸ. — Շնչերակները՝ երթալով կը պըզտիկնան, կը նեղնան, մինչեւ որ կը վերածուին խիստ նուրբ խողովակներու, յետին ծայր բարակ պատերով։ Արեան այս ամենանուրբ խողովակներու ցանցին կ'ըսուի մազակերպ։ Մազակերպ խողովակի մը միջին լայնքը ա՛յնքան պզտիկ է որ երկու կամ երեք արեան գնտիկներ հազիւ կրնան քով քովի անցնիլ անոր մէջէն։ և շատ տեղեր՝ ա՛յնքան խիտ են մազակերպերը, որ գնդասեղի մը ծայրն իսկ կարելի չէ խոթել անոնց երկուքին մէջտեղը։

Այս նուրբ ու փափուկ խողովակներուն մէջէն անցած ատենն է որ արիւնը կը կատարէ հիւսուածքները մնուցանելու իր ամենակարեւոր գործը։ շնչերակները՝ մազակերպերուն կը հայթայիթեն արիւն, այս նպատակին համար։ Մազակերպերուն բարակ պատերէն՝ արիւնը դուրս կը ծորի և կը մնուցանէ մարմինին ամբողջ գործարանները և հիւսուածքները։ Երեւակայեցէք ամենանուրբ ժանեակի կտոր մը, որուն բոլոր թելերը ըլլան պարապ խողովակներ։ պզտիկցուցէք զանոնք քսան անդամ եւ գաղափար մը կ'ունենաք մազակերպերուն վրայ։

ԵՐԱԿՆԵՐԸ. նախ կ'ելլեն մազակերպերէն, և իրենց սկզբնաւորութեանը՝ չափազանց փոքր խողովակներ են, երթալով սակայն այս պզտիկ խողովակները կը միանան իրարու և հետեւապէս կը մեծնան։ Սովորաբար երակ եւ շնչերակ իրարու քով դրուած են։

Շնչերակները իրենց մէջ դոնակ չունին։ միայն ինչպէս տեսանք՝ սիրտին փակած՝ երկու խոշոր շնչերակները ունէին երեքական կիսալորածեւ դոնակ-

ներ։ Երակները սակայն իրենց մէջ ունին բազմաթիւ դոնակներ, որոնք կը բացուին և թող կուտան արիւնին երթալ գէպ ի սիրտ, իսկ երբ արիւնը ետ դառնալ ուզէ։ կը գոցուին և կ'արգիլեն ո՛ եւ է յետադարձ հոսանք։ Պատ. 46 կը բացատրէ այս կէտը. նետերուն ուղղութիւնը կը ցուցնէ արիւնին ազգեցութիւնը՝ դռնակներուն վրայ։


ծԱՆՈԹ. — Եյս զլուխին մէջ ըստածները լաւ հասկնալու համար՝ ոչխարի սիրտ մը ունենալու է աչքի առջեւ։ Մսազործին պատուիրելու է սակայն որ լոկ սիրտը չի հանէ թորերուն մէջտեղէն. այլ հետո տայ նաեւ սիրտին փակած խոշոր խողովակները այն ատեն միայն կարելի է՝ մեզի օգտակար ըլլալու վիճակին մէջ ծեռք զուր այդ գործարանը։ Ոչխարի սիրտը՝ մեծութեամբ զրեթէ նոյն է մարդուն սիրտին հետ. իսկ կազմութեամբ՝ մի՛շ նոյնն է։

Սիրտին արտաքին երեւոյթը աղէկ մը միտք պահելու է։ Դիտեցէ՛ք սիրտին վրայի տոպրակը, զոր ծակած ատեննիդ՝ քանի մը կաթիլ հեղուկ դուրս պիտի փազէ. այս տոպրակը կ'ազատէ սիրտը՝ անպէտ շփումէ իր քովի գործարաններուն հետ։

Դիտեցէ՛ք զարծեայ թէ՝ սիրտին վերի մասը տարբեր է փարինէն, նոյն իսկ դուրսէն։ Եւ թէ մէկ ծայրէն շա՞տ լայն է, մինչ միւս ծայրը՝ սուր։ Լայն մասին փակած են արեան խողովակները։

Խողովակները շօշափելով՝ կը զանքը թէ՛ ումանք հաստ, առանձգական պատեր ունին, մինչդեռ ուրիշներ սմբած, թոյլ պատեր ունին միայն։ Առաջինները՝ շնչերակներ են. իսկ միւսներն՝ երակներ։


Հիմա, այիւս կրնանք բննել սիրտին ներքին կազմութիւնը։ Ասիկա ընելու ամէնէն զիւրին կերպն է՝ բռնել սիրտին արմատի խոշոր երկու շնչերակներէն մէկը, ու մատիս մը կամ ատոր նման բթածայր բան մը խոթել անէ ներս, մինչեւ ուր որ զէմ առնէ։ Այս կէտին վրայ՝ դանակով կարէ՝ սիրտին մսանային ծայրը եւ պիտի տեսնուի մատիտը։ Սիրտին այս բացուած ծայրը խորով մըն է, աշ կամ ծախ։ Մեծցուր այդ ծակը՝ դէպի սիրտին լայնկել մասը շարժելով դանակը, և պիտի տեսնես որ բարակ թաղանթներ երեւան պիտի զան. ասոնք են դոնակները, որոնց համար ըսինք թէ՛ կը գտնուին բլթակին և խորովին մէջտեղը։ Եթէ տեսած դոնակներուն վիտցի որ ծախ խորովին է տեսածդ. իսկ եթէ երկու են՝ զիտցի որ ծախ խորովին հետ է գործ։ Մատող ներս խոթէ հիմա այդ դոնակներուն մէջտեղէն, եւ կը մատնես բլթակը։ Բլթակին փակած խողովակներուն բարակ ու սմբած պատերը՝ անզամ մըն ալ բաղդատէ շնչերակներուն հաստ եւ առածգական պատերուն հետ։



46. Երակներու դռնակները

Շնչերակներուն՝ սիրտին փակած օղակին բոլորտիքը պիտի տեսնուին կիսաբոլորածեւ երեքական դռնակներ, որոնց պաշտօնը այլեւս մանչցած ըլլալու ենք:

Ու վերջապէս ոչխարի այս սիրտը մէկ կողմ չի նետած, աղէկ ու շաղրութիւն ըրէ աչ եւ ձախ խորովներուն պատերուն, եւ պիտի տեսնուի որ ծախինը գէթ երեր անզամ աւելի հաստ է քան աջինը: Ու ասիկա դիւրին է հասկնալ՝ միաք բերելով իւրաքանչիւր խորովի կատարած գործը: Աչ խորովի՝ իր մէջի արիւնը կը դրկէ միայն թոքերուն: Մինչդեռ ծախ խորովը՝ արիւն կը դրկէ մարմինին ամէնէն հեռաւոր մասերուն, որով քանի մը անզամը աւելի ծանր կ'ըլլայ իր գործը. այս պատճառով՝ թանձր են իր պատերը:



47. Մարմինին զիսաւոր շնչերակները

1. Սիրտին ծախ խորովին ելլող՝ բնաշնչերակ կոչուած խոշոր շնչերակը, որ իսկոյն կը բաժնուի՝ 2, 3, 4, 5, ճիւղերուն, որոնք կ'երթան վերի անդամներու եւ զլուխին. նոյն բնաշնչերակը՝ վանդակին մէջէ դէպի փար դառնալով ու անցնելով փորին մէջէն, ճամբուն վրայ ճիւղեր կուտայ՝ վանդակին եւ փորին մէջ գտնուած բոլոր գործարաններուն. յետոյ՝ պորտին դէմ՝ ողնայարին առցեւը կէտէ մը կը բաժնուի երկու ճիւղերու, որոնք կ'երթան վարի անդամներուն:

Գ Լ Ո Ւ Խ ԺԱ.

Արեան շրջանը

եւ

Առողջապահական ծանօթութիւններ

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԸ աղէկ հասկնալու համար բաւական է ուսումնասիրել Պատ. 43 ը՝ Պատ. 47 ին հետք Ամէն անգամ որ սիրտը կը կծկուի՝ աջ ու ձախ խորովիներուն մէջ գտնուած արիւնը կը դրկուի թոքային շընչերակին և բնաշնչերակին մէջ: Ասոնցմէ՝ արիւնը կ'երթայ թոքերուն և մարմինին զանազան մասերուն մէջ գտնուած մազակերպ խողովակներուն. ու վերջապէս՝ արիւնը այս մազակերպերուն մէջ իր պաշտօնը կատարելէ վերջ նորէն դէպի սիրտ կը դառնայ երակներու միջոցով։ Սիրտին այս ճամբորդութեանը կ'ըսուի արեան տրամադրութեան:

ՍԻՐՏԻՆ ԶԱՐԿԸ.—Արիւնը սիրտէն դէպի ի խոշոր շնչերակներ դրկելու համար, անհրաժեշտ է որ սիրտը փոխին ի փոխ կծկուի ու լայննայ: Կծկուելով՝ արիւնը սիրտէն դուրս կը հրուի՝ դէպի շնչերակները. ու լայն նալով՝ արիւնը երակներէն դէպի սիրտ կուգայ: Ու քանի որ սիրտը իր դիրքը կը պահէ՝ զլխաւորաբար վերի մասէն իրեն փակած խողովակներէն կախուելով՝ բնական է որ ամէն մէկ կծկուելուն և լայննալուն՝ իր վարի շարժական ծայրը ցնցուի և զարնուի վանդակին պատին: Սիրտին այս վարի ծայրը կը համապատասխանէ՝ ձախ կողմի ստիճնքին վարի և ներսի կողմի կէտին, որ կը գտնուի հինգերորդ և վեցերորդ կողերուն մէջտեղը. և հո'տ է ուրեմն որ մարմինին վրայէ կը ըգանք սիրտին զարկը:


ՍԻՐՏԻՆ ԶԱՅՆԵՐԸ.—Լանջոսկրին վարի մասին վըրայ՝ քիչ մը դէպ ի ձախ ստիճանքի կողմը, ականջ զբուելով կը լսուի որոշ ձայներ, որոնք առաջ կուգան սիրտին դռնակներուն շարժումներէն, արեան հոսանքին շփումէն, և սիրտին մսաններու կծկումէն։ Սիրտին մէջ արտադրուած այս բոլոր շարժումները՝ պատճառ կ'ըլլան սիրտին ձայներուն, որոնց ուշադիր քննութենէն՝ բժիշկները կը հետեւցնեն սիրտին հիւանդ կամ առողջ ըլլալը։

ՍԻՐՏԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԸ.—Կլոր հաշիւով սիրտին չորս խոռոչներէն իւրաքանչիւրը կընայ պարունակել 150 կրամ արիւն. ուստի երբ սիրտը լման լեցուն ըլլայ՝ իր մէջը կ'ունենայ ճիշդ կէս քիլօ արիւն։ Ամէն մէկ զարկի կամ կծկումի՛ իւրաքանչիւր խորովի՝ իրեն համապատասխանող շնչերակին մէջ կը հրէ 150 կրամ կամ իրբ տասնեւինդ ապուրի դգալ արիւն։ Բայց ասով չի լմնար խորովիներու գործը։ Շնչերակները արդէն արիւնով լեցուն են, և ուստի՝ խորովիները ստիպուած են նախ՝ յաղթել անոնց դիմագրութեան, եւ յետոյ նոր արիւն հրել անոնց մէջ։ Այս երկու կէտերը միտք պահելու է հասկնալու համար թէ՛ ի՞նչքան ահագին գործ մը ունին այս խորովիները. ու այն ալ շարունակաբար, բովէն եօթանասուն ութսուն անդամ, մարդուն ամբողջ կեանքին տեւողութեանը։

ԲԱԶԿԵՐԱԿԸ.—Երբ ձախ խորովը կը կծկուի՛ 150 կրամ արիւն կը քուի բնանշերակին մէջ, որ իր բոլոր ճիւղերովը արդէն լեցուն է արիւնով։ Հետեւաբար՝ ամէն անգամ որ յաւելուածական 150 կրամ արիւն կը դրկուի շնչերակներու մէջ անոնց առանձգական պատերը կը լայննան, կ'ուռին. շնչերակներուն այս ուռիլը տեղի կունենայ սիրտին ամէն մէկ զարկին կամ կծկումին։ Ու այս երեւոյթը որոշապէն կընայ տեսնուիլ ամէն շնչերակի վրայ. դիւրութեան համար է միայն որ բժիշկները՝ սիրտին զարկը հասկնալու համար

առվորաբար կը քննեն նախաբազուկի՝ բթամատին կողմի ոսկորին վրայէ անցնող շնչերակը, որուն կ'ըսուի բազկերակ. թէեւ աւելի շիտակ պիտի ըլլար ըսել՝ բազուկի շնչերակ, քանի որ երակները չեն զարներ, ու զգացուածը շնչերակն է։

ԱՐԻՒՆԻՆԻՆ ՀԱՍԱՆՔ ԱՍԿԵ Առաջ ԹԷ՛ ԱՐԻՒՆԸ ԻՐ ՀՐՂԱՆԸ ԿԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՆԳՆԵԼՈՒ Է ՀՐՆ-ՀԵՐԱԿՆԵՐԸ, ՄԱՊԱԿԵՐԱՊԵՐԸ ԵՎ ԵՐԱԿՆԵՐԸ։ Ասկէ սակայն ա՛յնպէս կարծուելու չէ՛ թէ արիւնին հոսանքը նոյնն է ամէն տեղ։ Ընդհակառակն, որոշ կերպով ճշշդուած է թէ՝ արեան հոսանքին արագութիւնը շատ տարբեր է ա՛յդ երեք տեղերուն մէջ։ Ու ասիկա դիւրին է հասկնալ միտք պահելով սա պարագան թէ՝ մազա-



48. Շնչերակ, մազակերպ եւ երակ

կերպերուն համագումարը շատ աւելի ընդարձակ տեղ կը գրաւէ քան երակները. և երակներն ալ՝ աւելի ընդարձակութիւն ունին քան շնչերակները. ուսկից դիւրին է հետեւցնել թէ՝ արիւնը ամէնէն աւելի արագ պիտի շարժի նեղ խողովակներուն, այսինքն՝ շնչերակներուն մէջէն։ Նուազ արագ պիտի շարժի շնչերակներէն աւելի տարածութիւն ունեցող երակներուն մէջ։ իսկ ամէնէն աւելի դանդաղօրէն պիտի շարժի մազակերպերուն մէջ, քանի որ ասոնց ընդհանուր տարածութիւնը ա՛յնքան աւելի է քան միւսներունը։

Պատ. 48, կը բացատրէ այդ պարագան. 1, 1, կը ներկայացնեն երկու շնչերակներ, որոնք հետզետէ

ճիւղերու կը բաժնուին, և վերջապէս կը վերածուին մազակերպերու ցանցերու, Յ, Յ՛ս, մազակերպերը կը դրաւեն ընդարձակ տարածութիւն մը, ուստի և բնական է որ արիւնին ընթացքը տկարանայ: Յետոյ, մազակերպերու այս ցանցէն ծագում կ առնեն երակները, 2, 2, որոնց միջին տարածութիւնը պակաս է մազակերպերուն իսկ աւելի է շնչերակներուն տարածութենէն: Ուստի երակներուն մէջ արեան արագութիւնը միջին վիճակ մը ունի, բաղադատամբ միւս տեղերուն:

ԱՐԻՒՆԻՆ ՏԵՍԱԿԸ.—Ընդհանուր կերպով խօսելով, շնչերակներուն պարունակած արիւնը բաց—կարմիր գոյն մը ունի, որուն կ'ըսենք նաեւ մայուր արիւն: Մինչդեռ երակները առհասարակ կը պարունակեն մութկարմիր կամ անմաքուր արիւն: Կտրուածքէ մը վազող արիւնին գոյնը իսկ կը համար հասկցնել մեզի թէ՛ շնչերակէ՝ կամ երակէ կուգայ այդ արիւնը: Դարձեալ, երբ արիւնը կտրուածքէ մը կը վազէ ցայտելով, ատիկանշան է թէ՛ շնչերակ է կտրուած արեան խողովակը. իսկ երբ հանդարտօրէն կը վազէ արիւնը առանց ժայթքելու, այս ալ ապացոյց մըն է թէ՛ երակ է կտրուածը:

Ա.մբողջ մարմինին մէջ միայն մէկ բացառութիւն մը կայ, երբ անմաքուր արիւն կը ճամբորդէ շնչերակի մէջէ, եւ հակադարձաբար, մաքուր արիւն կը հոսի երակի մէջէ: Թոքային շնչերակը, որ աջ խորովին կ'ելլէ՛ իր մէջը ունի անմաքուր արիւն, զոր կը տանի թոքերուն. հոն արիւնը մազակերպերուն մէջ մաքուելէ վերջ թոքային երակով կը վերադառնայ դէպի սիրտ: Պատ 48, Բ. կը ներկայացնէ արեան խողովակներուն սովորական պարունակութիւնը. Ա. կը ցուցնէ բացառութիւնը. որովհետեւ սկ գիծերով հասկցնել կ'ուզուի արեան անմաքութիւնը:

Ա.ՌՈՂՋԱՎԱՀԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.—Յուղով կենսական գործարաններուն՝ ամենակարեւորներէն մէկն է սիրտը. որ եթէ յանկարծ դադրի գործելէ՛ մահ կը

պատճառէ անմիջապէս. և սակայն, նոյն ատեն անիկա կընայ ութսուն և նոյն իսկ հարիւր տարի գործել հաւատարմաբար և կանոնաւորութեամբ, մէկ վայրկեանի մէջ՝ ութսուն անգամ զարնելով: Կ'արժէ ուրեմն հոգ տանիլ աշխարհան կարեւոր և հաւատարիմ գործարանի մը առողջութեանը:

ՄԱՐՄՆԱՄԱՐՁԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ.—Երբ մարդ մը արագ վազէ, կամ կատարէ ո՛ եւ է դօրաւոր մարզանք՝ իր սիրտն ալ նոյն համեմատութեամբ արագ կը զարնէ: Ամենքս ալ զգացած ենք հաւանականաբար «սիրտի բարախում» ըսուածը, արագ վազելէ վերջ՝ շունչերնիս բռնուած ատեն: Սիրտը՝ մսանային գործարան մըն է. և ի՞նչ պատճառ որ մարմինին միւս մսանները գործել կը գրգռէ՝ կ'ազդէ նաեւ սիրտին վրայ: Սիրտը դօրացնելու համար ուրեմն, ամէն օր կանոնաւորապէս մարզանք կատարելու է:


ՄՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ.—Բուռն յուզումները վնասակար կերպով կ'ազդեն սիրտին վրայ: Տեսնուած է որ մարդիկ յանկարծ մեռած են՝ բարկութեան նոպայի մը տակ, սիրտին յանկարծական դադարումէն: Ուրախառիթ լուրի մը տպաւորութեան տակ ես, յուզումը մահ պատճառած է՝ չափազանց գործ տալով սիրտին:

ՄԵՐ ՈՒՏԵԼԻՔՆԵՐԸ.—Արիւնը կը շինուի մեր կերածէն: Կերակուրի անբաւականութիւնը շուտով կ'աղքատացնէ արիւնը: Մասնաւորապէս կ'արժէ յիշել ալքուի գործածութեան աղդեցութիւնը՝ արիւնին և արեան գործարաններուն վրայ: Ալքոլը՝ երբ մեծ քանակութիւնով խառնուի արիւնին հետ, կը վնասէ իր դացած տեղերուն հիւսուածքներուն: Գինեմոլ մարգերու արեան խողովակները՝ վերջի վերջոյ անկարող կ'ըլլան կատարել իրենց պաշտօնը: Կաթուածը, որ ուզելին գացող արեան խողովակի մը պայթելէն առաջ կուգայ, ամէնէն շատ կը պատահի գինեմոլներու: Ալքոլի ան-

Խորհուրդ գործածութիւնը՝ կը տկարացնէ սիրտը, կը տկարացնէ արեան խողովակները, և կը տկարացնէ լեարդը:

ԾԽԱԽՈՏԸ.—Զափազանց ծխողի մը սիրտին զար- կը՝ կ'ըլլայ տկար եւ անկանոն. և տարակոյս չի կայ թէ՝ մոլի ծխողները ստուգապէս կը կարճցնեն իրենց կեանքը, վասակով սիրտին կանոնաւոր գործողութեան: Պատանիներու համար մասնաւորապէս՝ վասակար է ծխախոտը, քանզի անոնց սիրտը շատ աւելի դիւրաւ կ'ազդուի անկէ, ու նաեւ կը թունաւորուի արիւնը:

ԱՐԻԻՆԱՀՈՍՈՒԻԹԻԻՆ.—Ասկէ առաջ՝ մասնաւոր




49. Արիւնը կեցնելու կերպ

հատուածի մը մէջ ըսուածները միաք բերելով՝ դիւրին է գիտնալ թէ՝ կտրուածքէ մը կամ վերքէ մը վազած արիւնը չնչերակէն կուզայ թէ երակէն: Եթէ արիւնը չնչերակային է՝ պէտք է կապ մը կապել վէրքէն վեր մասին վրայ, եւ կամ մատով ճնշել այդ մասը: Իսկ եթէ հոսող արիւնը երակէ կուզայ, ճնշելուէ վէրքէն վար դանուած մասը: Վեր կամ վար՝ ըսելով կը հասկնանք վէրքին երկու բերաններուն դիրքը:

Պատ. 49, կը հասկցնէ թէ՝ թեւին վրայ դանուած

վէրքի մը արիւնը ի՞նչպէս կարելի է կեցնել: Լաթի մը կտոր կամ թաշկինակ մը կը կապես թեւին բոլորակիքը, և տակէն վայստի կտոր մը անցնելով կը պլորես լաթը. երբ աղէկ մը սեղմուի թեւը ճնշուած կ'ըլլայ նաեւ այն տեղի չնչերակը, որուն մէջէն կը վազէ արիւնը:




50. Բազուկին վէրմենչվազող արիւնը կեցնելու կերպեր

Պատ. 50, կը ցուցնէ թէ՝ բազուկին վրայ դանուած խորունկ վէրք մը (C) ուրիշ ի՞նչ կերպով կարելի է ազատել արիւնելէ: Նախ՝ կրնանք մատով ճնշել անրակին անմիջապէս վրայի կողը (B). քանզի թեւը գացող մեծ չնչերակը հոտկէ կ'անցնի՝ առաջին կողին վը-ըայէն, ինչպէս որոշ կերպով կը ցուցնէ դիմացի պատկերը: Երկրորդ կերպն է՝ մատերով ամուր մը սեղմել բազուկի ոսկորը՝ (A) մէջտեղէն. քանզի հոտկէ կ'անցնի արիւնող չնչերակը: Այս երկու կերպերէն զատ՝ երրորդ կերպ մըն ալ կայ այդ վէրքին արիւնը կարելու համար, եւ այդ ալ է մատը խոթել ուղղակի վէրքին մէջ (C) և կտրած չնչերակին բերանները խցել մատով:

Այս կերպերուն հետ մէկտեղ՝ աղէկ է նաեւ բարձր բռնել արիւնող անդամը:

Քիթէն եկած արիւնը կեցնելու աղէկ կերպ մըն է պաղ ջուր քաշել քիթէն վեր. Պաղ ջուրի տեղ կընայ զործածուիլ քացախախառն ջուր, կամ աղ ջուր: Իսկ եթէ



51. Կուրծի եւ փորի զործարաններ

3, 3, 3, աջ կողմի թորը. 4, 4, ծախ կողմի թորը. 5, 6, 7, 8, սիրտին չորս խոռոչները. 9, 10, 11, սիրտին փակած մեծ խողովակները. 12, խոչափող. 13, որկոր. 15, 15, ստոծանին, որ փանդակի կամ կուրծքի զործարանները կը բաժնէ, փորի զործարաններն. 16, 16, լիարդ, 17. մաղմի տոպրակը. 18, ստամորս. 19, նախաղի. 20, 21, 25, մեծ աղիք: 22, 22, 22, փորը աղիք. 26. գալձաղ:

այս կերպերով՝ տակաւին չի դադրի քիթին արիւնահոսութիւնը՝ բամպակի կտոր մը պլորէ և ջուրի կամ քացախ ջուրի մէջ թաթխելով խոթէ քիթին ծակին մէջ, նախապէս ստուգելէ վերջ հարկաւ թէ՝ քիթին ո՛ր ծակէն կուգաւ արիւնը:


ԾԱՆՈԹ.—Արեան շրջանը բացատրելու համար՝ ուսուցիչը կրնայ գորտ մը բերել տալ դասարան, եւ զայն թմրեցնելէ վերջ՝ կը բանայ կուրծքը: Կէս քիլօ ջուրի մէջ՝ մէկ անուշի դգալ եթեր խառնէ, եւ անոր մէջ ճգէ գորտը՝ մէկ երկու վայրկեան, զոց պահելով ամանին բերանը: Զուրէն հանուած ատեն՝ գորտը կատարելապէս թմրած վիճակ մը կ'ունենայ. Ուստի, առանց ամենափոքք ցաւ մը պատճառելու կենդանին՝ կրնաս կտրել զլուխը. Ետքը՝ գնդասեղ մը կը խոթես ողնածուծին մէջ ու կը բանաս կուրծքը. այն ատեն՝ հիանալի կերպով կրնաս քննել գորտին սիրտին զարկը Պիտի տեսնես ինչ որ ասկէ առաջ ըստեցաւ սիրտին զարկին նկատմամբ, թէեւ իրաւ է թէ՝ կազմութեամբ կը տարբերի մերինէն: Երեւոյթը սակայն նոյնն է հայտէս: Ամէն անզամ որ գորտին պատիկ սիրտը կը կծկուի՝ այդ զործարանը կը փոխէ իր զոյնը եւ ծեւը. մինչ, լայննալուն՝ որոշապէս կը նշանառուի հակառակը: Պիտի տեսնուի նաեւ որ ամէն մէկ զարկի՝ սիրտը դէպ ի առաջ կը շալ ժի՞ զարի շարժական ծայրէն: Այս ծայրն է որ կը զարնէ կուրծքին առջեկի պատին, եւ առաջ կը բերէ սիրտին զարկը:

Առանց նոյն իսկ գլուխը կտրելու, թմրած վիճակին մէջ՝ գորտը կարեւոր ծառայութիւն մըն ալ կրնայ մատուցանել մեզի, արեան շրջանի բացատրութեանը մասին: Գիտենք ամէնքս ալ թէ գորտին ոտքերու մատերնուն մէշտեղ՝ կայ բարակ մաշկ մը. այս մաշկը կը քննենք մանրագէտով. եւ այն ատեն պիտի հասկնանք մազակերպերուն մէշէ արեան կատարած շրջանը:

Գ լ Ռ ի Խ ժ Բ.

Նոչական գործարանները

ՇՆՉՈՒՒԹԻ ՊԵՏՔԸ.—Շնչում ըսելով կը հասկնանք կրկնակ գործողութիւն մը, շնչառութիւնը և շնչատուութիւնը։ Մսաններու ամէն մէկ կծկումը, ուղեղին խորշերուն՝ ինչպէս նաեւ գեղձերու խորշերուն ո՛ւ և է գործողութիւնը, ասոնք ամէնքն ալ կ'ենթադրեն փոփոխութիւն մը՝ այդ զանազան հիւսուածքներուն մէջ։ Սորվեցանք ասկէ առաջ թէ մարմնամարզի ատեն սիրտը տւելի արագ կը բարախէ. ասիկա կը նշանակէ թէ՝ մը սաններուն կը զրկուի աւելի թթուածին՝ արեան կարմիր գնտիկներուն միջոցով։ Եւ դարձեալ, արիւնին մի-



52. Խոչափողը եւ իր ճիւղերը

ջոցով՝ այդ զանազան գործարաններէն կը հեռացուի անպէտ մասերը, որոնք կը գոյանան՝ իրենց գործունէութեան միջոցին։ Շնչառութեան և շնչատուութեան միջոցով կը կատարուին այս փոփոխութիւններ։

ՕԴԻ ՃԱՄԲԱՆ.—Օդը՝ մարմինէն ներս կը մտնէ քիթին երկու ծակերէն, և յետոյ անցնելով փողէն՝ կը մտնէ խոչափողը, որուն վերի մասը՝ վիզին առջեւի կողմէն ունի ցցուած կէտ մը, «Աղամի խնձոր» կոչուած։ Խոչափողը՝ վանդակին մէջ մտնելէ վերջ՝ կը բաժնուի աջ ու ձախ ճիւղերու, որոնք հետզհետէ կը բաժնուին ուրիշ ճիւղերու։ Այս բաժանումներուն ամէնէն բարակ ծալքերը կը բացուին օդային փամփուչտներուն մէջ,

Քիթին ԾԱԿԵՐԸ կամ ոնգունքը՝ պաշտպանուած են ցցուած մազերով, որոնց մէջէն կ'անցնի, կը քամուի օդը։ Այս կերպով, ինչպէս նաեւ քիթին ներսի կողմը պատող թաց թաղանթին միջոցով՝ օդին հետ ներս գացող փոշիները վար կը գրուին ոնգունքին մէջ։ Նոյն թաղանթին ներքեւ գտնուած արեան խողովակները կը տաքցնեն քիթէն ներս մտնող օդը։


ՓՈՂԸ ԵՒ ՀԱԳԱԳԸ.—Փողէն դէպի խոչափողին վերի մասը կամ հագագը ճամբորդելու համար՝ օդը ըստիպուած է անցնիլ հագագին վրայ գտնուած դռնակին կամ կափարիչին տակէն։ Խոչափող (Պատ. 52, 4), ինչպէս նաեւ անոր վերի մասը՝ հագագը (Պատ. 52, 3) օդի նոյն խողովակին մասերն են, բայց կը գտնուին որկորին առջեւ. ուստի եթէ հագագին վրայ չըլլար այդ կափարիչը՝ կերակուրը դէպի որկոր գացած միջոցին՝ պիտի իյնար օդի այս խողովակին մէջ։ Այս կափարիչը ուրեմն կը գոցուի՝ կերակուր կլլած ատենիս, եւ կը բացուի շնչառութեան և շնչատուութեան միջոցին։

ԽՌԶԱՓՈՂԸ և իր ճիւղերը՝ շարունակ բաց են, իրենց պատերը կազմող կիսաբոլորածեւ աճառային օղակներուն շնորհիւ։ Խոչափողին ներսի կողմը պատուած է թաղանթով մը, որուն վրայ շարուած խորշերուն ծայրերը կան բազմաթիւ հերածեւ թելեր։ Ասոնք՝ շարունակ կը ճօճեն՝ դէպի բերանը. որով խոչափող գացած փոշիները շարունակ ետ կը քշուին այս նուրբ ցցուածքներուն միջոցով։ Խոչափողին ներքին այս թա-

դանթը նոյն ատեն միշտ թաց ըլլալով՝ վար կը դնէ խռչափողին մէջէ անցնող փոշիները, որոնք բերնէն ու քիթէն դուրս կը վարուին՝ հազարով կամ փոնդալով։

ԹՈՒԲԵՐԸ շինուած են կակուղ, վարդագոյն հիւսուածքէ. դիւրաւ կը ճմլուին ճեռքի մատերով։ Թոքերուն մէջ կան խռչափողի ճիւղեր, արեան խողովակներ, աւիշի խողովակներ, ջիղեր և օդի փամփուշտներ։

Խռչափողի ճիւղերուն ամենէն պղտիկ խողովակները կը բացուին՝ խիստ նուրբ պատերով փոքրիկ պարկերու մէջ, որոնք կը կոչուին օդի փամփուշտներ։ Պատ. 53, 3, կը ներկայացնէ խռչափողը, ուսկից, 4, 5, ճիւ-




53. Արեան եւ օդի ցցանք բաներուն մէջ

դերով՝ օդը կ'անցնի դէպի փամփուշտները, 6, 6, 6, 6. հոս' օդին թթուածինը կը ծծուի փամփուշտները շրջապատող արեան մազակերպ խողովակներէն։ նոյն մազակերպէն՝ օդին կը վերադարձուի միանդամայն ածխային թթուն. որով օդի փամփուշտները շրջապատող մազակերպէրուն մէջի արիւնը մաքրուած, այսին-

քն՝ թթուածինով հարստացած վիճակի մը մէջ կը վերադառնայ դէպի սիրտ։

Պատ. 54, կը ցուցնէ երեք օդի փամփուշտներ, 2, 2, 2. որոնց իւրաքանչիւրը ունի երեք խողովակ, 1՝ խռչափողի ճիւղ, 3՝ շնչերակ եւ 4՝ երակ։

Թթուածինի եւ ածխային թթուկի՝ օդի փամփուշտներուն պատերուն մէջէ ծծուելու երեւոյթը դիւրին կը լլայ հասկնալ, աւիշի ծծումին համար մէջ բերուած փորձը յիշելով։ Եւ արդարեւ ճիշդ նոյն փորձը (Պատ. 41) հոս ալ կը նայ կատարուիլ սա կերպով։ Կհնդանային նմանօրինակ տոպրակ մը կ'առնենք ու մէջը ոչխարի թարմ արիւն լեցնելով կը կախենք ածխային թթու՝ եւ կամ թթուածին պարունակող սրուակի մը մէջ. ու պիտի տեսնենք որ այս կազերէն իւրաքանչիւրը գոյնի մասնաւոր փոփոխութիւն մը առաջ պիտի բերէ տոպրակին մէջի արիւնին վրայ, պարզապէս ծծումի օրէնքով՝ ներս մտնելով թաղանթին ծակտիքներէն։



54. Օդի փամփուշտներ

Օդի փամփուշտներ այնքան փոքր են որ կարելի չէ տեսնել զանոնք, առանց մանրադէսի։ Հաշիւ եղած է որ եթէ մարդու մը թոքերուն օդի փամփուշտները փռուին տափարակ մակերեսի մը վրայ, կը գրաւեն 2600 քառակուսի ուսք տարածութիւն։

Թոքերուն վրայ կայ թաղանթային պարկ մը, ճիշդ նման սիրտին վրայ գտնուածին։ Այս պարկին մէջ միշտ փոքր քանակութեամբ՝ հեղուկ կայ. թոքին մակերեսը խոնաւ և լպրծուն պահելով կուրծքին շարունակական շարժումներէն՝ զայն վանդակին կարծը պատերուն հետ շփուելէ պաշտպանելու համար։ Երբեմն աւս պարկը կը բորբոքի, և շնչառութեան ատեն՝ շփումէն առաջ կուգայ խոցող ցաւ մը, որ կը կոչուի կողացաւ։ Այս պար-

Կին բորբոքումը կընայ այն աստիճանն առաջ երթալ որ
ամբողջովին եւ կամ մեծ մասով՝ լցուի հեղուկով, և
պատճառ ըլլայ դժուարաշնչութեան:

ՎԱՆԴԱԿԻ. — իրանին վերի մասին վրայ է կոնաձեւ
կուրծքը, որուն ոսկրային կազմութիւնը սորվեցանք
ասկէ առաջ: Այդ ոսկրային վանդակը սակայն մասնեւ-
րով գոցուած է օդապիրկ կերպով: Յատակը կազմուած
է մասնային և յարակցական հիւսուածքներէ շինուած՝
զօրաւոր թերթով մը, որ կը կոչուի սոնդանի, ու վան-
դակը կը զատէ փորէն:

ԾԱՆՈԹ. — Մարդուն շնչական գործարաններուն վրայ գաղափար
կազմելու դիւրին կերպն է ծեւք ծգել ոչխարին թոքերը եւ խոչափողը:
Թոքին գոյնը, ծեւքը ու ծանրութիւնը լաւ մը դիտելէ վերջ, կը կտրենք
կտոր մը եւ ջուրին մէջ կը ծգենք, ու պիտի տեսնենք որ կը տա-
տանի ջուրին վրայ: Դարձեալ, ուրիշ կտոր մըն ալ կ'առնենք եւ ա-
կաննուս քով տանելով՝ կը սեղմնենք մեր մատերուն մէջ, երբ բարակ
ծայներ մը պիտի լսենք, այս ծայները առաջ կուզան՝ օդային փամփուշտ-
ներուն մէջէն դուրս հրուած օդին հոսանքներէն:

Խոչափողին կազմութեամբ վրայ շատ միշտ գաղափար մը կրնանք
առնել՝ քննելով նախ՝ ոչխարին խոչափողին անառային կարծը եւ կի-
սաբոլորածեւ օդակները: Կը դիտենք թէ՝ խոչափողը՝ ետեւի կողմէն
կակուղ է, աճառային կարծը մաս չունի. որովհետեւ պէտք չունի ա-
տոր. առջեւի կողմէն միայն՝ պէտք ունի պաշտպանութեան: Փորձ մը
կ'ընենք մատերով սեղմել ու գոցել խոչափողին անցքը, ու կը տեսնենք
որ աճառներուն ամուր եւ առանձզական կազմութիւնը արգելք կ'ըլլայ
ատոր:

ԳԼՈՒԽ ԺԹ.


Շնչում

(Շնչառութիւն եւ շնչատութիւն)

ՇՆՉԱՐՈՒԹԻՒՆ. — Սորվեցանք արգելն թէ՝ շնչու-
մը կրկնակ գործողութիւն մըն է, շնչառութիւն և շնչ-
ատութիւն: Շնչառութեան ատեն, վանդակը կ'ըն-
դարձակի, և հետեւապէս թոքերը՝ որոնք խիստ առած-
գական գործարաններ են՝ իսկոյն կ'ընդարձակին նոյն
համեմատութեամբ: Պատ. 55, 1, 1, կը ցուցնեն կողե-
րուն դիրքը. 5, 5, կը ցուցնեն
ֆորի մասներուն դիրքը. և
2, 2, 2, կը ցուցնեն ստոծա-
նիին վիճակը՝ շնչառութեան
միջոցին:


ՇՆՉԱՏՈՒԹԻՒՆ. — Երբ
վանդակը կը նեղնայ, նոյն ա-
տեն բնականաբար կը պղտիկ-
նան նաև թոքերը, և օդը կը
պարպուի՝ չափով մը: Պատ.
55, 3, 3, կը ցուցնեն կողե-
րուն դիրքը, 6, 6, ֆորի մը-
սաններուն դիրքը՝ շնչառու-
թեան միջոցին:

ՇՆՉՈՒՄ կատարած ատեն,
55. Կուրծին եւ փորին
շարունակաբար փոխի փոխը պատերուն դիրքը՝ շնչառմի ատեն
երեւան կուգան վերոյիշեալ
փոփոխութիւնները: Պատ. 56, Ա. կը բացատրէ շնչա-
ռութեան ատեն տեղի ունեցած փոփոխութիւնը. և Բ.
կը ցուցնէ վանդակին ու փորին նեղնալը՝ շնչառութեան
միջոցին:



Այս պատկերներէն (55, 56,) դիւրին է տեսնել թէ՝ ստոծանիին (1, 1) շարժումը դէպի վեր կամ վար՝ կ'երկընցնէ կամ կը կարճնէ վանդակին միջոցը՝ վիզէն դէպի ստոծանիին:

ԼԱՆՁՈՍԿՐՆ ալ սակայն դէպի առաջ կը քշուի շնչառութեան ատեն: կողերը վեր կը քշուին կուրծքին վրայի կողմի մսաններուն կծկումովը, և կողերուն վեր ելլելով՝ դէպի առաջ կը քշուի իրենց փակած լանջոսկը. որով վանդակը կ'ընդարձակի նաեւ ետեւէն դէպի առաջ: Պատ. 57, կընայ աղէկ բացատրել մեր միտքը.



Շնչառութիւն

56.

Շնչառութիւն

Բ.

գիտենք թէ՝ շնչառութեան ատեն վեր կը քաշուին կողերը և կը ստանան գ', գ', դիրքը. իրենց հետ կը շարժի նաև լանջոսկը, որ հիմա կը ներկայացնենք լով: Ու պատկերին վրայ նայելով՝ կը տեսնենք որ լանջոսկը իր երկրորդ դիրքին մէջ բաւական անդին է առաջուան դիրքէն. ուրիշ խօսքով, ողնայարէն մինչեւ լանջոսկը գտնուած միջոցը լայնցած է հիմա:

ՇՆՉՈՒԻՄԻ միջոցին թոքերուն մէջ գտնուած օդին մէկ մասը միայն դուրս կ'ելլէ, ինչպէս որ ներս մտած օդն ալ՝ թոքերուն մէկ մասը միայն կը լեցնէ: Բայց, քանի որ մէկ վայրկեանի մէջ 16—18 անգամ կը կատարուի այս գործողութիւնը թոքերը պատեհութիւն կ'ունենան աստիճանաբար նո. ըոգել իրենց պարունակութիւնը:

Շնչումի գործողութեամբ հետեւեալ փոփոխութիւնները կը նշաբուին թոքերէն ներս առնուած եւ դուրս տրուած օդին մէջ: Թոքերէն դուրս հանուած օդը՝ իր մէջ որոշապէս կը պարունակէ շրային գոլորշի. ինչ որ դիւրին է տեսնել ապակիի մը վրայ փչելով: Թոքերէն դուրս ելած օդը՝ միշտ կը պահէ մարմինին բարեխառնութեան աստիճանը, 37° հարիւրմանեայ չերժաչափով:

Թոքերէն դուրս հանուած օդը՝ անպատճառ իր մէջ կը պարունակէ օդի անցքերէն փրթած հիւլէներ, ինչպէս նաեւ յաճախ՝ մանրէներ: Խսկ այս տարբերութիւններէն աւելի կարեւորը կայ. Թոքերէն ելած օդին մէջ զգալապէս նուազած է թթուածինին քանակութիւնը, խսկ միւս կողմէ ալ՝ զրեթէ նոյն համեմատութեամբ աւելցած է ածխային թթու կոչուած կազը: Ու կազերու քանակութեան այս փոփոխութիւնն է որ շնչումի գործողութեան կուտայ իր կարեւորութիւնը:


Թոքերէն ներս առնուած սովորական օդին բաղադրութիւնն է հետեւեալը, 100ի վրայ

Բորակածին 79.00 ծաւալով

Թթուածին 20.90 »

Ածխային թթու կազ 04 »

և գոլորշի ձեւին տակ՝ զանազան չափով ջուր:




57. Լանջուկրին շարժումը


Թոքերէն դուրս ելած օդը կը պարունակէ, հարիւրին՝	
Բորակածին	79.00 ծաւալով
Թթուածին	16.00 »
Ածխային թթու կազ	4.00 »

Այս ցանկերէն կը տեսնուի թէ՛ հարիւրին և կամ գրեթէ 5 կորուստ մը կայ թթուածինի, և հարիւրին 4 շահ մը՝ ածխային թթու կազի:

Ածխային թթուի գոյութիւնը ապացուցանելու համար սա պարզ փորձը կ'ընենք: Գաւաթ՝ մը կը աջուրի մէջ խողովակով մը կը փչենք քանի մը վայրկեան, եւ պիտի տեսնենք որ զաւաթին մէջի յստակ ջուրը կը փոխուի՝ կաթի գոյն ճերմակ հեղուկի մը, քանզի թոքերէն ելած ածխային թթուն խառնուեցաւ ջուրին մէջի կիրին հետ:



Ա.
Անբնական կուրծք



Բ.
Բնական կուրծք

58

Ա.Ի.ՈՂ.ԶԱ.ՊԱ.ՀԱ.ԿԱ.Ն ԾԱՆՈԹ.ՈՒԹ.ԻՒՆԵՐ. — Քիրէն շնչելու օգուտը՝ ինքնին կը հասկցուի միտք բերելով ոնդունքին կազմութիւնը՝ օդը մաքրելու համար: Որպէս զի շնչումի գործողութիւնը կատարուի առանց նեղութեան և կատարեալ կերպով՝ անհրաժեշտ է որ վանդակը ունենայ ազատ շարժում: Ուստի, մեր հանդերձները ո՛ և է կերպով արգելք ըլլալու չեն կուրծքին լայնալուն և ուրիշ շարժումներուն: Պատ. 58, Ա. կը ցուցնէ

ԱԵՂՄԻՐԱՆ (formik) գործածելով նեղցած վանդակի մը ձեզ այս վիճակը բաղդատելով դիմացի Բ. բնական պատկերին հետ՝ դիւրին է հասկնալ թէ՛ սեղմիրանը կամ ո՛ և է նեղ հագուստ՝ ինչքան կը դժուարացնէ շնչումի գործողութիւնը:

ՄԱ.ՔՈՒԽՐ 07. — Ինչպէս որ միշտ կ'աշխատինք կարելի եղածին չափ սննդական կերակուրներ ուտել, նոյնքան ալ աւելի հոգ տանելու ենք որ մեր թոքերէն ներս մտած օդը ըլլայ մաքուր: Երբ գոյց սենեակի մը մէջ նստինք ժամերով, գլուխի ծանրութիւն մը կը զգանք, ու թէ՛ իրաւ է որ շարունակ նոյն տեղը գտնուելով աստիճանաբար կը վարժուինք հոն տեղի անմաքուր օդին, սակայն եթէ մէկը ներս մտնէ՛ գուրսի մաքուր օդին մէջէն, իսկոյն կը հասկնայ ներսի օդին անմաքուրթիւնը, որ ծանը եւ հեղձուցիչ տպաւորութիւն մը կը ձգէ վրան:

Մաքուր օդ մտնելու է մեր թոքերէն ներս, որպէս զի արիմը կարող ըլլայ քաղել անկէ այն օգուտը, որուն համար կը կատարուի շնչումը: Մեր սենեակներուն պատուհանները բաց մնալու են, օրուան մեծագոյն մասին մէջ, և նոյն իսկ միշտ, եթէ մասնաւոր արգելք մը չի կայ ատոր համա: Զգուշանալու ենք ուրիշին թոքերէն դուրս ելած օդը, մեր թոքերուն մէջ առնելէ, ինչպէս նաեւ մեր արտաշնչած օդը վերստին ներս առնելէ:


Միտք պահելու ենք նաև թէ՛ հիւանդու թոքերէ դուրս ելած օդը՝ իր մէջը կը պարունակէ հիւանդութեան սերմեր. մանրէներ, և զանոնք ուղղակի հիւրընկաւել կը նշանակէ՝ կլլել զանոնք պարունակող օդը:

Բացօթեայ տեղերու մէջ, արեւին տակ կայնիլ ու մաքուր օդ շնչել այնպիսի առողջարար և կազդուրիչ քան մըն է, որուն կարեւորութիւնը չափազանցել անկարելի է: Պայուսներէ քաղուած գլխաւոր օդտակարութիւնը արգարեւ կը պարտինք օդին մաքրութեան:

Գ Լ Ո Ւ Խ Ճ Դ.

Մորբը եւ երիկամները

ՄՈՐԹԸ կը ծածկէ ամբողջ մարմինը. խիստ առածգական հիւսուածք մըն է և կրնայ ընդարձակիր զարմանալի կերպով, ինչ որ կը տեսնուի չափազանց գիրութեան պարագային: Մորթը ունի երկու որոշ խաւեր. դուրսի մասը կը կոչուի վերնամանկ կամ պարուտակ,



59. Մորին սորբեր մասերը
(չափազանց մեծցուած)


և խորունկի մասը կը կոչուի բուն մորբ: Մորթին ո և է մէկ մասին վրայ երեւցած փշտիկները կը կազմուին այս երկու խաւերուն մէջ գոյացած հեղուկէն:

ՊԱՐՈՒԽԱԿԸ կազմուած է տափակ խորշերէ, որոնք քով քովի գալով կը կազմեն մորթին վերնամաշկը (Պատ. 59, 1, 1): Մարմիննիս լուալով կամ քերելով կը թափին պարուտակին ամէնէն արտաքին խորշերը, որոնք սովորաբար թեփ կը կոչուին: Այս թափած խորշերուն

տեղը անմիջապէս կը բռնեն նոր խորշեր, որոնք տակէն դէպ ի վեր կը բարձրանան: Պարուտակին խորունկ մասին (Պատ. 59, 2, 2) խորշերու գոյնէն կախում ունի մորթին գոյնը: Պարուտակը չունի արեան խողովակներ. շատ քիչ չիղեր ունի միայն. ուստի և զգայուն չէ ցաւի, և չարինիր սկրթուելով:

Պարուտակին գլխաւոր պաշտօնն է ծածկել ու պաշտպանել տակը գտնուած փափուկ հիւսուածքները:

ԲՈՒԻՆ ՄՈՐԹԸ.—Մորթին խորունկ մասը որ բուն մորթ կը կոչուի՝ իր մէջը ունի շատ մը արեան խողովակներ, չիղեր, գեղձեր և մազի արմատներ (Պատ. 59, 4, 5, 6): Բուն մորթին մէջ կան նաեւ մսանային բազմաթիւ մանրաթելեր, որոնցմէ շատեր միացած են մազերուն՝ այս մսաններուն կծկումն է որ կը տնկէ մազերը, և մորթին կուտայ խորտ ու բորտ երեւոյթ մը՝ պաղի ազդեցութեան տակ:



60. Մորին մէջ գտնուած
հիւսուածքները


եւ է պատճառով մորթը զսաստի՝ այն տեղ այլ ևս մազ չի բումնիր:

ԵՂՈՒԻՆԳՆԵՐԸ կ'աճին պարուտակէն. անոնց պաշտօնն է պաշտպանել մատերուն ծայրերը, և փոքրիկ բաներ բռնելու գիւրութիւն տալ: Երեք կամ չորս ամիսը անգամ մը եղունգ կը փոխենք:

ՄՈՐԹԻՆ ԳԵՂՉԵՐԸ.—Նոյն խոկ պարզ ոսպնաձեւ ապակիով մը ափի մորթը քննելով՝ պիտի տեսնենք հոն

բազմաթիւ փոսիկներ կամ ծակտիքներ, որոնք պարզապէս բերաններն են բռւն մորթին մէջ գտնուած արտաշնչական կամ քրտինքի գեղձերու խողովակներուն։ Մարդուն ամբողջ մորթին մէջ գտնուած գեղձերուն ու խողովակներուն թիւը երկուքուկէս միլիոնէն աւելի է։ Պատ. 60. 13, 14, կը ցուցնեն այս տեսակ երկու գեղձեր, որոնց ոլորուն խողովակները՝ մորթին վրայէ դուրս կը թափեն իրենց պարունակութիւնը։

Այս գեղձերը շարունակ կը գործեն. սակայն չափազնց գործած ատեննին միայն՝ կը նշմարենք անոնց մէ հոսած քրտինքը։ Քրտինքին բաղադրութիւնը գլխարաբար չուր է. մէջը ունի նաև սակայն՝ պղտիկ քանական աղեր, որոնց մէջ մասնաւորապէս նշանաւոր է մզիս կոչուած անուշաղը այլին նիւթը։



61. Իւղի գեղձեր

Իիջի ԳԵՂՁԵՐ. — Քրտինքի գեղձերէն դատ ըստ մորթին մէջ կան նաեւ իւղի գեղձեր (Պատ. 60, 15, 15), որոնք իրենց պատրաստած իւղային հիւթը մորթին վրայ թափելով կը կակղնեն և կը պաշտպանեն թէ պարուտակը և թէ մագերը։

Պատ. 59, 5, 5, և Պատ. 60. 10, 10, 10, կը ներկայացնեն՝ ճարպային խաւը։ Պատ. 60, 12, կը ներկա-

ացնէ երկու մազեր։

Պատ. 61, 1, 2, 3, կը ներկայացնեն մարմինին զանազան մասերէն առնուած իւղի գեղձեր ու անոնց խողովակները։ Ա, Ա, Ա, կը ներկայացնեն բռւն՝ գեղձերուն մաշմինը. Բ, Բ, Բ, անոնց խողովակները։ 4, կը ներկայացնէ իւղի գեղձ մը՝ իր խողովակը, գանկի մորթէն առնուած։ Ասոնք ամէնքն ալ՝ բնականէն իրը 40 անգամ աւելի մեծցուած են։

ՄՈՐԹԻՆ ԳԼԽԱՀՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԵՆ. — 1. — Պաշտպանութիւն ներքեւի փափուկ և զգայուն հիւսուածքներուն։ Ասոր կարեւորութիւնը կը զգանք երբ ո՛ և է պատճառով մեր մարմինին մէկ մասին վրայէն ելլէ մորթը։ 2. Զգացողութիւն՝ ցաւի, շօշափումի և տաքի ու պաղի։ Մորթին այս պաշտօնին վրայ աւելի ընդարձակորէն պիտի խօսուի՝ շօշափումի մասնաւոր զգայարանքին յատկացուած զլուխին տակի։ 3. Արտաշնչութիւն՝ ածխային թթուի, և ներշնչութիւն՝ թթուածինի։ Այսպէս, ուրեմն մորթը կ'ըլլայ օժանդակ գործարան մը թոքին, իր արտաշնչական գեղձերուն կատարած այս կարեւոր պաշտօնովը։ 4. Կանոնաւորում՝ մարմինին բարեխառնութեան։

Մորթին կատարած այս չորրորդ գերին վրայ կ'արժէ քիչ մը աւելի ծանրանալ։ Յայտնի է թէ՝ մեր մարմինին ներքին ջերմութիւնն է 37° հարիւրամասնեայ ջերմաշափով։ Ու այս յերմութիւնը կը պահուի՝ տարիին բոլոր եղանակներուն, ի՞նչպէս նաեւ աշխարհի ամէն կողմերը, ի՞նչքան ատեն որ մարդ առողջ է։ Ասկէ կը հետեւի ուրեմն թէ՝ մեր մարմինը կարողութիւն ունի կանոնաւորելու և միօրինակ պահելու իր բարեխառնութեան աստիճանը Այս գերը կատարելու սահմանուած է մորթը, և սա պէս։ Զափազանց տաքութիւն ունեցած ատեննիս՝ կը քրտնինք, և մարմինին այդ չափազանց տաքութիւնը կը գործածուի՝ շոգիացնելու մորթին վրայ ժողվուած քրտինքը, ու ասանկով՝ մարմինին ջերմու-

թիւնը կ'իջնայ: Եւ մեր մարմինը շարունակ կը զովանայ այս կերպով, թէև ինչպէս արդէն ըսուեցաւ՝ արտաշնչական գեղձերուն կատարած գործը միշտ այսպէս տեսանելի չըլլար:

ՄՈՐԹԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ. — Մարմինին առողջապահութեան համար՝ մորթին մաքրութիւնը անհրաժեշտ է. ու այս նպատակին համար գործածելու է առատ ջուր, և երբեմն ալ օճառ: Մարմինը յաճախ լուալու է, քանզի արտաշնչական և իւղի գեղձերէն մորթին վրայ ժողվուած արտադրութիւնները՝ մէկ կողմէն, և փոշին նման աղտեղութիւններ՝ միւս կողմէն, կրնան դիւրաւ խզկել մորթին ծակտիքները, որոնց կարեւորութիւնը հասկցանք արդէն:

Մորթին մաքրութիւնը ապահովելու համար՝ գործածելու է հարկաւ մաքուր և յարմար ներքնազգեստ:

Մաքրութեան համար ամէնէն աղէկ և դիւրին կերպն է տունին մէջ ունենայ լոգարան մը (պանեօ), եւ ամէն առատու եւ կամ գէ՛թ ամէն շաբաթ՝ լուացուիլ պաղ կամ գաղջ ջուրով: Շատ դիւրին է նաեւ, յարմար խուցի մը մէջ վայելել ջուրի ցնցուղ մը (սուօ), եթէ ո՛չ ամէն օր, գէ՛թ շարթուան մէջ քանի մը անգամ: Այս կերպով, լոգանքը չէ՛թէ միայն կը մաքրէ մորթը, այլ միևնույն ատեն կը նպաստաւորէ նաև մարմինին ընդհանուր առուգութեան:

Մեր երկրին համբաւաւոր բաղնիքները անտարակոյս շա՛տ օգտակար և նպաստակայարմար են մորթին մաքրութեանը համար. և սակայն ս'ա ալ ճշմարիտ է թէ տաղաւարէ տաղաւար՝ բաղնիք երթալէ անհունապէս աւելի օգտակար է տունին մէջ կատարուած թեթև սակայն նո՛յն ատեն ալ կանոնաւոր լուացումը կամ լոգանքը:

ՕԾԱՆԵԼԻՔ գործածելը շա՛տ վսասակար է մաղերուն, վնասակար է նմանապէս՝ մորթին վրայ այլեւայլ փոշիներ (փութա) ցանելու նորածեւութիւնը: Մորթին

և մազերուն առողջութեանը համար՝ պէտք եղած միակ բանը մաքրութիւնն է: Տեսանք արդէն թէ իւղի գեղձերը շարունակ կ'իւղուտեն մորթը և մազերը, ուստի աւելորդ և նոյն իսկ վսասակար են արհեստական ա՛յն զանազան պատրաստութիւնները, որոնք՝ օծանելիք անունին տակ կը քշուին ամէն կողմէ:

ԿՈՇՏԵՐԸ ԵՒ ՓԱՊԱՐՆԵՐԸ մորթին այն մասին վրայ առաջ կուգան, ուր՝ տեղի ունեցած է շարունակական շփում մը կամ ձնշում մը: Ուտքի մատերուն վրայ գոյացած՝ անտանելի ցաւ պատճառող ա՛յն կոշտերուն համար՝ կօշիկին կը յարմարցնեն յաճախսորդին ոտքը, փոխանակ յարմար կօ:իկ մը կարելու ոտքին: Կոշտերու առաջքը առնելու միակ կերպն է՝ վերցնել պատճառը, այսինքն նեղ ու անբնական ոտնամաններու տեղ հագնիլ լայնկեկ ու հանգստաւէտ կօշիկներ:

ԳԼՈՒԽԻ ԹԵՓԵՐԸ յաճախ նեղութիւն պատճառելու աստիճան առատ կ'ըլլան: Ասոր առաջքը առնելու համար, կը յանձնարուի յաճախսակի լուալ գլուխը՝ պարզ ջուրով և երբեմն ալ օճառով, և աղէկ մը չորցնել մազերը՝ կակուղ անձեռոցով մը: Թեփերու առաջքը առնելու և մազերուն արմատները զօրացնելու՝ շատ աղէկ կերպ մըն ալ է՝ չնորհքով խոզանակով մը պահ խոզանակել գլուխի մազերը. այս կերպով՝ թէ թեփերը կը թափին մազերու մէջէն, և թէ՛ մազերուն արմատները և մորթը ընդհանրապէս՝ կը ստանան աւելի արիւն:

ԼՈԳԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՔԱՆԻ ՄԸ ԿԱՆՈՆՆԵՐ .—

1. Լոգանք մի՛ ըներ՝ ճաշերէ անմիջապէս առաջ կամ վերջը:


2. Մարմինիդ ամէն մասերը աղէկ մը չորցնելու հոգ տա՛ր:

3. Պաղ ջուրով լոգանք ընելէ վերջ զօրաւոր մարմնամարզ մը ըբէ՛: Տաք ջուրով լոգանք վերջ հանգըստացի՛ր:

4. Պաղ ջուրով լոգանք մի՛ ըներ, երբ յոդնած կամ քրտնած ես :

5. Եթէ լոգանքի միջոցին գլուխի պտոյտ կամնուա-
աղում զգաս՝ պաղ ջուր խմէ՛ քչիկ քչիկ, և պաղ ջուր
զա՛րկ երեսիդ ու գլուխիդ:


ԵՐԻԿԱՄՆԵՐԸ.—Չորս մատնաշափ երկայն, երկուք-
ուկէս լայն, ու մէկ մատնաշափ թանձը, լուբիայի ձե-
ռով երկու կարեւոր գործարաններ են ասոնք, որ հաս-
տառուած են փորին մէջ, ողնա-
յարի սիւնին երկու քովերը (Պատ. 62, Ե, Ե), վերջին՝ շարժական
կողերուն ճիշդ տակը:



62. Միզային գործարանները
որուն մեծագոյն մասը ջուր է:
Մէջին մէջ կայ մզիս կոչուած
կարեւոր անուշադրային աղ մը, որ սորվեցանք թէ կը
գտնուէր նաև քրտինքին մէջ:

Մարմինին արտաքսուելիք անպէտ տարրերուն ա-
մէնէն վսասակարներէն ոմանք՝ մէզին միջոցով դուրս
կը հանուին. ուստի, միզային գործարաններուն, և մա-
նաւանդ երիկամներուն անկանոն և թերի գործողու-
թիւնը կ'ունենայ խիստ ծանրակշիռ հետեւանքներ՝ մար-
մինին բոլոր գործարաններուն, և հետեւապէս նաև ընդ-
հանուր առողջութեան վրայ:

ԵՐԻԿԱՄՆԵՐՈՒ ԱՌՈՂՋԱԿԱՇՈՒԹԻՒՆՆԸ .— Մորթը
և երիկամները՝ խիստ սերտ համակրութիւն մը ունին իւ-



63. Զղային դրութիւն

Ճառներն են երիկամային հիւանդութեան:

ՆԱՆՈԹ. — Միզային գործարանները բացարելու ատեն՝ ոչխարին
այդ գործարանները շատ օգտակար ծառայութիւն մը կրնան մատու-
ցանել:

բարու, իրենց կա-
տարած պաշտօնին
տեսա կէտով: Ինչ
որ պատճառ կ'ըլ-
լայ խանգարել
մորթին առողջ
գործունէութիւնը՝
մի և նոյն ատեն՝
աւելորդ աշխա-
տութիւն մը կը
ձգէ երիկամնե-
րուն վրայ: Եւ
փոխադարձաբար.
Ինչ որ կը քաջա-
լերէ մորթին գոր-
ծունէ ութիւնը՝
նոյն ատեն՝ կը
թեթեւցնէ երի-
կամներուն գործը:

Անմաքուր սո-
վորութիւններ,
լուացումի զան-
ցառութիւնը,
ցուրաի ենթար-
կում, և մանա-
ւանդ ոգելից ըմ-
պելիքի անխոհեմ
գործածութիւնը
գլխաւոր պատ-

Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

Զղային դրութեան անդամագննու թիւնը


ՄԱՐՄԻՆԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ. — Տեսանք թէ՝ մարդկային մարմինը կը բաղկանայ զանազան գործարաններէ. և թէ՝ ամէն գործարան ինք առանձին, մասնաւոր պաշտօն մը կատարելով հանդերձ՝ կ'աղդուի ուրիշներէն. Երբ կը վազենք կամ արագ կը քայենք՝ թսքերն և սիրտն ալ արագ կը գործեն, սրունքի մսաններուն արագ գործունէութեան օգնելու համար: Երբ դարձեալ, չափազանց ջերմութեան կ'ենթարկուինք՝ մորթը քրտինք դուրս կուտայ, մարմինը պաղչկեցնելու համար: Երբ նմանապէս աշքին մէջ բան մը մտնելու վտանգը կը ներկայանայ աշքին կոպերը յանկարծ կը գոցուին, աղէտին առաջքը առնելու համար:

Կը տեսնենք ուրեմն թէ՝ մարմինին բազմաթիւ ու բազմատեսակ գործարանները՝ փոխադարձարար կ'օգնեն իրարու, և զիրար կը պաշտպանեն: Գործողութեան այս համերաշխութիւնը կամ ուրիշ խօսքով՝ այս գործակցութիւնը՝ արդիւնքն է կարգ մը գործարաններու, որոնց կատարած պաշտօնը արդարեւ կ'ընէ զանոնք կենսական հիւսուածքներու ամէնէն նշանաւորը: Ու այդ հիւսուածքներուն կուտանք ընդհանուր անուն մը՝ զղային դրութիւն:

ԶՂԱՅԻՆ ՀԻՒՍՈՒԱԾՔ. — Զղային դրութիւնը կազմուած է ջղային հիւսուածքէ, որ կը բաղկանայ խորշերէ և մանրաթերէ:

Զղային դրութիւնը դարձեալ կրնանք բաժնել երկուքի, կեզրոնական և եզերային մասերու: կեզրոնական ըսելով՝ կը հասկցուի զիմաւորաքար ուղեղը, և նաև ողնածուծք: Եզերային ըսելով՝ կը հասկնանք մարմինին մէջ գտնուած մնացած բոլոր ջիղերը և խորշերը:

ՈՒՂԵՂԸ դրուած է գանկին մէջ, և մարմինին մէջ դմոնուած ջղային հիւսուածքներուն ամէնէն մեծ եւ կարեւոր զանգուածն է: Գանկին ամբողջ պարապութիւնը լեցուած է ուղեղով: Ծանրութիւնն է իբր մէկ քիլօ, չափահաս մարդուն մէջ: Կէտը և փիղը բացառութիւն ըլլալով, մարդուն ուղեղը ուրիշ ո՛ և է կենդանիի ուղեղէն աւելի մեծ է բացարձակապէս:




64. Ուղեղը եւ ուղեղին տակէն ելլող 12 զոյգ ջիղերը

Շատ շիտակ չէ այն կարծիքը թէ՝ խելացի մարդու մը ուղեղը անպատճառ մեծ ու ծանր կ'ըլլայ: Քանզի արձանագրութիւններ կան հաստատող թէ՝ անխելք ու ապուշ մարդերու ուղեղները սովորականէն աւելի ծանր եկած են: Իսկ բոլորովին սիսալ է՝ մարդու մը գանկին խոշորութենէն հետեւցնել՝ ուղեղի մեծութիւն. ինչպէս որ բացարձակապէս սիսալ պիտի ըլլար՝ ժամացոյցի մը դուրսի փայտեայ մասէն զաղափար մը կազմել մէջի գործիքներուն մեծութեանը մասին:

Ուղեղը՝ երկու որոշ մասերէ կը բաղկանայ, բուն

ուղեղը, որ ամբողջին՝ բացարձակապէս սեծագոյն սասը կը ներկայացնէ (Պատ. 64, 1), և փոքր ուղեղ, որ առաջինին ետին դրուած է (Պատ. 64, 2), և որ կրտրուած ատեն ծառի մը երեւոյթը ստանալուն՝ կոչուած է «կենաց ծառ»։ Փոքր ուղեղը՝ կը գրաւէ գանկի խոռոշին ետեւի և փոքրագոյն մասը, մինչ բո՛ւն ուղեղը կը գրաւէ մնացած ամբողջ մասը։

Ուղեղը խի՛ստ փափուկ կազմութիւն մը ունի. ուղեցին հաստատուն տուփի մը մէջ դրուած ըլլալով հանդերձ՝ ծածկուած է բաղանքներով (Պատ. 65, ա, թ,



65. Ուղեղին ծալքերը եւ բաղանքները

սասը, որուն գոյնը գորշ է. մինչդեռ, ուղեղին ներքին մասը որ գլխաւորաբար մանրաթելերէ կը բաղկանայ՝ ճերսակ գոյն մը ունի։ 1, 200, 000, 000 խորշեր կը հաշուուի՝ ամբողջ ուղեղին մէջ։ Եւ որպէս զի գանկին տուփին նսմն պղտիկ տեղի մը մէջ՝ կարելի ըլլայ ասփոփել այդքան բազմաթիւ խորշեր, ուղեղին այս սասը ունի շատ մը ծալքեր (Պատ. 65, թ)։

Ուղեղին՝ գորշ մասին ընդարձակութիւնը ստուգեւու համար՝ առած ու տափարակ տեղի մը վրայ տարածած են, և գտած են փորձով թէ մարդկային ուղեղը կը գրաւէ չորս քառակուսի ոտք տեղ։ Ծալլուած ու փոռուած թաշկինակի մը գրաւած տեղին տարբերութիւնը՝ կրնայ աղէկ բացատրութիւն մը ըլլայ՝ այս պարագան լուսաբանել։

ԽՈՐՃԵՐԸ մանրադիտական փոքրիկ մարմիններ են, և ընդհանրապէս՝ ամէնքն ալ ունին պոչեր կամ ծայրեր, որոնցմով կը միանան իրարու, և կամ կը կապուին մանրաթելերու։ Առանց այս ծայրերուն՝ խորշերը պիտի չի կը բնային կատարել այն պաշտօնը, որուն սահմանուած են, ինչպէս պիտի տեսնենք յաջորդ գլուխին մէջ։


ԶԻՂԵԲԸ կազմուած են խիստ բարակ մանրաթելերէ (Պատ. 66)։ Մարմինին ո՛ւ և է մէկ մասէն ջիղ մը առնելով կրնանք դիւրաւ ապացուցանել թէ անիկա կը բաղկանայ շատ մը թելերէ։ մեր մէկ սեպած ջիղը պարզապէս խուրձ մըն է թելերու, ճիշդ ինչպէս որ գերձանը շինուած է բազմաթիւ բարակ թելերէ։ Պարզ աչքով տեսնուած ամէնէն բարակ թելն իսկ սակայն՝ տակաւին մէկ մանրաթել մանրաթել մը չէ, հապաւ խուրձ մը շատ մը մանրաթելերու։ Եւ ասիկա՝ մանրադէտը որոշ կերպով երեւան կը բերէ։ Մանրադէտը կը յայտնէ թէ ջղային մանրաթել մը (Պատ. 66) ունի որոշ մասեր. կենդանական մաս մը (Պատ. 66, թ), որուն վրայէ կ'անցնի ջղային գրգիռը, և ունի արտաքին պատեան մը (Պատ. 66, 1, 2), որուն նպատակն է պաշտպանել և կղզիացնել կեղծընական մասը։ Հեռագրական կամ ելեքտրական թելերու համար ի՞նչ որ է կղզիացումը, նոյնն է ջղային մանրաթելերուն համար, որոնք պիտի տեսնենք քիչ մը



66. ջղային
մանրաթել

անդին թէ՛ շատ կերպերով իրարու նման պաշտօններ կը կատարեն:

Զիղերու մանրաթելերուն որքան բարակ թելեր ըլլալուն վրայ գաղափար մը կրնանք կազմել, միտք պահելով թէ Գերման երկայնամիտ գիտուն մը համրած է գորտին ջիղերէն մէկուն մէջ գտնուած թելերը ու 11,000 մանրաթելեր գտած այդ մէկ փոքր ջիղին մէջ։ Ասկէ կարելի է հետեւցնել թէ՛ քանի՛ մանրաթելեր կրնայ



67. Ողնածուծը

գտնուիլ մեր ո՛ և է մէկ ջիղին մէջ։

ՈՂՆԱԾՈՒԾԸ. Ուղեղէն գէպ ի ողնայարին մէջ գըտնուած խողովակը երկարող ջղային նիւթնէ։ Չեւով՝ կը նմանի գլանի, թէեւ ամբողջ երկայնքին չունի նոյն հաստութիւնը։ Վարի ծայըը կը բարակնայ, և այնպէս կը վերջաւորի ողնայարի խողովակին մէջ։ Միջին երկայնութիւնը՝ 17 մատնաչափ է, միջին լայնքը՝ $\frac{3}{4}$ մատնաչափ։ և ծանրութիւնը՝ իբր 36 կրամ։

Ողնածուծը կրնանք համարիլ՝ ուղեղին շարունակութիւնը. և արդարեւ երկուքին ալ կազմութիւնը նոյնն է. միայն թէ ողնածուծին մէջ՝ խորշերը կը գրաւեն միջին կամ կեղրոնական մասը և մանրաթելերը՝ դուրսի մասը. ուղեղին մէջ տեսնուածին՝ ճիշդ հակառակը։

ՄԱՐՄԻՆԻՆ ԶԻՂԵՐԸ. Ուղեղին տակի կողմէն

կ'ելլեն տամներկու զոյգ ջիղեր (Պատ. 64)։ Այս ջիղերը կ'երթան գլխաւորաբար զզայարանքներուն։ և գըլուխի վրայի և մօտակայ մսաններու և գործարաններու։ Այս տամներկու զոյգ ջիղերէն զատ՝ ողնածուծէն կ'ելլեն 31 զոյգ ջիղեր (Պատ. 67), որոնք կը տարածուին մարմինին ամէն մասերուն մէջ։

ՀԱՄԱԿՐԱԿԱՆ ԶԻՂԵՐԸ. Ուղեղի ուղեղէն և ողնածուծէն ելլող ջիղերէն զատ՝ կան նաև ուրիշ ջիղեր, որոնք իրենց խորշային կեղրոններովը հաստատուած են ողնայարին երկու կողմը. փորին և կուրծքին մէջ։ Համակրական ջիղերը կը տարածուին՝ իրենց գտնուած տեղերուն, այսինքն՝ փորին և կուրծքին մէջ գտնուած գործարաններու պատերուն մէջ. շատ մը համակրական ջիղեր ալ վերջապէս կը մտնեն արեան խողովակներու պատերուն մէջ։

ԾԱՆՈԹ. Շատ օգտակար կ'ըլլայ՝ ասկէ առաջ բացատրուած եղանակով, գորտ մը սպաննել, եւ ըննել անոր ողնածուծը ու անէ ճիւլաւորուող ջիղերը. Ոչխարի մը կամ կովի մը ջիղերէն եւս կտորներ առնելով՝ մանաւանդ խաշուելէ վերջ՝ դիւրին կ'ըլլայ տեսնել ջղային մանրաթելերու խործը. իսկ մանրաթելերուն նուրբ կազմութեանը եւ անոնց փորութեանը վրայ ճիշդ գաղափար մը կազմելու լաւագոյն կերպն է բնականարար, մանրադէտով զննել ջիղի բարակ շերտեր։

Ուղեղին ընդհանուր կազմութեանը վրայ զաղափար կազմելու համար՝ կովի կամ ոչխարի ուղեղի մը ճարելու է; եւ որպէս զի ուղեղը ամբողջութեամբ կարելի ըլլայ հանել զանկին մէջ՝ հոգ տանելու է որ ոսկորը կոտրած կամ լաւ եւս սղոցած ատեն՝ չի վնասուի մէջի կակուղ ուղեղը։

Մասվաճառէն առնուած այս ուղեղը՝ աղէկ է որ քանի մը օր պահուի ալքոլի մէջ, որպէս զի կարծրանայ եւ յետոյ կարելի ըլլայ կտրտելով տեսնել ու հասկնալ ուղեղին զանազան մասերը։ Փոքր ուղեղը՝ ուղղահայեաց կտրելով՝ պիտի տեսնուին ներսի մերմակ մասին ճիւղաւորութերը, որոնց ծեւին համար « Կենաց ծառ » անունը տրուած է։

Բուն ուղեղը քննելով՝ պիտի տեսնենք թէ՛ թէեւ զանկին մէջէն հանած ատեն՝ պատուած են վրայի թաղանթները, սակայն տակալին վրան մացած է բարակ, փայլուն թաղանթ մը, զոր շատ դիւրաւ կրնանք բաժնել ուղեղին։ Հիմա, կը զննենք ուղեղին վրայ տեսնուած ծալքերը. եւ կը գիտենք որ այդ ծալքերէն ոմանք բաւական խորունկ կ'երթան։ Կը նշմարենք որ ամբողջ ուղեղը բաժնուած է երկու հաւասար կէսերու, որոնց գիտականորդն կ'ըսուի « Կիսագունդ »։ Դանակով կտրած ասեննին՝ կը տեսնենք որ ուղեղին զոյնը զորշ է դուրսի մասին մէջ. եւ ճերմակ՝ ներսի

կողմը։ Ու վերջապէս՝ ուղեղին աւելի խորունկ մասերը կտրտելով՝ կը հանդիպինք խոռոչներու, ու զանազան ծեւով՝ որոշ մասերու, որոնք կեղրոններն են ուղեղային բազմատեսակ գործողութիւններու։

Եթէ քիչ մը զգուշութեամբ զանկէն հանուած է ուղեղը, պիտի տեսնենք որ անոր տակի կողմէն կ'երկնայ ողնածուծը։ Ողնածուծին՝ ուղեղին փակած մասը կը կոչուի կամուրջ, եւ ասկէ ծագում կ'առնեն զանկի տասներկու զոյզ ջիղերէն ումանք։ Այս կէտք՝ կամուրջը՝ խիստ կարեւոր տեղ մըն է. քանզի հոս է զարձեալ որ ողնածուծէն դէպ ի ուղեղ ելլոյ ջիղերը, ինչպէս նաեւ ուղեղէն դէպ ի ողնածուծ զացող ջիղերը՝ զիրար կը խաչածեւն. այսինքն՝ աջ կողմէն եկող ջիղերը կ'անցնին ծախ կողմը, եւ ծախէն եկողներն ալ կ'անցնին աչ կողմը։

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ.

Զ Հ Ա Յ Ի Բ Ն Պ Ր Ե Ա Բ Ի

Բնախօսութիւնը եւ առողջապահութիւնը

Զ Հ Ա Յ Ի Բ Ն Պ Ր Ե Ա Բ Ի Յ Ա Տ Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը .—Եթէ յանկարծ տաք առարկայ մը դպչի ձեռքերնուած՝ ցաւ կը զգանք և ձեռքերնիս ե՛տ կը քաշենք, այսինքն՝ զգացողութիւն մը առաջ կուգայ, և կարդ մը մսաններ կը կծկուին։ Եթէ սակայն ձեռքէն դէպ ի ողնածուծ զացող ջիղը կտրուած ըլլայ այսպիսի արդիւնք մը առաջ չի գար. ցաւ չենք զգար, և ո՛ և է շարժում չարտադրութիւն կայ. այսպիսի պարագայի մը մէջ նո՛յն իսկ մեր կամքը անզօր է ձեռքի ո՛ և է շարժում առաջ բերել։

Նմանապէս, եթէ ո՛ և է պատճառով՝ վնասուած ըլլայ, ողնածուծը, այդ վնասուած տեղէն վար գտնուած մարմինին մէկ մասէն եկած գրգիռները կամ տպաւորութիւնները չե՛ն կրնար համնիլ ուղեղին, և ո՛չ ալ ուղեղին ճամբայ ելլող ո՛ և է հրաման կրնայ համնիլ վնասուած կէտէն անդին գտնուող մսաններուն։

Ուրեմն, կը հետեւի թէ՝ որպէս զի ո՛ և է զրգիռ՝ մատին ծայրէն ելլելով կարենայ երթալ ուղեղին՝ պէտք

է որ այդ կէտէն մինչև ուղեղը անվսաս և առողջ վիճակ մը ունենայ ջիղը։ Ու հակադարձաբար, նո՛յնպէս առողջ և անընդհատ վիճակ մը ունենալու է ջիղը, որպէս զի ուղեղէն ելլող հրաման մը՝ կարենայ համնիլ մատին։

Մարմինին մէջ գտնուած անհամար ջիղերը կրնանք նմանցնել հեռագրական թելերու, և ողնածուծը ու մանաւանդ ուղեղը՝ հեռագրական կայանի։

Զ Գ Ա Յ Ո Ղ Ե Կ Ա Ր Ը Ո Ղ Ջ Ա Յ Ի Բ Ն Ե Ր Ը .—Կ ենդանիներու վրայ կատարուած փորձերէ տեսնուած է որ մարմինին ու եւ է մէկ մասին զացող ջիղ մը կտրուած տեսն՝ երբ ջիղին արտաքին մասը գրգոռուի ելեկտրականութեամբ, մսանները կը կծկուին, բայց ցաւ առաջ չի՝ գար։ Մինչդեռ՝ եթէ դարձեալ ելեկտրականութեամբ գրգոռուի ջիղին ներքին մասը ցաւ կը զգացուի, իսկ մսանային կծկում չարտադրութիւն կամ ողնածուծին. իսկ միւսը՝ զրգիռներ կամ հրամաններ կը տանի դէպ ի գուրս, մսաններու և ուրիշ գործարաններու։ Դէպ ի ներս տպաւորութիւններ տանող ջղային մանրաթելերը կը կոչուեն զգացող մանրաթելեր. դէպ ի գուրս զրգիռներ փոխադրող մանրաթելերը կ'անուանուին շարժող մանրաթելեր։

Զգացող և շարժող մանրաթելերը՝ սովորաբար իշխարու կապուած են ջիղերու նոյն խուրձին մէջ։ Այսպէս են ողնածուծէն ելլող բոլոր ջիղերը։ Ուղեղին տակէն ելլող տասներկու զոյզ ջիղեղէն շատերը սակայն կա՛մ զգացող են լո՛կ, և կա՛մ շարժող։

Ո Ւ Ղ Ե Ղ Ի Ն Պ Ա Շ Տ Օ Ն Ը .—Նախորդ գլուխին մէջ սորվեցանք թէ՝ ուղեղը էապէս՝ խորշերէ կազմուած գործարան մըն է։ Երբ մատը տաք բանի մը դպցուի՝ հոն գտնուող զգացող մանրաթելերը ցաւառիթ տպաւորութիւն մը կը տանին ուղեղին մէջ զտնուած կարգ մը

խորշերու, որոնք սահմանուած են ընդունիլ այս տեսակ տպաւորութիւններ։ Այս խորշերն ալ՝ իրենց կարգին, զգիու մը կը զրկեն ուրիշ խորշերու, որոնցմէ ջղային մանրաթելեր կը զրկուին մսաններուն։ Ու ասանկով կը կծկուին մսանները, և մէկ կողմ կը քաշուի ձեռքք։ Ասիկա կը նշանակէ թէ ուղեղին մէջ կան մասնաւոր խորշեր տպաւորութիւններ ընդունելու համար, որոնք կը կոչուին զգացող խորշեր, և որոնցմէ կ'ելլեն զգացող մանրաթելերը։ և թէ կան մասնաւոր խորշեր ալ՝ որոնք գրգիոններ կը զրկեն, և որոնք կը կոչուին շարժող խորշեր։ ասոնցմէ կ'ելլեն շարժող մանրաթելեր։

ՓՈՔԲ ՈՒՂԵՂԻՆ ՊԱՇՏՈՆԸ. — **ՓՈՔԲ** ՈՒՂԵՂԸ. մեծ կեդրոնն է որ կը կանոնաւորէ մարմինը շարժող մսանները։ Ամէն մէկ քայլ որ կ'առնենք՝ արդիւնքն է շատ մը մսաններու և հազարաւոր մսանային մանրաթելերու գործունէութեան։ Ասոնց ամէնուն գործողութիւնները պարտին ճշդապէս հաշուուիլ և ուղիղ կերպով կարգադրուիլ, որպէս զի առաջ գայ պատշաճ հետեւութիւնը։ Մենք սակայն քալած ատեննիս երբեք չենք խորհիր թէ՝ ո՞ր մսանները գործածելու ենք, և եթէ երբեք այդ գործողութեան վրայ խորհինք խսկ՝ ուղեղը պարզապէս լուր մը կը զրկէ փոքր ուղեղին, և ասոր կը թողու որ ողնածուծին հետ միասին՝ կարգադրէ բոլոր մանրամասնութիւնները։

Երբ ոտքերնիս գետին կը դպչի, այս հպումը կը զրգուէ ոտքին ներբանի՝ զգացող ջիղերը, որոնք իրենց կարգին՝ կը զրգուեն զգացող կելլունները. այս կեղրուններն ալ դարձեալ, իրենց կարգին՝ կը զրգուեն մսանները կառավարող ջիղերը, և մսաններու համերաշխ գործողութիւնը՝ առաջ կը բերէ քալելու երեւոյթը, իւրարու հետեւէ քայլեր փոխելով։

Աղաւնիներու փոքր ուղեղը գուշութեամբ հանած են, և տեսնուած է որ այդ պարագային՝ անոնք այլևս անկարող գտնուած են շարժիլ, կանոնաւորապէս քալել

կամ թուչիլ։ կենդանիին խորհելու, զգալու և կամենաւ լու կարողութիւնները երբեք չեն խանգարուիր՝ փոքր ուղեղը վերցնելով։ բոլորովին սակայն կը խանգարուի քալելու և թուչելու սահմանուած մսաններուն գործութիւնը։

Գինով մարդ մը չի կրնար քալել իր հաւասարակը ուութիւնը պահելով. որովհետեւ ալքոլը ներգործած է փոքր ուղեղին վրայ, և յլատիչ աղդեցութիւն մը բերած է։

ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ կը բաժնուին երեք խումբի. 1. Ինենաւարծ կեդրոններ, որոնք՝ առանց գրգուելու կամքէն կամ ո և է զգացող ջիղի մը գործունէութենէն, իւրենք իրենցմէ կ'արտադրեն գրգիւններ՝ շարժող ջիղերու համար։ 2. Անդրադարձիկ կեդրոններ, որոնք կը գործեն կամքէն ու զիտակցութենէ բոլորովին անկախօրէն, իւրենք զգացող ջիղով մը իրենց հաղորդուած ջղային գըրգուումի մը աղդեցութեամբ կը շարժին, և յետոյ կը գըրգուեն մէկ կամ աւելի շարժող ջիղեր։ 3. Գիտակից կամ հոգեկան կեդրոններ, որոնց գործունէութիւնը, ինչ եւ է պատճառէ ալ առաջ եկած ըլլայ՝ ընկերացած է մտային գործունէութեամբ մը. ինչպէս, զգացում, կամեցողութիւնը, և պատճառաբանութիւն կամ դատողութիւն։

ՀՈԳԵԿԱՆ ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ կը գտնուին բուն ուղեղին մէջ, և զիտաւորաբար անոր ծալքերուն գորշ մասին մէջ։ Եթէ աղաւնիի մը բուն ուղեղը զնապուի ու մարմինին միւս մասերը բոլորովին անվաս մնան՝ կենդանին տակաւին կրնայ կառավարել իր մսանները, և կը կատարէ մարմնական բոլոր շարժումները, սակայն զիտակցութեան ո և է նշան չի ցուցներ։ Իր առջեւը դրուած ցորենի հատիկները և ջուրը՝ իր մէջը չեն մեռնի, թէկ չորս դին պատրաստ ուտելիք կայ։ Նոյն ատեն սակայն, ինչպէս ըսինք կրնայ շարժել իր մսանները, և եթէ բերանը կերակուր դրուի՝ կը կլէ։ Եթէ պոչէն քաշեն՝ կը քալէ. եթէ օդին մէջ նետես՝ կը

թոչի, մինչեւ որ բանի մը զարնուելով՝ կանգ առնէ կամ թառի անոր վրայ։ Մէկ խօսքով՝ այս աղաւնին չունի խորհուրդ, չունի գաղափարներ, չունի կամք, կը նըմանի դաշնակի մը, որուն ստեղնաշարը կամ մատերը եթէ կոխես՝ ձայն կը հանէ։

ԱՆԴՐԱԴԱՐՁԻԿ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ զգացող ջիղերէն իրենց եկող ջղային գրգիռներէ ազդուելով կը գործեն. իրենք ալ յետոյ կը գրգուեն շարժող ջիղերը, և առաջ կը բերեն շարժում։ Այս ջղային կեդրոնները կը կատարեն մարմինին բոլոր սովորական շարժումները, առանց նեղութիւն պատճառելու հոգեկան կեդրոններուն։ Անոնք յաճախ կը գործեն առանց գիտակցութեան միջամտութեան, և նոյն իսկ հակառակ կամքին։

Երբ բերանին մէջ շաքար առնուի, բերանին գացող ջիղերը կը գրգոււին. ասոնք՝ կը գրգուեն կեդրոն մը ուսկից ջիղեր կ'երթան լորձունքի գեղձերուն, այս ջիղերն են որ լորձունք շինել եւ բերանը թափել կուտան գեղձերուն արտադրութիւնը։ Կամքի ո և է ճիգ չի կրնար կասեցնել այս անդրադարձիկ գործողութիւնը։

Քունիդ մէջ՝ մէկը կը քերէ ափիդ. ափիդ զգացող ջիղը այդ գրգիռը կը տանի կեդրոնին. կեդրոնը այդ գրգիռը իսկոյն կը փոխանցէ շարժող ջիղի մը, որ ձեռքիդ մսաններուն կուտայ շարժելու գրգումը։ Կամքը և գիտակցութիւնը քնացած են՝ այս ամբողջ գործողութեան միջոցին։ Անդրադարձիկ կամ ցոլացիկ կոչուած է այս գործողութիւնը, քանզի կեդրոն գացող գրգիռը պարզապէս ետ կը դրկուի՝ ուրիշ ջիղով մը. ճիշդ ինչպէս պատին նետուած գնտակը յանկարծ ետ կը վերադառնայ։

ԻՆՔՆԱՇԱՐԺ ԶՂԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԸ շարժող ջիղերու միջոցով գրգիռներ կը դրկեն, առանց գրգուելու զգացող ջիղերէն կամ կամքէն։ Ասոնցմէ ամենէն նշանաւորներն են սիրտին մէջ գտնուած ջղային կեդրոնները, որոնք կը կառավարեն սիրտին զարկը, նոյն իսկ երբ

միրտը բոլորովին անջատուի մարմինէն։ Ուրիշ կարեւոր կեդրոն մըն ալ՝ կը կանոնաւորէ չնչումի մսանները։

Ասոր համար է որ ո՛չ մեր սիրտին և ո՛չ ալ մեր թոքերուն շարժումներուն վրայ կրնանք կամայական ազդեցութիւն մը բանեցնել։ Ու այս կարգադրութեան օգուած գիւրին է ըմբռնել, միտք պահելով թէ՝ կամքը որչափ ծանր ու անտանելի գործ մը պիտի ունենար եթէ իրեն յանձնուած ըլլար այդ մշտաշարժ երկու գործարաններու կենսական պատասխանատուութիւնը։

Եւ ճիշդ այդ է արդարեւ ինքնաշարժ և անդրադարձիկ կեդրոններու նպատակը. այսինքն՝ միտքը կամ խորհող կեդրոնները ազատել մեծ աշխատութենէ մը, և պատեհութիւն տալ անոնց՝ զբաղիլ բուն իրենց գործովը։

ՈՂՆԱՇՈՒԾԻՆ ՊԱՇՏՈՆԼ.—Ասկէ առաջ բացատրեցինք արդէն թէ՝ եթէ ողնածուծը տեղէ մը վկասուած ըլլայ՝ անկէ վար գտնուած մասերը կը ջլատուին, ցաւ չեն զգար, և շարժում չեն կրնար կատարել. քանզի ողնածուծին այդ վկասուած կէտէն չեն կրնար անցնիլ ու շարունակուիլ՝ թէ՝ ուղեղէն և թէ՝ անդամներէն ճամբար ելած գրգիռները։

Ողնածուծին գլխաւոր պաշտօնն է՝ կատարել անդրադարձիկ գործողութիւններ։ Ասով՝ մեծ ծառայութիւն մը մատուցած կ'ըլլայ արդարև ուղեղին, որ չստիպուիր ուշադրութիւն տալ մարմինին հազար ու մէկ շարժումներուն. այլ այդ գործը կը վստահի ողնածուծին, և ինք ժամանակ կ'ունենայ մտային բարձրագոյն գործողութիւններու։

ՈՒՂԵՂԻՆ ԵՒ ԶԻՂԵՐՈՒԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ .—Մարգանէ նոյնքան կարևոր է ուղեղին և ջրիկերուն առողջապահութեանը համար, ի նշքան՝ մսաններուն։ Զի գործածուած ուղեղը՝ շուտով կը կորսնցնէ մտաւորական գործեր կատարելու իր կարողութիւնը։ Մտային մարզանքը՝ մտային ուժ առաջ կը բերէ։

Ուղեղը՝ կեանքի տարբեր շրջաններուն մէջ՝ տար-

բեր պաշտօններու յատկացուելու է։ Հոգեբանները կը սորվեցնեն թէ՝ զգացողութեան և ըմբռնումի գործերը՝ դիւրին կը կատարուին մանկութեան և պատաննեկութեան շրջանին. քանզի, այդ միջոցին՝ ուղեղը կակուղ ըլլալով դիւրին է տպաւորութիւններ զրոշմել վրան։ Մինչդեռ, չափահասութեան ատեն, ուղեղը այլեւս կորսցուցած կ'ըլլայ՝ իր նախկին կակութիւնը, և կ'ըլլայ համեմատաբար աւելի կարծր գործարան մը. այդ շրջանին՝ ուղեղը աւելի յարմար է կատարելու պատճառաբանութեան, դատողութեան նման գործեր, կանուխէն մթերուած տպաւորութիւններու շնորհիւ։

Քունի ազդեցութիւնը ուղեղին վրայ՝ շա՛տ զգալի է։ Ուղեղը՝ մասններու նման, երբ շարունակ գործածուի, և կամ երբ չափազանցօրէն գործէ կարճ միջոցի մը համար իսկ՝ կը խզկուի, կը խեղդուի իր հիւսուածքներէն գոյացած՝ մաշած մասնիկներով, և հետեւապէս՝ իր ջղային ուժը կը սպառի։ Այսպիսի պարագաները՝ ընութիւնը յաճախ կ'ազդարարէ մեզի՝ մտային յոգնածութեան կամ քնատութեան զգացումով մը։ Քունի միջոցին՝ անպէտ ու մաշած մասերը կը վերցուին, և ջրդային ուժի նոր մթերք մը կը ժողվուի ուղեղին խործերուն և ուրիշ ջղային կեղրոններու կողմէ։ Քնատութիւնը առաջ կը բերէ մտային առուգութեան տկարացում։ Մարդկային մարմինը օրական զէ՛թ եօթը կամ ութը ժամ քունի պէտք ունի։ Պատիկները՝ մեծերէն աւելի պէտք ունին քունի։

Ուղեղին և ընդհանուր խօսքով՝ ջղային դրութեան առողջութեան համար ուշադրութիւն տալու է կերակուրի, քունի և մարմնամարզի կանոնաւորութեան։

Գ Լ Ո Ւ Խ ԺԷ.

Զգայարաններ

Տօսափումի, հոտառութեան եւ հաւակումի

ԶԳԱՅԱՐԱՆՔՆԵՐԸ՝ մարմինին տարբեր մասերուն մէջ գտնուած գործարաններն են, որոնք՝ իրենց ստացած տպաւորութիւնները ուղեղին կը հաղորդէն զգացող ջղերու միջոցով։ Ուղեղին մէջ առաջ եկած այդ տեսակ վիճակի մը կ'ըսուի զգացաղութիւն։


ՇՕՇԱՓՈՒՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՔԸ՝ զետեղուած է մորմէջ գլխաւորաբար։ Շօշափումի զգացողութիւնը՝ մորթին թին ամէն մասերուն վրայ հաւասարապէս զօրաւոր չէ։ ամէնէն աւելի սուր է՝ մատներուն ծայրերը, շրթունքներուն վրայ և լեզուին ծայրը։

Այս զգայարանքին շնորհիւ՝ կրնանք զանազանել առարկաներու ձեւերը, անոնց կակութիւնը կամ կարծրութիւնը, ինչպէս նաև՝ պաղն ու տաքը։ Կրնանք նաև ձնշումի զգացողութեամբ՝ ճանչնալ երկու առարկաներու ծանրութեան տարբերութիւնը։ այս պարագային՝ մորթին կ'օգնեն մասնները, և իրենց վրայ եղած ճնշումէն, և կամ այդ ճնշումին դէմ տալու յոգնութենէն՝ կը հետեւցուի մարմինին այսինչ կամ այնինչ կէտին վրայ դրուած առարկայի մը ծանրութիւնը։

Մորթին մէջ կան բազմաթիւ ձուածեւ, փոքրիկ մարմիններ, որոնք պաշտօն ունին՝ մորթին վրայ ելած շօշափումի ո՛ւ և է տպաւորութիւն հաղորդել իրենց կցուած ջղային մանրաթելերուն։ Այս մանրաթելերն յետոյ իրարու միանալով կը կազմէն ջղը, որուն միջոցով՝ այդ զանազան կէտերէն առնուած տպաւորութիւնները կը կատարուին կեղրոնին՝ ուղեղին։

ՀՈՏԱՌՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆՔՆ է քիթը: Հոտառութեան ջիղը (Պատ. 68, 4) ոնդունքի վերի մասը պատող խժային թաղանթին մէջ տեղաւորուած է. անկէ կուտայ շատ մը ճիւղեր (Պատ. 68, 5). ու երբ այդ ճիւղերուն դպչին հոտառէտ մարմինի մը մասնիկները՝ այն ատեն կը ծագի հոտի զգացողութիւնը:

Որպէս զի հոտառութեան զգաւարանքը կարող ըլլայ գործել իր բնական սրութեամբ՝ պէտք է որ միշտ խոնաւ վիճակ մը պահէ ոնդունքին ներսի կողմը պատող թաղանթը: Ու այս որոշ պաշտօ-



68. Հոտառութեան զգայացանքը

նին համար՝ արդէն այդ թաղանթը իր մէջը ունի արտադրիչ գեղձեր, որոնցմէ հոսած և պահ մը քիթին մէջ մնացած հեղուկն է որ ատենը մէյմը քիթէն դուրս կ'ել-լէ խլինքի ձեւին տակ: Եթէ ո և է պատճառով՝ չորցած ըլլայ ոնդունքի այս թաղանթը՝ այն ատեն թերի կ'ըլլայ հոտառութիւնը: Քանզի, հոտառութեան համար անհրաժեշտ է որ քիթէն ներս մտնող հիւլէները նախ՝ թրջին ու լուծուին, որպէս զի յետոյ կարող ըլլան ազդել հո՞ն տարուած հոտառութեան ջիղին ճիւղերուն վրայ:


Ասոր հակառակն ալ սակայն, երբ ի՞նչ և է պատճառով՝ չափազանց թաց ըլլայ քիթին այս թաղանթը, հոտառութիւնը անկատար ու նոյն իսկ անկարելի կ'ըլլայ, որովհետև հոս համող հիւլէները անմիջապէս դուրս կը քշուին ներսի հեղուկէն, և հիւլէները պատճենութիւն չե՞ն ունենար ազդելու հոտառութեան ջիղին վրայ: Ասիկա կը պատահի յաճախ՝ հարբուխի ժամանակ:

ՃԱՇԱԿՈՒՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՔՆ է բերանը, և մասնաւրապէս լեզուն:

Արդէն ասկէ առաջ՝ սորվեցանք թէ լեզուն մսաններէ շինուած, դիւրաշարժ գործարան մըն է (Պատ. 69 3): Լեզուն ծածկող թաղանթը իր մէջը ունի շատ մը ցցուածքներ, որոնք կը կոչուին պտուկներ, և որոնց մէջ են ճաշակումի և շօշափումի ջիղերուն ծայրերը: Այս պտուկներուն դիրքը շատ դիւրին է տեսնել սա փորձով .—Մէկուն լեզուին վրայ կը դնենք քանի մը կաթիլ լեմոնի ջուր կամ քացախ. ու պիտի տեսնենք որ թթուին ազդեցութեանը տակ՝ յանկարծ կը ցցուին փորձի ենթարկուող լեզուին արմատին քովերը պահուած պտուկները:

Ճաշակումի զգայարանքը մեզի կը հասկցնէ թէ բերան առնուած բաները առողջարած են թէ թունաւոր: Իբրեւ ընդհանուր կանոն կրնայ ըսուիլ թէ հաճելի համ ունեցող բաները օգտակար են իբրեւ կերակուր կամ մնունդ: Ասի ճշմարիտ է գէթ բնական արտադրութիւններու համար. թունաւոր տունկերը կամ վնասակար խոտերու թունաւոր մասերը՝ անախորժ կամ պժգացնող համ մը ունին, և իբենց այդ համը՝ ազդարարութիւն մը կ'ըլլայ կենցանիկին՝ հուտել զանոնք:

Մեր կերակուրներուն համը՝ ուրիշ օգտակարութիւն մըն ալ ունի. կը գրգոէ գեղձերը, որոնք առատօրէն պատրաստելով մարսողական հեղուկները, ուշ տելու փափաքը կը զօրացնեն մեր մէջ: Ասոր համար է



69. Ճաշակումի զգայարանքը

արդարեւ որ զանազան համեմներ կը գործածուին կեռակուրներու պատրաստութեան համար։ Թէև նոյն ատեն՝ ճշմարիտ պիտի ըլլայ ըսել թէ՝ յաճախ աչքն ու քիթն են որ կը վճռեն կերակուրի մը համը, այսինքն՝ կերակուրը բերան առնելու կամ չառնելու խնդիրը։


Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

Հսողութեան զգայարանիը

ՀՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԴԱՅԱՐԱՆՔԸ կը բաղկանայ երեք որոշ մասերէ, որոնք են՝ արտաքին ականջ, միջին ականջ կամ քմբուկ, և ներքին ականջ կամ բաւիլ։ Ասոնցմէ ամէնէն կարեւորն է վերջինը, քանզի իր մէջը կը պարունակէ լսողութեան ջիղին ծայրերը՝ իրենց յատուկ կազմութեամբը։

ԱՐՏԱՔԻՆ ԱԿԱՆՋԸ (Պատ. 70, а) ունի տարածուած, տեսանելի մաս մը, որուն վրայ գտնուած ցըցուածքներն ու փոսերն անտարակոյս կ'օգնեն՝ ձայնի ալիքներն դէպի ի ականջի խողովակ տանելու։ Ականջին այս լայն մասը՝ շինուած է գլխաւորաբար կոճիկէ։ Կենդանիներէն ոմանք, ինչպէս էշը և կատուն, կրնան շարժել իրենց ականջը, իսկ մենք ոչ։ Ականջին այս տարածուն մասին մէջտէղէն կը բացուի խողովակ մը (Պատ. 70, օ) որուն մէջէն կ'անցնին դուրսէն հաւաքուած ձայնի ալիքները։ Այս խողովակին ներսի կողմը՝ թաղանթով մը պատուած է, թաղանթին մէջ կան գեղձեր, որոնք մեղքամոմի նման հիւթ մը կ'արտադրեն, և ասանկով շարունակ խոնաւ և կպչուն վիճակ մը կուտան այս անցքին. անսանկ որ ճճիներ կամ ո՛ և է ուրիշ օտար նիւթեր չե՞ն կրնար դիւրաւ ներս մտնել հոսկէ։ Ականջի այս անցքը պաշտպանուած է նաեւ մազերով։ Երբեմն, ծանրալուր մարդերու ականջները իսկոյն

բացուած են՝ այս անցքը խցող անժաքըութիւնները հանելով։ Ուստի և աղէկ կանոն մըն է, ատենը մէջ մը լուալ ու մաքրել ականջի այս խողովակը, որ ինչպէս ըսկէնք կրնայ խցուիլ թէ՝ իր մէջը արտադրուած հիւթին և թէ զուրսէն ներս մտած աղտեղութիւններու կուտակումով։ Զգուշանալու է սակայն՝ կարծր բաներով ականջը խառնելէ. քանզի, այդպէս ընելով՝ վտանգ կայ որ մսամենք նաև անցքը պատող թաղանթը, ինչ-




70. Աղ ականջին մասերը

պէս նաև փափուկ թմբուկը, որ անցքին ծայրը կը գըտնուին։ Պարզ ջուր և կամ շատ շատ՝ քիչ մը ձիթախտղ կամ կլիսերին բաւական է ականջի այս անցքէն ո՛ եւ է աղտեղութիւն հանելու համար։

ՄԻԶԻՆ ԱԿԱՆՋԸ (Պատ. 70, ց, և Պատ. 71, 2, 3, 4) անկանոն խոռոչ մըն է՝ քունքի ոսկորին մէջ. դուրսի կողմէն՝ գոցուած է ականջի թմբուկովը (Պատ. 70, ց, Պատ. 71, 2)։ Ասկէ կ'ելլէ նեղ խողովակ մը, եւրաց, անկանով (Պատ. 70, 1, Պատ. 71, 14) որ կը տաքեան անկանով (Պատ. 70, 1, Պատ. 71, 14) որ կը կանջի թմբուկը հաւասարապէս ճնշում կը կրէ թէ՛ ներկանջի թմբուկը հաւասարապէս ճնշում կը կրէ թէ՛ ներկանջի աղտեղութիւնները կողմէն։ Սաստիկ պաղառութեան ասի և թէ՛ դուրսի կողմէն։

տեն, և կամ փողին մէջի նշանագեղձերուն բորբոքած միջոցին՝ կը գոցուի յաճախ այս խողովակին փողին կողմի բերանը, և ասկէ առաջ կուգայ բզզիւն մը, որ շատ անգամ կը խանգարէ լսողութիւնը:

Միջին ականջին խոռոչին մէջ կան երեք պղտիկ ոսկորներ (Պատ. 71, 3, 4, 5), որոնք՝ թմբուկին սկըսելով և իրարու քով շարուելով կ'երթան մինչեւ բաւդիղը: Թմբուկին շարժումները կը փոխանցուին այս ոսկորներուն, որոնք՝ իրենց կարգին կը շարժեն բաւդիղին մէջի հեղուկը:



71. Ականջին երեք մասեր

Ներքին Ականջը (Պատ. 70, հ, ի, դ, ֆ, և Պատ. 71, 7, 8, 9, 10, 11, 12) կը բաղկանայ գլխաւորաբար քունքի ոսկորին մէջ բացուած խոռոչներէ և խողովակներէ: Պատ. 72, կը ներկայացնէ միջին ականջին երեք կիսաբուրածեւ խողովակները՝ 11, 12, 13, և 1, 2, 3, կը ներկայացնեն խորանջ կոչուած ոլորապտոյտ մասը: Այս ոսկորային խողովակներուն և խոռոչներուն ներքին կողմը՝ թաղանթով պատուած է. մէջը կայ հեղուկ մը. ու

այս հեղուկին մէջ կ'երկննան լսողութեան ջիղին (Պատ. 71, 18) ծայսերը:

ԼՍՈՂՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ սապէս տեղի կ'ունենայ: Արտաքին ականջը՝ կը հաւաքէ ձայնատու մարմինէ մը առաջ եկած օղի ալիքները, որոնք՝ գուրսի խողովակին անցնելով՝ կը հասնին թմբուկին: Թմբուկը. այս ալիքներուն ազդեցութեանը ներքէ՝ կը սկսի ճօճիլ, և ինք ալ իր կարգին կը շարժէ իրեն փակած երեք պղտիկ ոսկորները:

Այս ոսկորները՝ ի-


րենց եկած շարժու-
մը կը փոխանցեն
խողունջին և կիսա-
բուրածեւ խորու-
փակներուն մէջ գըտ-
նուած հեղուկին:

Այս հեղուկն ալ վերջապէս՝ իր մէջը արտադրուած ցըն-
ցումներով կը շար-
ժէ հոն տարածուած
ջիղերուն ծայրերը:

Զիղերու այս բարակ

թելերը կը ժողվեն

իրենց եկած բուրը շարժումները, և միակ ջիղի մը մի-
ջոցով՝ զանոնք կը հաղորդեն ուղեղին, որ աստիճանով
կ'ունենայ ձայնի զգացողութիւն:




72. Ներքին ականջը

Գ Լ Ա Խ Խ Ժ Թ.

Տեսողութեան զգայարանիը

ՏԵՍՈՂՈՒԹԵԱՆ ԶԳԱՅԱՐԱՆԻ ԴԱԼԻՄԱՆ ՊՐԵՏ ԳՈՐԾԱՌ
ՐԱՅՆՆԵՐՆ ԵՆ աչքի երկու գունտերը, որոնք հիմնալիք
կերպով պաշտպանուած, ապահով դիրք մը կը գրաւեն
դանկին առջեւի կողմը, ոսկրալին երկու խոռոչներու




73. Ակնակապիճը, աչք եւ աչքին մսանները

մէջ, որոնք կը կոչուին ակնակապին: Ասկէ զատ, աչքի գունտը պաշտպանուած է դարձեալ՝ առջեւի կողմէն վրան ծածկող կոպերով, որոնց ծայրերէն երկնցած թարթիչները խիստ յարմար են պաշտպաներու այս կարեւոր ու փափուկ գարծարանը՝ արտաքին վտանգներէ:

ԱԿՆԱԿԱՊԻՃԸ դանկին առջեւը գտնուած ոսկրային խոռոչն է, որուն մէջ կը գտնուի աչքին գունդը: Ակնակապիճը՝ առջեւի կողմէն լայն, խակ ետեւի կողմէն նեղ խոռոչ մըն է: Աչքի գունդին անմիջապէս ետեւը կայ ճարպային մաս մը, ու կակուղ բարձի մը պէս կը մեղմէ աչքին վրայ եղած ճնշումները, եւ որուն վրայ դիւրաւ կը թաւալի աչքին գունդը: Աչքի գունդին ետեւը՝ ակնակապիճին մնացած մասը կը գրաւեն լիղեր, արեան խողովակներ և աչքի մսաններ (Պատ. 73 ա, բ, շ, դ, ե):

ԱՐՑՈՒԽԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
կը բաղկանայ արցունքի զեղձեն և արցունքի խողովակեն: Պատ. 74, 1, կը ներկայացնէ զեղձը, ուսկից յատուկ ճամբանսերով՝ 2, արցունքը կը վազէ կոպերուն տակը և թրջելով աչքին գունդը՝ անոր թաւալումը կը դիւրացնէ: 3, 3, կը ներկայացնեն կոպերուն՝ քիթի կողմի երկու բացուածքները, որոնց մէջ կը վազէ արցունքը, ամէն անգամ որ կոպերը կը բացուին ու կը դոցուին. հոնկէ արցունքը կ'երթայ դէպի արցունքի խողովակը՝ 4, և անկէ ալ քիթին ներսի կողմը բացուող ծակէն կը վազէ քիթին մէջ:

Երբ որ լացած ատեննիս՝ չափազանց արցունք կը վազէ և արցունքի խողովակը անկարող կ'ըլլայ առնել ամբողջ արցունքը, այն ատեն մէկ մասը ուրիշ կերպով դուրս կը կաթ կիթի թարթիչներու ծայրէն: կը պատահի նաև երբեմն ալ որ ինչ և է պատճառով կը դոցուի այս խողովակին ճամբան. այն ատեն ալ նսանապէս արցունքը այտերէն վար կը վազէ. և երբ արգելքը վերնայ ու ճամբան բացուի, արցունքը նորէն կը վազէ իր սովորական ճամբան դէպի քիթը:




74. Արցունքի զեղձը
եւ խողովակը

ԱԶՔԻՆ ՄՍԱՆՆԵՐԸ. — Աչքին գունդը՝ իր ակնակապիճին մէջ կը թաւալի վեց մսաններու միջոցով (Պատ. 73), որոնց չորսը՝ աչքի գունդին չորս կողմը փակած ըլլալով՝ աչքը կը շարժեն վեր վար, աջ ու ձախ: Ասոնցմէ զատ կան նաև երկու մսաններ, որոնք աչքին թաւալումը կը դիւրացնեն: Այս մսանները՝ ամէնքն ալ իրենց մէկ ծայրէն փակած են աչքի գունդին, իսկ միւս ծայրերը փակած են ոսկրային ակնակապիճին զանազան մասերուն: Աչքի մսաններուն մէջէ մէկը՝ (Պատ. 73, թ) զարմանալի ընթացք մը ունի. կ'ելլէ ճիշդ միւսներուն նման գունդին վրայէն, սակայն փոխանակ երթալ եւ ուղղակի սոսկորին փակելու կ'անցնի օղակի մը մէջէն, ինչպէս չուան մը կ'անցնի ճախարակին վրայէն:

Երբ այս մսաններէն մէկը կամ միւսը՝ բնական

կերպով չի կատարէ իր պաշտօնը՝ այն ատեն երեւան կուզայ աչքի գունդին անկանոն շարժումը: Սեպենք թէ զոր օրինակ՝ աջ կողմի մսանը տկարացածէ. ա'յն ատեն յայտնի է թէ ձախ կողմի մըսան՝ իրեն ընդդիմադիր չունենալով, սովորականէն աւելի գէպի ձախ պիտի դառնայ աչքը: Աչքի շլութեան պատճառը՝ այս մսաններուն վերագրելի է:

ԱԶՔԻՆ ԳՈՒԽՆԴՐ բանալով կը տեսնենք երեք որոշ խաւեր, որոնք կը շինեն անոր պատը: Արտաքին խաւը (Պատ. 75, 1, 2) կը կոչուի կարծարադանք և եղերիկ: Կարծրաթաղանթը՝ ինչպէս արդէն անունէն կը նայ հասկցուի՝ անթափանցիկ և կարծր խաւ մըն է, ու




75. Աչքին սյանքը եւ ներքին մասերը

նը՝ իրեն ընդդիմադիր չունենալով, սովորականէն աւելի գէպի ձախ պիտի դառնայ աչքը: Աչքի շլութեան պատճառը՝ այս մսաններուն վերագրելի է:

Կը շրջապատէ գունդին քովերը և ետեւի մասը, ու քիչ մըն ալ առջեւի մասը, ուր կոպերուն տակ տեսնուած կարծրաթաղանթը ծանօթ է «Աչքի ճերմկուց» ը անունով: Եղանակի կարծրաթաղանթին շարունակութիւնն է պարզապէս, բայց խիստ թափանցիկ է, ու կը զրաւէ աչքին առջեւի մասը, որուն մէջէ կ'անցնին լոյսի ճառագայթները:

Աչքի գունդին երկրորդ կամ միջին ծածկոյթը կը բաղկանայ երակամաւեկնեն ու ծիածանեն: Եւ ակամաւեկը՝ իր մէջը ունի արեան խողովակներ, որոնք կը մնուցանեն աչքը, ներսի կողմէ: Աչքի գունդին առջեւի մասին վրայ, երակամաւեկը (Պատ. 75, 3) կը դատուի կարծրաթաղանթին, և գէպի ներս դառնալով կը ձեւացնէ ծիածանը (Պատ. 75, 6, 6), որ աչքին մէջ տեսնուած գունաւոր մասն է: Ծիածանին (Պատ. 76) մէջտեղը կայ կը լոր բացուածք մը, որ կը կոչուի բիբ. (Պատ. 75, 7, և Պատ. 76, 2): Բիբին մէջը կ'անցնին լոյսի ճառագայթները և կը մտնեն ներս աչքին մէջ:



75. Միաւոր եւ բիբը
(Աչքին ներւեն գիտուած)


Աչքի գունդին երկրորդ կամ

ամէնէն ներսի խաւը կը կոչուի ցանցանեսակ, որ կը պատէ աչքին ետեւի մասը միայն: Այս թաղանթին մէջ տարածուած են տեսողութեան լիդին ծայրերը, որոնք ընդունելով լոյսի գրգիռը, զայն կը հաղորդեն ուղեղին: Այս ցանցատեսակին վրայ կը գծուի արտաքին առարկաներու պատկերը:

ՈՍՊՆԵԱԿ. — Ծիածանին անմիջապէս ետին գրուած է գեղեցիկ, թափանցիկ սոպնեակ մը, որուն երկու երեսներն ալ կորնթարդ են (Պատ. 75, 12): Այս սոպնեակը խիստ առածգական է, և մազանման մսաննե-

բու և նուրբ թելերու միջոցով կախուած է կարծրաթաղանթէն։ Ոսպնեակին պաշտօնու խիստ կարեւոր է տեսողութեան զգաւարանքին համար, ինչպէս պիտի սորվինք քիչ մը վերջը։

Աջքին ԽՈՆՍԱԿԱՀԻԹԵՐԸ. — Եղջերիկին ու ոսպնեակին մէջտեղ կայ միջոց մը (Պատ. 75, 10), որ լեց-



77. Փետուրին օյատկեր ցանցատեսակին վրա

ուած է զբեղեն խոնաւահիւթով։ Ոսպնեակին ևտին կայ ուրիշ շատ աւելի ընդարձակ միջոց մը (Պատ. 75, 13), որ լեցուած է ապակելին խոնաւահիւթով։ Այս երկու խոնաւահիւթերն ալ թափանցիկ են, ո և է արգելք չեն ըլլար իրենց մէջէն անցնող ճառագայթներուն։


ԻՆՉՓԻՍ ԿԲ ՏԵՍՈՂՈՒԹԵԱՆ գործարարանին զանազան մասերուն վրայ գաղափար մը կազմելէ վերջ կը մնայ հիմա հասկնուլ թէ ինչպէս կը տեսնենք։ Լուսանկարչական գործիքին առջեւի ծակէն ներս մրտնող լոյսի ճառագայթները՝ ետեւի ապակիին վրայ կ'ինան, և հոն կը տեսնուի գուրսի առարկային պատկերը՝ շրջուած։ Նոյնը ճշմարիտ է նաև աչքին ցանցատեսակին վրայ ինկած պատկերին համար, քանի որ երկու պարագաներուն մէջ ալ լոյսի ճառագայթները կ'անցնին անհաւասար խտութիւն ունեցող միջավայրերէ։ Պատ. 77, կը բացատրէ այս իրողութիւնը. աչքին առջեւ դրուած փետուր գրիչը՝ ցանցատեսակին վրայ գծուած է, շրջուած վիճակի մէջ։ Ուզեղը սակայն փորձառութեամբ կը սորվի ուղիղ նկատել մեր տեսած առարկաները։

Արտաքին առարկաներու պատկերները մի և նոյն ատեն կը գծուին մեր երկու աչքերուն ցանցատեսակիներուն վրայ զատ զատ. և սակայն մենք տակաւին կը տեսնենք մեկ առարկա մը, հակառակ երկու պատկերներուն, որովհետեւ աչքին ցանցատեսակին դէպի ի ուղեղ գացող ջիղերը (Պատ. 78) շատ սերտ կերպով առնչութիւն ունին իրարու հետ, և հետեւապէս՝ կը գործն միասնաբար։ Երկու աչքով՝ առարկաներ զննելու առաւելութիւնը սա է որ արսէսով՝ մարմինին զանազան երեսները կը պատկերանան աչքերուն ցանցատեսակիներուն վրայ, եւ մարդ կ'ըմբռնէ մարմինին ձեւը։

Աչքի գունդերուն մը սաններուն շարժումներն ալ կ'օգնեն միաքին ըմբռնելու ներկայացած առարկային հեռաւորութիւնը կամ մօտաւորութիւնը, ինչպէսնաև մեծութիւնը կամ փոքրութիւնը։ Քիթերնուս մօտ դրուած առարկայի մը վրայ կը նայինք՝ աչքի գունդերը դէպի նոյն միջին գիծը դարձնելով. և հակառակ կ'ընենք հեռաւոր կէտի մը վրայ նայած ատեննիս։

Լուսանկարիչը՝ հեռաւոր կամ մօտիկ տեսարանի մը պատկերը քաշած միջոցին՝ պէտքին համեմատ ետ կամ առաջ կը տանի գործիքը, և կամ գէլք կ'երկնցնէ կամ կը կարձնէ գործիքին ոսպնեակին ու ետեւի զգայուն ապակիին հեռաւորութիւնը։

ՏԵՍՈՂՈՒԹԵԱՆ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Առողջ ու բնական վիճակին մէջ աչքը կրնայ ինքոյնքը յարմար-



78. Աչքի ջիղեր

ցնելով՝ տեսնել խիստ հեռաւոր առարկաներէ մինչեւ ութը մատնաչափ մօտ առարկաներ։ Առողջ կամ բնական աչքի մէջ մտնող լոյսի զուգահեռական ճառագայթները կառավարող մսանները չեն կծկուիր և ոսպնեակը կը գտնուի իր ամէնէն տափակ վիճակին մէջ (Պատ. 79, Ա.)։


Աւրիշ պարագայի տակ սակայն, երբ աչքին դունդը ինչ և է պատճառով բնականէն աւելի երկնցած է առջեւէն դէպի ետեւ (Պատ. 79, Բ), լոյսի ճառագայթները իրարու կը հանդիպին ցանցատեսակին առջեւը։ Այս տեսակ աչքերով մարդիկ՝ չեն կրնար յստակօրէն տեսնել հեռաւոր առարկաներ, և կը կոչուին կարնատէ։ Այսպիսի աչքերու համար կը գործածուին դոգաւոր ակնոցներ։

Կամ, աչքին դունդը կրնայ շատ կարճ ըլլայ առջեւէն դէպի ետեւ։ այս պարագային՝ լոյսի ճառագայթները իրարու կուզան ցանցատեսակին անդին (Պատ. 79, Գ)։ Այսպիսի անձեր՝ չեն կրնար յստակօրէն տեսնել մօտ առարկաներ։ Այս

տեսակ աչքերը կ'ըսուին հեռաւու։ Ու տեսութեան այս թերութիւնը ուղղելու համար կը գործածուին կորնթարդ ապակիով ակնոցներ։

Ա. Առողջ աչք մը
Բ. Կարնատէն աչք մը
Գ. Հեռաւու աչք մը

1. Աչքի մօտ բռնուած առարկայի մը վրայ նայած



79.

ատեննիս՝ աչքին մսանները, սախուաւած են մասնաւոր ձիգ մը ընել՝ տեսնելու համար. և երբ երկար ատեն արա վիճակը շարունակուի՝ այդ մսանները կը յազնին, և կրնան լրջօրէն վնասուիլ։ Ուստի յաճախակի հանդիսատ տալու է աչքերուն։

2. Անբաւական լոյսով կարգալու, գրելու կամ ուշրիշ ու է գործ կատարելու փորձ մի ըներ։ Աղէկ է որ լոյսը գայ ուսիդ վրայէ. և եթէ կարելի է, ձախ ուսիդ վրայէ, որպէս զի գրելու դիւրութիւն տրուի։

3. Յանկարծական պայծառ լոյսի մի ենթարկեր աչքդ։ Աստիճանաբար՝ լոյսին վարժեցնելու է աչքը։ Աչքը շլացնող կամ խտղտում պատճառող լոյսերէ զգուշանալու է։

4. Կառքի, շոքեկառքի և կամ ձիի վրայ կարգալ՝ աչքերուն վնասակար է. քանզի ամէն մէկ շարժումի կամ ցնցումի՝ գիրքին և աչքին հեռաւորութիւնը կը փոխուի, և աչքը կը սախուած շարունակ ճիգ մը ընել յարմարելու։

5. Երբ աչքդ մեղմ կերպով կարմրած է չափազանց աշխատութիւնէ, փոշիէ կամ ասոնց պէս գրգորիչ պատճառներէ, օգտակար է լուալ զայն՝ պաղ, գաղջ կամ տաք ջուրով։ կամ ջուրին մէջ թաթխուած լաթի մը կտոր կը դրուի ցաւած աչքին վրայ։

6. Եթէ կիր ցատկէ աչքիդ մէջ, կամ այդ տեսակ ուրիշ ու է այրող փոշի անմիջապէս լուա աչքդ ջուրով, կամ աւելի աղէկ կէս գաւաթ ջուրի մէջ անուշի մը դգալ քացախ խառնէ, ու ասով լուա՝ ցաւցուցած աչքդ։


ԳԼՈՒԽ Ի.

Զայնի գործարանները

ԶԱՅՆԻ առաջ կուգար մարմինին թրթումէն կամ ձօճումէն։ Ասկէ յատնի է ուրեմն որ ձահնատու մարմինի մը կամ մարմիններու գոյութիւնը անհրաժեշտ է՝ այս երեւութը առաջ բերելու համար։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՅՆԻ արտադրելու համար ունինք փափուկ և բաղադրեալ գործարաններ, որոնք երեք խումբէ կը բաղկանան։ Թոփերը, որոնք կը ծառաւեն իրեւ օդ տուող փոքրներ։ ձայնական թեթեր, որոնց ձօճումը կ'արտադրէ ձայն։ և փողի, բիթի ու բերանի խոռոչները, որոնք մեր ձահնին կուտան իրեն մասնաւոր յատկութիւնը։

ՀԱԳԱԳԸ խըռաչափողին վերի մասին վրայ զտնուած անկանոն պղտիկ տուփի մըն է. որուն պատերը կազմուած են ինը կտոր կոճիկներէ։ Այս կոճիկներուն փակած են մըսաններ, և ասոնց կծկումէն առաջ կուգայ կոճիկներու դիրքին փոփոխութիւնը (Պատ. 80)։




Հագագին դիրքը որոշապէս կը տեսնուի՝ վիզին առջևի մասին վրայ ցցուածքով մը, որ «Աղամի խնձոր» կը կոչուի ռամկօրէն։ Հագագին ներսի կողմը խժային թա-

ղանթով պատուած է. ու խիստ նեղ անցք մը միայն կը մնայ՝ օդին մտնել ելլելուն համար։ Վրափի լարն մասը ունի կափարիչ մը, որ կը գոցուի կերակուր կամ ջուր կլլած ատեննիս, ու կը բացուի չնչած ու խօսած ատեննիս։ Երբեմն կը պատահի որ հացի փշրանք մը ներս կը սպրդի առ կափարիչին տակէն և հագագը ու նոյն խկ խոչափողը կ'երթայ, ու պատճառ կ'ըլլայ յանկարծական զօրաւոր հազի, որով այդ փշրանքը դուրս կը հանուի. հակառակ պարագային, այսինքն՝ եթէ հագագէն անցնող կերակուրի կտոր մը խկոյն դուրս չելլէ կըրնայ շատ գէշ նետեւանք ունենալ։ Ասոր համար՝ զգուշանալու է կերակուր կերած միջոցին խօսելէ կամ խընդալէ, որպէս զի հագագին վրայի այդ կափարիչը չըստիպուի բացուիլ։

Հագագին ներսի կողմը, ետեւէն դէպի առջև, երկու քովերէն հաստատուած են ձայնական թելերը (Պատ. 81, 1, 1, 2, 2)։ Այս ձայնական թելերն ալ հագագին ու խոչափողին ներքին երեսին պէս՝ ծածկուած են խժային թաղանթով։ Մասկութեան և պատանեկութեան շրջանին՝ ձայնական թելերը բարակ են, ու հագագն ալ նեղ, ուստի և տղաքներու ձայնն աչ սուր կ'ըլլայ. նոյնը ճշմարիտ է աղջիկներու և կիներու համար։ Մինչդեռ, չափահաս էրիկ մարգերու հագագը լայն ըլլալով՝ թելերն ալ երկայն կ'ըլլան, ուստի և իրենց ձայնն ալ կ'ըլլայ հաստ։ Հագագի լայնութիւնը յաճախ կարելի է ճանչնալ՝ էրիկ մարգերու «Աղամի խնձոր» ին ցցուած վիճակէն։

Ձայնական թելերը կրնանք կարմեցնել կամ երկնացնել փոփոխելով հագագին ձեր. ու ասիկա գլխաւորաբ՝ հագագին մէջ գանուած կարդ մը մսաններուն օժանդակութեամբը։ Ձայնի ելնէջին կը նպաստեն նոյն ատեն գլուխին շարժումները, երբ հագագը աւելի կը սեղմուի կամ կը պղկուի, վիզին բոլոր հիւսուածքներուն հետ միասին։ Ասոր համար է որ ցած, թաւ ձայ-

Նով երգողներ հարկ կը տեսնես կզակնին վար կախել,
որպէս զի թուլնան հազարին ձահնական թելերը. մինչ-
դեռ, բարձր ձայն հանել ուզուած ատեն՝ գլուխը դէպի
ետ կը նետուի ու հազարը դէպի բառաջ քշուելով ձաւ-
նական թելերը աղէկ մը կը քաշուին, կը լարուին։ Ասոր



82.

Ա. Աճնապատ դիր

Երգելու

Բ. Նպաստաւոր դիր

փորձը դիւրին է տեսնել ջութակի թելերուն վրայ. թե-
լը թուլցուած ատեն՝ ձանը ցած և թաւ կ'ըլլայ, եւ հա-
կառակը երբ նոյն թելը աղէկ մը քաշուած ըլլայ:

Զութակի թել մը՝ գիտենք թէ նոյն ձայնը չարտադ-
րեր երբ իր տուփէն տարբեր տեղի մը վրայ, զոր օրի-
նակ՝ պարզ տախտակի մը վրայ հաստատուած ըլլայ։
Ասիկա ճշմարիտ է նաև մեր ձայնական թելերուն հա-

մար։ Իրաւ է թէ՝ թոքերուն գերը գլխաւորաբար՝ հով
տալ է ձայնական թելերուն, զանոնք թրթուացնելու հա-
մար։ Իրենց այս կարեւոր պաշտօնէն դուրս սակայն
թոքերը չափով կը կատարեն ջութակի տուփին դերն ալ.
ձայնական թելերուն արտադրած ձայնը աւելի լեցուն,
աւելի հնչուն կ'ընեն։ Այս իրողութիւնը կրնանք ապա-
ցուցանել ձեռքերնիս դնելով խօսող կամ երգող մար-
դու մը կուրծքին վրայ, երբ պիտի դգտնք որոշ թըր-
թուումներ անոր կուրծքէն։ որովհետեւ ձայնին ալիքները՝
որոշ արձագանգում մը կ'ունենան թոքերուն մէջ։

Այս տեսակէտէ, այսինքն ձայնական թելերուն
արտադրած ձայնին իր յատուկ բնութիւնը տալու գոր-
ծին մէջ շատ կարեւոր բաժին մը ունի փողին, քիթին
և բերանին խոռոչները։ Ասոր համար է որ երբ հարբու-
խի հետեւանքով քիթին ծակերը քիչ մը գոցուած ըլ-
լան՝ ձայնին բնութիւնը զգալապէս կը փոխուի։ Նոյնը
կը պատահի նաև երբ փողին մէջի նշանագեղձերը ուռած
ըլլան։

Որպէս զի թէ՝ ձայնական թելերը և թէ՝ ձայնի ար-
տադրութեանը հետ յարաբերութիւն ունեցող՝ մարմի-
նին միւս մասերը պահեն իրենց համար ամէնէն նպաս-
տաւոր գիրքը՝ երգելու ատեն ուղիղ կայնելու է (Պատ.
82, Բ.), և ոչ թէ կորաքամակ (Պատ. 82, Ա.)։ Տը-
ղաքները՝ պատիկութենէ վարժուելու են յարմար զիր-
քով երգել, եթէ կ'ուզեն որ ձայներնին անուշ ու դիւ-
րին ելլէ։

Վ. Ե Ր Զ



ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ ՈՒ

ԳԼՈՒԽ Ա. Մարդկային մօւմինին ընդհանուր	
կազմութիւնը	5
» Բ. Կմախիք	8
» Գ. Ռազմութեան կազմութիւնը	
եւ առողջապահութիւնը	15
» Դ. Յօդուածներ	20
» Ե. Մսաններ	24
» Զ. Կերակաւներ	30
» Է. Մարտողական գործարանները	34
» Ը. Մարտողական նեղուկները	
եւ Մարտողութիւնը	47
» Թ. Արին եւ Աւիս	54
» Ժ. Արեան շրջանի գործարանները	62
» Ժ.Ա. Արեան շրջանը եւ Առողջապահական	
ծանօթութիւնները	69
» Ժ.Բ. Շնչական գործարանները	78
» Ժ.Գ. Շնչում (Շնչառութիւն եւ Շնչատութիւն) .	83
» Ժ.Դ. Մորբը եւ Երիկամները	88
» Ժ.Ե. Զղային դրութեան անդամագնութիւնը .	96
» Ժ.Զ. Զղային դրութեան բնախօսութիւնը	
եւ առողջապահութիւնը	102
» Ժ.Հ. Զգայարաններ՝ Շօշափումի, նոտառութեան	
եւ նաւակումի	109
» Ժ.Ճ. Լսողութեան զգայարանքը	112
» Ժ.Թ. Տեսողութեան զգայարանքը	116
» Ժ. Զայնի գործարանները	124

ԳՐԱՎԱՃԱՌ - ՀՐԱՏԱՐԱԿԻԶ

Յակոբ Արքահնամեան

ԻՍԹ-ԱՆՊՈՒԼ, ԱՆԴԱՐԾ, ՃԱՏՏԵԽԻ, ՌԵՇԻՑ ԷՖԵՆՏԻ ԽԱՆ

ԼՈՒՍԱՂԲԻՒՐ (Մանկական քերական)

5

Հայերենի դասրնբացք Մ. ՍՈՒԼԻՓ

ԲԱՐԻ ԼՈՅՄ Այրենարան 30, Ա. տարի 35, Բ. տարի 40, Գ. - Դ. տարի 75 զր
ԼՈՒՍԱՐՁԱԿ Ոսկեղինիկ դպրութեան Ա. տարի 60

Գիտութեան դասրնբացք Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ Ա. տարի 30, Բ. տարի 40, Գ. տարի 75, Դ. տարի 85
ՏԱՐՄԵՐ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ (Ա. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ) Ա. տարի 25, Բ. 35, Գ. 50, Դ. 60

Թուաբանութիւն Պ. Պ. ԱՏՐՈՒՆԻ

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ Մանկական 30, Ա. տարի 50, Բ. տարի 50

Կրօնի դասրնբացք ԶԱՐՄԱՅՐ Ծ. Վ. ԿԵԶԻՒՐԵԱՆ

ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՅՔ ԿՐՕՆԻ Հին և Նոր Ուխտի նախապատ. 30
» » » Հին Ուխտի տարրական 35

» » » Նոր » » 35
» » » Հին Ուխտի Միջին 40
» » » Նոր » » 50

ԵԱՂԿԱԲԱԴ Քրիստ. Վարդապետութեան (Մ. ՔՀՆՅ. ՄԱՆՈՒԿԵԱՆ) 50

Աւիարնագրութիւն Հ. Ա. ԽԱՆՃԵԱՆ

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ Տարրական 40, Միջին 75, Բարձրագոյն 125

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ (ՏՕՔԹ. ՄՏԵՓԱՆԵԱՆ) 50

ՖՐԱՆՍ-ՀԱՅ. ԳՐՊԱՆԻ ԲԱՐԱՐԱՆ (ՆՈՒՊԱՐԵԱՆ) 100

Պատրաստութեան մէջ է խումբ մը ուսուցիչներու կողմէ

ԼՈՒՍԱՂԲԻՒՐ ընթերցարաններու շարքը:

ԳԻՆ 50 ՂՐՈՒՇ

704

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0071124

